



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

GRAD  
EREN  
579  
v. 2  
BUHR

A 992,660

ԳՈՐԾՎԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐԱՄԵՆԵՐԻՆ ԼԵԶՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅ

ԷՐԻ ՕՐԱԿԱ

ԱՀԱՅԱՍՏԱՆԻ

Հ. ՊՈՂԱՄ ԶԵՐԱՐԵՎԱՆ

Դ Ա Խ Ի Թ Ա Ա Խ Ա Տ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

ԱԱԱՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՄԱԶԱՑԱՌԻԹԻԻՆ



Ի ՊԵՏԵՎԵ

Ի ՊԱՆՈ ՊԱՇՏՈՎԱՆ. Ա. ԱՍՏԱԽՉՈՎԱՆ  
1891.







ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐՄԱՆԻԵՐԻՆ ԼԵԶՈՒ



Հայութեան Պայման

ԳՈՐԾՆԱԿԱՆ

# ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵՒՆ

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՈՒ

ՀԱՅՈՒԹԵՐՁ ՀԱՐՑԴՐՈՒԹԵԱՄԲՔ ԱՆԹԵՐՑՈՒԱԽՈՎՔ

ԵՒ ԽՈՍԿՑՈՒԹԵԱՄԲՔ

ՀԵՂԻԴՐԱՆ ՀԵՂԻԴՐԱՆ ՀԵՂԻԴՐԱՆ

ԷՄԻԼ ՕԲՐՈՍԻ


ԱՀԽԱՏԱՎԻՐԵԱՑ

Հ. ՊՈՂԱՄ ՋԱՓԱՐԵԱՆ

ՏՐԻՒԹ. ՈՒԽՏԵՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՄԱՉԱՑՆՈՒԹԻՒՆ



Ի ՎԻԵՆԱ

Ի ՎԱՆՍ ՊԱՇՊԱՆ Ս. ԱՍՏՈՒԱՆԱՆԻ

1891.

ՅԱՅՈ

ՅԱՅՈ

ԳՐՁ

ՀԱՅՈ

Վ. 2

ՊԻԵՆՆԱ, ՄԻԿՐԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Digitized by Google

GRAP  
ERON  
579  
01.10.99

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՓ

ՀԱՅԱՀԱՅՆԻԹԻՒՆ



## ՔԱՐԱՍՆԵՐՈՐԴ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ

Քերականութեան Առաջին մասին մէջ համաձայնութեան քամի մը կարեւոր քամերը ասս անդ առանդուեցան. հիմայ հու կ'ամինվիճաք գերմաներէն լնզուին և ու ի և ա համաձայնական կանոնները, ի բաց թողով համաձայնութեան այն ընդհանուր կանոններն որոնք առեն լնզուի համար այն են:

### ՅՕԴԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՔ

Գերմաներէնի մէջ յօդի գործածութեան նկատմամբ բաց ի ընդհանուր կանոններէն՝ (որ ամէն լեզուի համար նոյն են,) պէտք է հետեւեալ մասնական կանոնաց եւս մոտադիր ըլլալ:

Ա. ՈՐՈՇԵԱԼ ՅՕԴ ԿԸ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՔ

1. Երբեմն յատուկ անուններէն յառաջ (տես Ա: Մասն, ԺԳ. Դաս):

2. Ամսոց, տարւոյն չորս եղանակաց, օրերու եւ փողոցներու անուններէն յառաջ.

Der Dezember war sehr kalt. Գեկտեմբեր (ամիսը) շատ ցուրտ էր. Im April Ապրիլ մէջ, Ապրիլ ամսուան մէջ.

Der Sonntag ist der Տիկետակին հանգստեան օր է.

Ich wohne in der Königstraße Nr. (Nummer) 20.

Ես Ալբունի փողոցը թ. 20ին կը բնակիմ:

3. Խշաններու անուանց վրայ աւելցուած նուական կամ վերտիր ածականներէն յառաջ.

Napoleon der Dritte Նապոլէոն Երրորդ.

Karl der Große Կարոլոս Մեծն:

4. Herr եւ Ֆրա (Տէր եւ Տէկին) բառերէն յառաջ.

Der Herr Professor Տէր ուսուցչը.

Die Frau Gräfin Տէկին կոմունին:

5. Ernennen անուակը. տախունել. ընդունել. erwählen ընդունել բայերէն վերջը չը կը գործածուի. եզակիի մէջ յօդը նախադրութեան հետ կը միանայ = չը. Օր.

Der Oberst A. wurde zum General ernannt.

Ա. գնդապետը զօրապետ անուանեցաւ.

Der König hat ihn zum Hauptmann gemacht.

Թագաւորը զինքն հարեւապետ ըրաւ (անուանեց):

1\*



Irrtum ist menschlich սխալի՝ ամէն մարդու է.

Armut ist keine Schande *աղքատութիւնն ամօթ չէ.*

(Die) Beschäftigung ist das beste Mittel gegen Langeweile.

8. Եթէ շատ մը յաքնակի կամ նոյնաւեռ եղակի գոյակնաներ ետեւէ ետեւ դրուած են, հարկ չկայ յօդն ամենուն վրայ այ կրկնելու. Օր:

Једermann kennt den Geiz, Hochmut und Argwohn dieses Mannes.  
Աս մարդուն ազահութիւնը, հպարտութիւնն ու կասկածութիւնը ամեն մարդ կը ճանչնայ.

## Die Wiesen, Hügel und Felber

**Սարգեր, բլուրներ եւ անտառներ.**

Die Männer und Frauen waren bei Kanawha:

9. Նմանապէս առանց յօդի կը գործածուին գլքի գլուխ-ներ կամ անուններ. Օր.

## Borrede *յառաջարան*. Einleitung *ներածութիւն*.

## Allgemeine Geschichte Հնդկանուր պատմութիւն:

Ծնէ. Գոյ բառն եթէ Ֆլորիդ Աստուած Նշանակէ ուռան յօդիկ կը գործածուի. իսկ եթէ սատուածներ (չաստուած) Նշանակէ յօդով կը բանի. Օք.

Gott sagte **Исполню** **твои**.

Der Gott Jupiter Արամազդ աստուածը :

10. Հետեւեալ բացատրութեանց մէջ երբեք յօդ չկառավարուիր: Օր:

Պահ քողաջնիկը Ջօրծ պատրիարքին նրանք ու Շենք

Հայոց թագավորութեան մաս գաղղրակաս առ  
Հի լըռու քառաբնիտ պատրիերէն և պատիեր:

Geogen Abend բնու երեկո, իրիկուան ում:

Vergangene (letzte) Woche waren

Voriges Jahr **անցեալ** տարի :

Nächstes Jahr **գայ տարի**

## Geduld hab

Frieden schließen Խաղաղութիւն ընել, հաշտուիլ.

Клавиер spielen գաշնամուր զարնել. եւն:

#### Գ. ԱՆՈՐՈՇ ՅՈՒ ԿԸ ԴՐՈՒԻՆ

1. Եւախընթաց գոյականի մը կամ յատուկ անուան մը  
ինչ ըլլալը մեկնող բացայստին յառաջ. միայն թէ բացայստ-  
եալը հարդառ անուն ըլլայ: Օր:

## Nürnberg, eine<sup>1</sup> Stadt in Baiern.

**Պաւիերայի Նիւռնակերկ քաղաքը :**

# Der Geizige, ein Lustspiel von Moliere.

## Մոլիեռնի Ադահ կատակերգութիւնը

<sup>1</sup> Պէտք է մտադիր ըլլալ, որ բացայստին ու բացայտեալ նյին հոլով կը դրսին. Օր. Er lebt in Nürnberg, einer Stadt (պր.) Deutschlands անհկա Գերմանիայի Կիւռանսերկ քաղաքը կը բնակի:

**Բայց պէտք է ըսել առանց յօդի՝**

Gustav Adolf, König von Schweden (եւ ոչ մի թագիկ եւն).  
2. Sein, werden, sich ausgeben für... բայերէն վերջը, եթէ  
ստորոգելին վիճակ մը կամ ողիկ անուն ցուցընող գոյական է. Օր.

Mein Vater ist (ein) Arzt հայրս բժիշկ է.

Dieser junge Mann ist ein Franzose այս երիտասարդը Գաղղիացի է.  
Er gibt sich für einen Franzosen aus.  
Անիկան Գաղղիացի կը ձեւանայ :

**3. Հետեւեալ բացատրութեանց մէջ՝**

Ein Mittel finden միջոց գանել.

Ein Zeichen geben նշան տալ.

Ein Geschenk geben պարգև տալ.

Ein Ende machen վերջ տալ. վերջացընել.

Eine Schlacht liefern ճակատ տալ.

Ein Dienst leisten ծառայութիւն մատուցանել եւն:

### Հարհանգ. 128.

1. Der Juni war sehr warm. Mein Oheim wohnt in der Friedrichsstraße. Heinrich der Vierte war ein vortrefflicher König. David wurde zum König von Israel gesalbt (օծուեցաւ). Die Versammlung hat mich zum Präsidenten erwählt. Der Herr Graf ist abgereist. Die Fürsten sind Menschen und können nicht immer helfen. Die Frau Gräfin ist auf den Ball gefahren. Ich habe jetzt nicht Zeit, dieses Buch zu lesen; auch habe ich ein wenig Kopfweh. Ende gut, alles gut. (Die) Trägheit ist eine böse Eigenschaft. Gewalt geht (աւելի կարծէ) vor Recht. Greise, Männer, Frauen Kinder, alle wollten ihn sehen. Die Löwen, Tiger, Bären sind wilde und grausame Tiere. Die Tugend, Höflichkeit und Sanftmut machen die Menschen liebenswürdig. Die jungen und alten Leute sind dieser Krankheit unterworfen (ենթակայ). Der junge Mensch sagte: Ich will ein Offizier werden. Wer ein guter Christ ist, wird niemals ein schlechter Bürger werden. Napoleon machte sich zum Beschützer des Rheinbundes (Առաստիք դաշնակցութիւն). Diese Landschaft (գիշորկը) ist nach Natur gezeichnet.

2. Ein Mann, dessen guter Ruf (համբաւ) verloren ist, ist sehr unglücklich. Asien liegt gegen Osten. Hier ist das Buch, dessen Verfasser Sie so sehr verehren. In Italien ist der Januar nicht kalt; dagegen ist der Juli sehr heiß. Ich habe schon Englisch gelernt, ich werde auch Italienisch lernen. Wir werden gegen sechs Uhr einen Spaziergang machen. Der General machte der Plünderung ein Ende. Ist dieser junge Mann ein Amerikaner? Nein,

er ist ein Iränder, aber seine Mutter ist eine Amerikanerin. Christoph Kolumbus, ein Genueser, hat Amerika entdeckt. Mein Kutscher ist ein Italiener; mein Bedienter ist ein Schweizer. Mein älterer Bruder ist ein Advokat, mein jüngerer ist ein Arzt. Alop war aus Phrygien (Փոխգիա), einer Provinz Kleinasiens (Փաքր Ասիա); er war der Sklave des Xanthus (Քսանթոս), eines ziemlich berühmten Weltweisen (Փիլիսոփայ). Wir lesen Athalie (Գոթողեա), ein Trauerspiel (Պատրագութիւն) von Racine. Der Menschen Leben ist kurz.

### Ծարսդրութիւն. 129.

1. Օգոստոսին իշխանութեան ժամանակ (unter): Յուլիս շատ տաք էր: Մարտը տարւոյն երրորդ ամիսն է: Ես երկուշաբթի օրը (am Montag) հասայ: Հիմայ ո՞ւր կը բնակիք: Թատեր փողց (Theaterstraße) թիւ 25ին կը բնակիմ: Փրեգերիկոս Բ. Բրուսիայի թագաւոր էր: Պետրոս առաջին լիեծ անուանեցաւ: Կարոլոս ՖԲ. Ըուետի թագաւոր էր: Տէր Պ. Կուսակալ (Վրձնէլ) եւ Տէր Լ. ակրութեան խորհրդական (Staatsrat) անուանեցան: Փարաւոն (Pharao) զՅովսէփ (Յօհեփ) Եգիպտասի կառավար (Statthalter) անուանեց, թէպէտ եւ անիկա Խբրոյեցի (Հօնրա) էր:

2. Տիկին կոմուհին թատր գնաց: Գաղղիան աւելի պըտղաբեր է քան Ըուետը: Ամերիկա Եւրոպային արեւմտեան կողմէ<sup>1</sup> կ'իյնայ (liegt): Տուքթոր Պէրկը կը ճանչնաք: Պապիս պարտիզնին մէջ հին կաղնի<sup>2</sup> մը կար (stand), որուն արմատը<sup>3</sup> բոլորովին սնամէջ<sup>4</sup> էր: Հոս է [ան] պղտիկ տղան, որուն հայրը սպանուեցաւ: (Ես) չեմ գիտեր (ճանչնար) այս տնկին անունը, որուն գեղեցկութիւնն այնչափ (so sehr) հիանալի է (էրժ. կը զարմացուի): Եւլուետիայի մէջ գետեր, լճեր, գեղեցիկ գեղեր, գեղցիկ քաղաքներ եւ բարձր լեռներ կան:

<sup>1</sup> westlich von E. <sup>2</sup> Eiche, <sup>3</sup> Pfahl. <sup>4</sup> Stamm. <sup>5</sup> ganz hohl.

### 130.

Չմեռը յաճախ ցրտէն (vor ...) կը դողանք: Դաշնամուր<sup>1</sup> թէ սրինգ<sup>2</sup> կը զարնեք<sup>3</sup>: Ոչ մէկը եւ ոչ մէկալը (feines von Beiden), ես ջութակ<sup>4</sup> կը զարնեմ: Անհանդիսա էք, տիկին (gnädige Frau): Այս, ակռայի եւ զգի ցաւ ունիմ: Գերմաներէն կը սորվիմ: Կաեւ բնութեան վրայէն գծագրել կը սոր-

<sup>1</sup> Klavier. <sup>2</sup> Flöte. <sup>3</sup> spielen. <sup>4</sup> Violine.

Վիմ: Եղբայրս Շեքսփիրի (von Shakespeare) Համլեթ ողբերգութիւնը<sup>5</sup> կը կարգայ: Եղովզոս Փաքր Ասիայի<sup>6</sup> Փախոցիա (Փրցիան) գաւառէն<sup>7</sup> էր: Մեր մայրն այրի<sup>8</sup> է: Ծառաս Գերմանացի է, կառապանն<sup>9</sup> Անդզիացի է: Զօրապետը միայ ունէր (war der Ansicht) ճակատ տալու: Անիկա երջանիկ պիտի ըլլայ, ձեզի ծառայութիւն մ'ընել կարենալուն: Միջոց մը պիտի գըտնուի (man էլ) այս երիտասարդին տեղ մը հոգալու<sup>10</sup>:

<sup>5</sup> Trauerspiel. <sup>6</sup> Klein-Asien. <sup>7</sup> Provinz Էֆ. առև եր. 5, Ճ. 8 Witwe.  
<sup>9</sup> Կուտչեր. <sup>10</sup> verschaffen.

### Հնիթերցուած: Montausier. Մոնթօզիկ:

Der Herzog von Montausier zeichnete sich fr̄ue durch seine Tapferkeit und durch seine Klugheit aus. Seine Rechtschaffenheit machte, daß er erwählt<sup>2</sup> wurde, um die Erziehung<sup>3</sup> des Dauphins (Տօֆին), des Sohnes Ludwigs des Vierzehnten, zu leiten<sup>4</sup>. Er sprach immer mit diesem Prinzen als tugendhafter Mann, der alles der Wahrheit und der Vernunft aufopfert<sup>5</sup>. In einer von ihren Unterredungen<sup>6</sup> bildete sich der Prinz ein, von seinem Erzieher<sup>7</sup> einen Schlag erhalten zu haben: „Wie, mein Herr“, sagte er, „Sie schlagen mich! man bringe mir meine Pistolen.“<sup>8</sup> — „Bringt meinem gnädigsten (վեհափառ) Herrn seine Pistolen,“ versetzte<sup>9</sup> der Herzog kalt. Er läßt sie ihm in die Hände geben: „Bedenken Sie, was Sie thun wollen!“ Der Prinz fällt auf seine Kniee. — „Schen Sie, wohin die Leidenschaften<sup>10</sup> führen!“

Einst führte er den Dauphin in eine Bauernhütte<sup>11</sup>. „Sehen Sie, mein gnädiger Herr, unter diesem Strohdach in dieser armeligen Stube<sup>12</sup> wohnen der Vater, die Mutter und die Kinder, welche ohne Aufhören<sup>13</sup> arbeiten, um das Geld zu bezahlen, womit Ihre Paläste geschmückt sind, und welche Hungers sterben, um die Kosten<sup>14</sup> Ihrer Tafel zu bestreiten.“<sup>14</sup>

Als er das Amt eines Erziehers niedergelegt hatte, sagte er zum Dauphin: „Gnädigster Herr, wenn Sie ein tugendhafter Mann sind, so werden Sie mich lieben; sind Sie es nicht, so werden Sie mich hassen<sup>15</sup>, und ich werde mich<sup>16</sup> darüber trösten“<sup>16</sup>.

<sup>1</sup> արդարութիւն. <sup>2</sup> ընտրել. <sup>3</sup> կրթութիւն, դաստիարակութիւն. <sup>4</sup> վարել. <sup>5</sup> զահել. <sup>6</sup> խօսակցութիւն. <sup>7</sup> գաստիարակ. <sup>8</sup> ատրճանակ. <sup>9</sup> պատասխանել. <sup>10</sup> կերպ. <sup>11</sup> գեղացւոյ հիւզ. <sup>12</sup> խուց. <sup>13</sup> անդադար. <sup>14</sup> ծախըը հոգալ. <sup>15</sup> վճարել. <sup>16</sup> միսիթարուիլ:

Խօսակցութիւն:

Wodurch zeichnete sich der Herzog Durch Tapferkeit und Klugheit von Montausier frühe aus?

Was bewirkte seine strenge Rechtschaffenheit? Sie bewirkte, daß er zum Erzieher des Dauphins erwählt wurde.

## Wer war der Dauphin?      Der Sohn Ludwigs XIV.

Wie sprach M. immer mit dem Als tugendhafter Mann.  
Prinzen?

Wem opferte er alles? Der Wahrheit und Vernunft.

## Was bildete sich der ?

Welche Genugtuung mochte er dafür für sich für Missetaten bringen?

Welche Genugthuung wollte er dafür! Er ließ sich Pistole  
fallen?

Was kostet ein Sämann von Korn? — Wieviel Sämen sind für ein Areal

„Bedenken Sie, was Sie thun wollen“. Er fiel auf seine Knien und bat seinen

Wie machte der Prinz diesen Fehler? Er fiel auf seine Schule wieder auf? Lehrer um Beratung?

Wohin führte Montauzier einmal in eine Bauernhütte um Verzeihung zu bitten?

Wohin führte Bechtoldster einmal In eine Dauerhaftigkeit den Prinzen?

Was sprach er zu ihm? „Sehen Sie, gnädiger

"Sehn Sie, gern gehe ich, in  
diesem Strohdach wohnt die ganze

Familie, welche *blu*...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԳՐԻ ԴԱՎ

## ԳՈՅԱԿԱՆԱՑ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Եշրկու գոյականք իրարու հետ երեք կերպով կրնան յարաբերութեան մէջ մտնել կամ իրարու կցիլ. այսինքն՝ 1. սեռականով (յատկացուցչով), 2. երկրորդ յարակից սղականով և 3. որու կամ ուրիշ նախադրութեամբ մը:

## Ա. ՍԵՐԱԿԱՆԻ ԳՈՐԾԱԺՈՒԹԻՒՆԸ

1. Ի՞անի մը պէ՛ք ըլլալու կամ սոտցնան եւ բանէ մը ի տիսում  
ունենալու յարաբերութիւնները սովորաբար սէւտահանով կը բա-  
ցատրուին, եթէ սրոշուած գոյականը յառաջանակ ի մասովով (տես  
Ա. Մասն, ԺԱ. Դաս.) չէ առնոււած։ Աս սեռականը յադիւ-  
ցուցէն կը կոչուի, իսկ քովի գոյականն յադիւցեալ։ Գերմա-  
ներենի սովորական շարադասութեան մէջ յատկացուցիչը յատ-  
կացեալէն վերջ կը դրուի, հակառակ աշխարհաբար հայերենի  
դասաւորութեան։ Օր.

## Der Hund des Gärtners պարտիզանին շունը.

## Das Dach des Hauses տան յարկը

## Die Farbe der Blume ծաղկին գոյնը.

Der Fleiß eines Schülers աշակերտի մը փոյթը.

Ծառ անգամ կրնայ շարագասութիւնը շըջուիլ, այսինքն  
յատկացուցիչն յատկացեալէն յառաջ դրուիլ, մանաւանդ՝ եթէ  
յատկացուցիչն անց մը ցուցընէ, բայց այսպիսի դիպաց մէջ յատ-  
կացեալին յօդը կը զեղութիւ (Հմնո. եր. 4. 4.)։ Օր։

Des Gärtners Haus պարտիպանին տունը.

Des Fürsten Wunsč իշխանին բաղձանքը.

Des Kaisers Räte կայսեր խորհրդականները.

Mein und meines Bruders Freund իմ եւ եղբօրս բարեկամը։

**ՄԴ. Այս շըջումն իգական անուանց մէջ շատ չի գործ-  
ածուիր. Օր.**

Die Räte der Kaiserin, լաւագոյն է քան՝ der Kaiserin Räte.

Der Wunsč der Mutter, լաւագոյն քան՝ Der Mutter Wunsč.

**2. Յատկացուցիչը կրնայ ո՞ն նախադրութեամբ ալ ըլ-  
լալ. զ. օ. Դեր Թոնի օն Շվեդեն Ըուետի թագաւորը  
(Հմնո. եր. 12. գ.)։**

**3. Այս խմբին տակ կ'երթան բորդ գոյականներն ալ,  
որոնց կազմութեան առաջին մասը սովորաբար յատկացուցիչ  
սեռականի իմաստով ուղղական հոլով դրուած գոյական մըն  
է։ Օր.**

Die Milchjuppe կաթնապուր.

die Hausthüre (փակ. հայտնի հաստիք) տան դուռ.

Der Schullehrer (փակ. հշութեար) վարժապետ։

**ՄԴ. Աշակերտը կը խաւոնք Ա. Մասն, Ժ. Դասոին, ուր  
ամէն մէկ հոլովման համար բարդ բաւերու քանի մ'օրինակներ դրած  
ենք. ասոնց թիւն անշափ է, եւ եկերմաններն լեզուն արտաքոյ կարդի  
ազատ է բարդելու մէջ. բայց նորուս օտարական մը պէտք չէ ինքն  
իրեն նոր բաւեր բարդել։**

**4. Այս բարդութիւնը հայերէն լեզուին մէջ կամ նոյն-  
պիսի բարդութեամբք կրնան բացատրուիլ, (զոր պէտք չէ ան-  
հան կերպով յաճախել), եւ կամ երկու երեք բառով, որոնց  
առաջնոր շատ անգամ սեռական հոլով, երբեմն ալ ածական մը  
կրնայ ըլլալ։ Օր.**

Das Erdbeben երկրաշարժ.

Die Erdkugel երկրագունդ.

Der Fensterflügel պատուհանի փեղկ.

Der Raubvogel յափշտակող թռչուն.

Das Hauptaltar աւագ խորան.

Die Weltgeschichte ընդհանուր պատմութիւն։

**Ծնն. Պէտք է միտ գնել, որ բարդութեան անգամոց տեղա-  
փոխութեամբն իմաստն ալ կը փոխուի։ Օր.**

Der Obstbaum պաղատու ծառ.

Das Baumohr ծառի պառզ.

Der Ölbaum ձիթենի.

Das Baumöl ձիթ, եւն..

5. Բարդութեանց մէջ երբեմն հնչման անուշութեան համար ինչ ինչ յօդակապ գրեր կ'աւելցուին, ինչպէս են՝ ծ, Ա կամ Է. Օր:

## Der Geburtstag **ՃԱՆԴԵՎԱՆ** op.

Die Wahrheitsliebe Ճամարտասիրութիւն.

Die Taschenuhr ♂ηή ♂αμωνη:

## Die Rosenknospe վարդի կոկ

Der Suppenlöffel ապուրի դզայ .

### Das Schweinefleisch kann nicht

## Բ. ՎԱՐԱԿԻՑ ՈՒՂՂԱԿԱՆ

**Ա**ՐԱ (Երկրորդ) յարակից ուղղականի (բացայսովէ) գործածութիւնը՝ կ'ըլլայ:

1. Գառանունելըս, իշխնելըս, ողոքնելըս, գեղելըս, ամսնելըս եւ այլն անուանքն իրենց հստաբէ անուան վրայ աւելցնելով:Օր:

Das Königreich Spanien Ապանիայի Թագաւորութիւնը.

Die Insel Malta Մալթա կղղին .

Die Stadt Ani Անի քաղաքը

Die Universität Heidelberg Հայտելութերկի համայնքաբանը.

## Der Monat Mai Μαΐος ἡ μήνας

2 . Եթէ բառ մը լու , ի ին - , Ակ- կամ +անուսունդ- յու- ցընոց գոյականէ մը վերջն մասնական իմաստով դրուած է : Օր

Eine Flasche Wein zu mir zu holen.

Ein Glas Wasser zuwenden.

Ein Kilo Butter մկ քիո կարագ.

Ein Regiment Soldaten <sup>1</sup> տինուորաց գունդ մը :

Էլլ Տիգրան Չուօստի կը քառակի  
Էլլ Տիգր հօլէ փայտի կտոր մը :

Eine Herde Schafe<sup>1</sup> ~~zu~~<sup>zur</sup> ~~zu~~<sup>zur</sup> Sonne

Ein Paar Handyschühe<sup>1</sup> ~~gut~~ ~~gut~~ ~~gut~~

Էլլ բար շանօհայք զբար ու ամենաց  
Էլլ Շիկոնդ հեմծեն է երկարեակ մը շա

• 19 •

Օ՞ւս Եօս սրբորդ գյոշակութ համ առաջան և Անձայի  
պէտք է նյոյն սեռականի փոխական: Օր. eine Flasche guten Wein es  
Բայց ընտանեկան խօսակցութեանց մէջ ներեւա է սեռականի վեր-  
չաւորութիւնը կրծանել եւ ըսել է մասն մասն մասն մասն:

Հրահանգ. 131.

<sup>1</sup> Եթէ այս լոդ, +անունութիւն եւն. Տուցնող գոյականք մէկէն աւելի բան մը նշանակեն առջեւի գոյականը գերմաններէնի մէջ յունակի կը դրուի, հակառակ հայերնի որ եզակի է, ինչպէս վերի օրինակներէն կը տեսնուի:

mir eine Kaffeetasse, einen Theelöffel und einige Weingläser. Ich habe einen goldenen Uhrschlüssel verloren. Welch eine schöne Rosenknospe! Es ist eine Moosrose<sup>2</sup>. Ich habe diesen Morgen zwei Paar Handschuhe und fünf Meter schwarzes Tuch gekauft. Hier sind drei Flaschen Bier und ein Stück Brot. Die Stadt London ist größer als die Stadt Paris; sie hat über vier Millionen Einwohner. Die Haustiere<sup>3</sup> sind von großem Nutzen. Die Universität Heidelberg ist berühmt.

<sup>2</sup> մամաւլարդ. <sup>3</sup> ընտանի անառուն:

### Ծարաղրութիւն. 132.

Աշակերտին փոյթը<sup>1</sup> յարատեւ<sup>2</sup> է: Արծուին կտուցը<sup>3</sup> կոր  
(gebogen) է, ինչպէս յաֆշակով թրւաներուն<sup>4</sup> կտուցները:  
Տղաք շաբախան համեմները շատ կը սիրեն: Այս ողբրմիլի հիւղեգ  
յինորս<sup>5</sup> ընտանեաց մը բնակարանն է: Անգղիայի թագուհին  
Գուպուրկ - Սաքսոնի (Sachsen-Koburg) Ալբերտոս (Albert) իշխա-  
նին հետ ամուսնացաւ<sup>6</sup>: Հռովմ՝ քաղաքը շատ հին է: Կանել  
մը ջուր բազմութիւն մը (eine große Anzahl) անասնիկներու<sup>7</sup> կը  
բովանդակէ: Կենաց ճշմարիտ երջանկունիւնը բարի խիզմ մ' [ու-  
նենալու] վրայ կը կայանայ<sup>8</sup>: Արեգական ճառագիներուն ցոլա-  
ցումը<sup>9</sup> ծիրանի գօպուց<sup>10</sup> գոյները յառաջ կը բերէ<sup>11</sup>: Ինծի փայտի  
կտոր մը բերէք: Երիտասարդը ստակի մեծ գումար<sup>12</sup> մը կորսըն-  
ցուց: Պալունց մը (eine Prise) քթախոտ (Tabak) կ'ուղէք<sup>13</sup>:  
Ընորհակալ եմ, ես քթախոտ չեմ առնուր (ich schneide nicht):  
Բազմութիւն մը<sup>14</sup> զուտրթ<sup>14</sup> տղոց բակին եւ պարտիզին մէջ  
կը երազային: Կօշկական երեք զյուդ հողաթափ, երկու զյուդ  
կօշեկ եւ զյոյդ մը շղուական բերած է:

<sup>1</sup> der Fleisch. <sup>2</sup> beständig. <sup>3</sup> der Schnabel. <sup>4</sup> die Hütte. <sup>5</sup> der Fischer.  
<sup>6</sup> heiraten. <sup>7</sup> Tierchen. <sup>8</sup> besteht. <sup>9</sup> die Brechung. <sup>10</sup> der Regenbogen. <sup>11</sup> her-  
vorbringen. <sup>12</sup> Summe. <sup>13</sup> eine Menge. <sup>14</sup> fröhlich.

#### 9. Յօն ԵՒ ՈՒՐԻՇ ՆԱԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

Արկու գոյականայ իրարու հետ ունեցած յարաբերու-  
թիւնը ցուցընելու համար Յօն կը գործածուի՝

1. Տիրոս կամ պատուաստիճան մը ցուցընող բառերէն  
ետքը: Օր.

Der König von Schweden Շուետի թագաւոր.

Die Königin von England Անգղիայի թագուհին.

\* Այս շարադրութեան մէջ հորո գրով գրեալները բուրտ բա-  
ռերով թարգմանելու է:

Der Herzog von Malakoff Մալակօֆի դուքսը.  
Der Freiherr von Röderer Ռէօտերերի պարոնը.  
Der Pashá von Adana Ադանայի փաշան:

**2. Բացարյակ նուականց առջեւ: Օր.**

Ein Knabe von zwölf Jahren տասուերկու տարեկան տղայ մը.  
Eine Entfernung von sechs Kilometer վեց քիլոմետրի հեռաւորութիւն.

Eine Länge von hundert Meter հարիւր մետր երկայնութիւն:

**3. Նելլը կամ սույնը ցուցընելու համար, որմէ բան մը շինուած է: Օր.**

Ein Haus von Stein քարաշէն տուն մը.

Ein Ring von Gold ոսկի մատանի մը.

Eine Bildsäule von Marmor մարմորէ արձան մը:

**Ծանթ. Նելլը ցուցընելու համար, ինչպէս հայերենի՝ նոյնպէս գերմաներենի մէջ ալ կրնայ շատ անգամ նոյն նիւթին ածականը գործածութիւն. ein steinernes Haus, ein goldener Ring ոսկի մատանի մը. eine marmorene Bildsäule մարմորեայ արձան մը. Նմանապէս կըսուի die holländische Leinwand հոլանտական կտաւ. der բայիսի Գենդի Ռուսի գետապան. das franzöfische Geld Գաղղիայի (գաղղիւ ական) գրամ եւն:**

**4. Եթէ յատկացուցիչը մասնական իմաստով գործածուած է, եւ յատկացեալը քանակութիւն ցուցընող բառ չէ: Օր.**

Die Nähe von Städten քաղաքաց շրջակայքը.

Der Verkauf von Büchern գրոց վաճառութիւն.

Eine Sammlung von Gemälden պատկերաց հաւաքածոյք մը.

Eine Reihe von Bäumen ծառերու շարք մը.

Eine Sache von Wert արժեք ունեցող իր մը.

Ein Freund von Blumen ծաղկիներու բարեկամ մը.

Ein Mann von Verdienst արդիւնաւոր մարդ մը:

**5. Ցուցակն, յարաբերական եւ անորոշ ածականներէն վերջը փրսանակ սեռականի, (որ քիչ գործածական է,) սովորաբար վոն նախադրութիւնը կը գործածուի: Օր.**

Derjenige von Ihren Schülern<sup>1</sup>, welcher ...

Չեր աշակերաներուն մէջէն անիկա, որ ...

Welches von diesen Pferden ist das Ihrige?

Einige von meinen Freunden կամ meiner Freunde.

Die meisten seiner Gemälde կամ von seinen Gemälden.

**Ծանթ. Գերադրական ածականէ կամ գասական թուականէ վերջը կրնայ հաւասարապէս սեռական կամ նոն, շատ անգամ ալ ստուիլ ըստ քաշահնութեան: Օր.**

Die schönste aller Künste կամ von (կամ unter) allen Künsten.

Der erste meiner Unterthanen կամ von meinen Unterthanen.

<sup>1</sup> Derjenige Ihrer Schüler, welcher — աղէկ չէ հնէր:

## 6. Հետեւեալ ասացուածներու մէջ.

Ein Engländer von Geburt ի ծնէ Անգլիացի մը.

Die Einwohner von Brüssel Պրիւսելի բնակիչը.

Ein Pferd von brauner Farbe թխագոյն ձի մը.

Ein Mann von Ihrem Schlage ձեր բնութեանը համաձայն մարդ մը.

## 7. Այնպիսի գոյականներ՝ որոնք ածականէ կամ բայէ մածանցեալ են, եւ կրնան խնդիր առնուլ, սովորաբար նոյն ածականին կամ բային առած նախադրութիւնը կուզեն։ Օր.

Der Gedanke an den Tod մահուան յիշատակը (denken an . . .).

Die Furcht vor der Gefahr վտանգէ երկիւղը.

Aus Mangel an Geld առակի պակասութենէ.

Der Reichtum an Kenntnissen բազմահմտութիւն.

Die Sorge für die Kinder ողջ հոգը եւն։

## Հրահանգ. 133.

Der Matrose<sup>1</sup> hatte ein Kleid von wollenem Tuche. Der Marschall Pelissier erhielt vom Kaiser Napoleon den Titel eines Herzogs von Malakoff und eine jährliche Rente<sup>2</sup> von 100.000 Franken. Die Königin von England ist stolz auf ihre Marine<sup>3</sup>. Wir erwarten jeden Tag einen Brief von Herrn P. Die Liebe zum Leben ist allen Menschen angeboren<sup>4</sup>, dagegen die Furcht vor dem Tode ist ihnen anerzogen<sup>5</sup>. Das Verlangen<sup>6</sup> nach Reichtum veranlaßte<sup>7</sup> diesen Mann, so großartige Unternehmungen<sup>8</sup> zu machen. Welcher von diesen Knaben hat den ersten Preis<sup>9</sup> erhalten? Es war Julius; er war der erste von fünfzig Schülern. Man baut jetzt ganze Schiffe von Eisen. Ist dieser Ring von Gold oder von Silber? Er ist von Gold.

<sup>1</sup> նաւաստի. <sup>2</sup> մուտք. <sup>3</sup> նաւական դօրութիւն. <sup>4</sup> բնածին.

<sup>5</sup> կրթութեամբ սեպհականուած. <sup>6</sup> բազմանք. սէր. <sup>7</sup> պատճառըլլալ. <sup>8</sup> մեծագործ ձեռնարկութիւն. <sup>9</sup> մրցանակ։

## Շարադրութիւն. 134.

Ծարք մը <sup>1</sup> ճերմակ ակռայներու իւր սիրուն գէմքն <sup>2</sup> աւելի կը գեղեցկացընէին (Եղ.)։ Ստակի պակասութենէն իմ գէպ ի Բարիկ ճանապարհորդութիւնս գալ շաբթուան (այս . . . հայ. . .) թողուցի ( . . . վերշխուած)։ Քսան տարեկան մատաղ (յանց) աշ-ջիկ մը իւր կեանքն հայրը փրկելու <sup>3</sup> համար զահեց <sup>4</sup>։ Մենք երկու քիլոմետր հեռաւորսութեամբ (մ . . .) փայտաշէն տուն մը նշմարեցինք։ Կայսրը 80.000 մարդով բահակաւ մը չուեց <sup>5</sup>։

<sup>1</sup> eine Reihe (von). <sup>2</sup> Gesicht լ. <sup>3</sup> retten. <sup>4</sup> opfern <sup>5</sup> ziehen.

Թունոյ վաճառութեան արգելուած է: Իմ վարպետու ի ծնէ Գերմանացի է: Զեր խամացոցի լլմանը ոսկիէ՞ թէ արծաթէ է: Ոսկիէ է: Քանի՞ Փունտ (Քիոնդ) շաքար կ'ուզէք: Ինձի չորս Փունտ շաքար եւ երկու Փունտ խահուէ տուէք: Մեր քյորերէն մէկր մեռած է:

<sup>6</sup> der Verkauf. <sup>7</sup> verboten. <sup>8</sup> Kette & ..

## ՀԱՅԵՐԳՈՒԱԾ:

## Alfonso der Fünfte. Ulykhanunu b.:

Alfonso der Fünfte, König von Aragonien, mit dem Beinamen (*Sanktuarium*) der Großmütige<sup>1</sup>, war der Held seines Jahrhunderts, er dachte nur darauf, andere glücklich zu machen. Dieser Fürst ging gerne ohne Gefolge<sup>2</sup> und zu Fuß durch die Straßen seiner Hauptstadt. Als man ihm einst Vorstellungen<sup>3</sup> über die Gefahr mache, welcher er seine Person aussetzte<sup>4</sup>, so antwortete er: Ein Vater, welcher mitten unter seinen Kindern umher' geht, hat nichts zu fürchten." — Man kennt folgenden Zug<sup>5</sup> von seiner Freigebigkeit<sup>6</sup>: Als einer von seinen Schatzmeistern<sup>7</sup> ihm eine Summe von tausend Dukaten brachte, so sagte einer von seinen Offizieren, welcher eben zugegen<sup>8</sup> war ganz leise (*kwetsig*) zu jemand: „Wenn ich nur diese Summe hätte, würde ich glücklich sein". — „Da Sie ein Mann von Kopf und Herz sind, so verdienen Sie es zu sein!" sprach der König, welcher es gehört hatte, und ließ ihn diese tausend Dukaten mit sich nehmen.

Auch der folgende Zug gibt einen Beweis (*պացոյց*) von seinem edlen Charakter: Eine mit Matrosen und Soldaten beladene<sup>9</sup> Galeere<sup>10</sup> ging unter; er befiehlt, ihr Hilfe zu leisten<sup>11</sup>; man zögert<sup>12</sup> aus Furcht vor der Gefahr. Da springt Alfons selbst in ein Boot, indem er zu denen, welche sich vor der Gefahr fürchteten, sagte: „Ich will lieber der Gefährte<sup>13</sup> als der Zuschauer<sup>14</sup> ihres Todes sein.“

<sup>1</sup> մեծանձն՝ <sup>2</sup> շըպդիր, <sup>3</sup> յուղարկաւորք. <sup>3</sup> աղդաբարսութիւն. <sup>4</sup> (վտանգի մէջ) գնենլ. <sup>5</sup> (նշանաւոր) գործք. <sup>6</sup> առատանելունութիւն. <sup>7</sup> գանձապես. <sup>8</sup> ներկայ, մօտ. <sup>9</sup> բերնաւորեալ. <sup>10</sup> ցոկանաւ. <sup>11</sup> օգնութեան հասնիլ, օգնենլ. <sup>12</sup> վարանիլ, գանգաղիլ. <sup>13</sup> ընկեր. <sup>14</sup> հանդիպատես, վիճա:

Խօսակցութիւն:

## Wer war Alfons der Künste?

Er war König von Aragonien.

Welchen Beinamen hatte er?

Er hieß der Großmütige.

Worauf war er nur bedacht?

Andere glücklich zu machen.

Wie ging er gern durch die Straßen der Stadt?	Ohne Gefolge und zu Fuß.
Welche Vorstellungen machte man ihm deshalb?	Daß er seine Person einer Gefahr ausgesetzt.
Was antwortete er darauf?	Ein Vater hat unter seinen Kindern nichts zu fürchten.
Was brachte ihm einmal sein Schatz- meister?	Eine Summe Geldes.
Wer war gerade zugegen?	Ein Offizier.
Was sagte dieser Offizier leise in seiner Gegenwart?	„Ich würde glücklich sein, wenn ich dieses Geld hätte.“
Wie viel war dieses Geld?	Es waren tausend Dukaten.
Was sagte darauf der König?	„Wenn diese Summe dich glücklich macht, so sollst du sie haben.“
Wie bewies er ein anderes Mal seine Menschenfreundlichkeit ( <i>մարդա- սիրակութիւն</i> ).	Als eine mit Soldaten beladene Galeere unter sank, befahl er, ihnen zu Hilfe zu eilen.
Und als niemand helfen wollte, was hat er?	Er sprang selbst in ein Boot und ruderte ( <i>թիւլարել երթաւլ</i> ) ihnen zu Hilfe.
Welche edlen Worte sprach er bei dieser Gelegenheit?	Er sagte: „Ich will lieber der Ge- fährte als der Zuschauer ihres Todes sein.“

## ՔԱՐԱՍՆԵՐՈՐԴ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ

ԵՂԱՆԱԿԱՏՈՐԻ 2 ՕԺԱՆԴԱԿԱՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԴԻՑՈՂՈՒԹԻՒՆՔ

(Տեղ. Ա. Մասն, ԺԹ. Դաս.)

Այս բայերն գրեթէ նոյնանշան ըլլալուն, իրենց ճիշդ-  
նշանակութիւնները սորվելով գործածել կարենալու համար,  
հետեւեալ գիտողութեանց միտ դնելու է:

### Ա. Քօննեն.

1. Քօննեն քիզիզական կարողութիւն (հնարանորու-  
թիւն) մը կը ցուցընէ, եւ կը համապատասխանէ կարենալ, իտու-  
լում, և վիճակի ըլլու (im stande sein) բայերուն։ Օր.

Ein Lahmer kann nicht gehen (ist nicht im stande zu gehen).  
Կազմ մը քաղել չի կրնար (ի վիճակի չէ):

2. Քօննեն կը նշանակէ նաեւ՝ լեզու մը կամ արուեստ  
մը գիտնալ, կամ աշխատութեամբ ստացուած աջողակութիւն  
մ'ունենալ։ Օր.

Հօնեն Շառլու կիւնէք.

Nein, ich kann nicht Französisch, aber ich kann Englisch.

Ոչ Պազգիերէն չեմ գիտեր. բայց Անգլիերէն գիտեմ.

Mein Bruder kann nicht reiten.

Եղբայր չի կրնար (աջաղակութիւն չունի) Ճի հեծնալ(ս-).

Dieser Knabe kann lesen, schreiben und zeichnen.

Այս աղան կարդալ, գրել եւ գծագրել գիտէ (կրնայ):

### Բ. Թօգոն.

1. Թօգոն կը նշանակէ՝ խօսողին կողմանէ թոյլ տունալ կամ ներկալ կարելիութիւն մը : Հայերէն՝ խորենալ, ուստի ըլլու բայերով կրնայ թարգմանուիլ: Աս բային տեղ կրնայ երբեմ կոնոն ալ գործածուիլ: Օր.

Sie mögen (können) herein kommen կրնաք (աղաս էք) ներս գալ(ս-).

Du magst den Stock behalten գաւաղանը կրնաս քովէ դահնել.

Sie mögen den Brief lesen նամակը կրնաք կարդալ.

Es mag wahr sein կարելէ և թէ ճշմարիտ ըլլայ.

Er mag ein ehrlicher Mann sein.

կարելիէ և թէ պատուաւոր մարդ մ'ըլլայ:

2. Թօգոն կը նշանակէ նաեւ՝ բան մը օկրել, ուղել, բաշ-

յուլ (gern wollen): Օր.

Յօն մագ այս գինին չեմ սիրեր.

Մագ սի ունեցե՞ր (չի՞ բաղձար) կաքաւել.

Յօն հայու այս գինին ուղել ըլլայ.

Պարզեւը չեմ սոզեր ընդունիլ:

3. Թօգոն կը յայտնէ նաեւ՝ իղձ կամ բարեմաղթու-

թիւն մը, եւ կը թարգմանուի՝ իցի՞ նէ, երանէ՞ նէ: Օր.

Մոցի այս վահանակ կամ բարեմաղթութիւնը իցի՞ նէ, երանէ՞ նէ: Օր.

### Գ. Լաստ.

1. Լաստ կը նշանակէ՝ նողուլ (ս-...), նոյլ դալ (ս-...):

Յօն լաստ ին շխատ կիրեք, որ քնանայ.

Լաստ մաս հանդարտ թողուցէք.

Լաստ մաս հանդի թող տուէք:

2. Լաստ աներեւութէ մը յառաջ՝ (ընել) դալ բայով

կամ անցողականը կը բացատրուի: Օր.

Յօն լի ի հերեւութէ ներս կանչել տուի.

Յօն հայ առաջ մաս անցուցէք.

Խեղճ մարդուն համար զցյդ մը կօչիկ չինել տուի.

Դրա դիմուն լուսաւութէ անցուցէք:

Դրա դիմուն զգողը բռնել տուաւ.

ՅԹԹԹՑՑ, ՔԵՐԱԿ, ԴԵՐԱՆԵՐԵՒՆ Բ. ԲԱԾԱ

Er ließ mich eine ganze Stunde warten.

**Զիս ամբողջ ժամ մը սպասուց .**

Lassen sie ihn hereinkommen **զի՞նքը ներս մուծէք՝ մայուցէք**.

3. Ըաստ բայն հրամայականի յղբնակի առաջին գեմքը կազմելու այ կրողծածուի: Օր:

## Lasset uns singen *Kopakup*.

Lassen Sie uns spazieren gehen *այսրաբելու երթանը*.

Lassen Sie uns eine Tasse Kaffee trinken սկահակ մը խահուէ խմենք:

4. Վայս փոխադարձ միշտ պերանուամբ միացեալ՝ կարե-  
լիութիւն մը կը նշանակէ: Օր:

Das lässt sich nicht begreifen *ասիկայ իմանայ անկարելի է*.

Darüber läßt sich vieles sagen amor φραγί γωνίαν καρκίνον ζ φραγίδην.

Das ließ sich voraussetzen ասիկա կ'ենթադրուեր

Հրահանգ. 135.

Kannst du mir sagen, warum dein Bruder morgen nicht zu mir kommen kann? Diese Männer sind im stande, uns zu helfen. Der Knabe kann das Buch behalten<sup>1</sup>, ich brauche es nicht mehr. Wenn unsere Soldaten die Stadt behaupten könnten, so wäre der Sieg nicht zweifelhaft<sup>2</sup>. Können Sie Deutsch? Nein, ich kann es noch nicht, aber ich lerne es. Ich hätte dort sein mögen. Wir ließen die Kinder bis acht Uhr schlafen. Ich werde es von dem Schreiner<sup>3</sup> machen lassen. Wer hat dieses Haus bauen lassen? Mein Nachbar hat es für seinen Sohn bauen lassen. Läßt den Kutscher anspannen (*لـلـلـ*)<sup>4</sup>. Der Richter ließ die Gefangenen vor sich kommen. Mein Herr, Sie haben lange auf sich warten lassen. Der Lehrer hat seine Schüler eine englische Übersetzung machen lassen.

<sup>1</sup> բայլը՝ պահել. <sup>2</sup> տարակուսական. <sup>3</sup> հիւսն. <sup>4</sup> ըստ կառապանին որ լծէ:

Ծարադրութիւն. 136.

Այս ամբ վաղը գալ փրկանակ այսօր [ուան]: Ոչ, տեր իմ,  
չեմ կրնաք: Կրնաք մմալ, ուր որ էք: Տէի կրնաք դասս սորզիւ,  
վասն զի գիրքս չկրցայ դանեն: Սիրով (gern) կ'ուզէի աշխատիւ,  
եթէ կ կարենայի: Կարդալ գիտէք: Այս, կարդալ եւ գրել  
գիտեմ: Քյոյս շատ աղէկ իտալերէն գիտէ: Երանի՛ թէ անիկա  
(ի՞): Երջանիկ ըլլար: Երանի՛ թէ այս օրը տեսնեինք (erleben):  
Այս ասլորները՝ չէք բաղձար ուտել: Ոչ, զանոնք չեմ սիրեր:  
Թոյոյ տուէք, որ զայս ընեմ: Իրեն (հայ.) ըսել տուէին (manուշ),  
ինչ որ տեսած էր: Իշխանն ինք զինքը նկարել<sup>2</sup> կու այս: Այս

<sup>1</sup> die Pfirsiche, Zwetsche. <sup>2</sup> malen.

Մարդէն մի խարուիք Յ: Իրեն զցյդ մը հողաթափ աւ շինել պիտի  
ասյ: Դուքս երթանք: Փորձենք և ին դժ տղան ազատելու: Ասոր  
վրայ փոխելու բան մը չկայ (daran läßt sich . . .):

3 sich betrügen lassen. 4 versuchen. 5 ändern.

### Դ. Sollen եւ մնան.

1. Sollen կը ցուցնե պարտք մը տնիք ֆիզիկական  
կամ յարդյական հարկ մը, ստիպում մը. կը թարգմանուի,  
դեռ բլլաւ, հորէ բլլաւ, ո՞րդուի բայերով: Օր.

Կար յու քեցից ին կարուս պէտք է փութաջան բլլաւ.  
Դո յու քեցից ին կարուս պէտք է փութաջան բլլաւ.

Դիմա հարանք կը իւր պարտքերը վճարել.

Դո յու պէտք է դուք դաստիարակ լուսաբան լուսաբան:

Պէտք է դուք դաստիարակ լուսաբան լուսաբան.

Դո յու պէտք է դուք դաստիարակ լուսաբան լուսաբան.

(Պարտուց) հաշեւը վճարելու պիտի ստիպուիմ:

2. Sollen բայը առանձ առաջանական ետքը պատահական  
հնարիստորիսին մը կամ դիպուտած մը կը նշանակէ, եւ ըստ  
պատահանն, դիցուուննե, ըսեւուննե բառերով կը թարգմանուի: Օր.

Եթե Սի (եւա) ուշան ու հայտ ու հայտ ու հայտ ու հայտ:

Եթե կամ դիցուուննե ու ըստնուիք.

Եթե իմ ճամ օւցան ու առաջ ու առաջ ու առաջ ու առաջ:

Եթե կամ դիցուուննե ու ըստնուիք.

3. Sollen երբեմն կը նշանակէ իւսուու, իւսեն, իւ իւր-  
ծուու, . . . և եւիք եւն: Օր.

Սի յու քայլ կը նշանակէ անիկա հարուստ է, հարուստ է եղեր.

Օր թի յու քայլ կը նշանակէ անիկա հարուստ է եղեր:

4. Sollen երբեմն կը նշանակէ հրաման մը եւ սովորա-  
բար հրամայականի եզ. եւ յուք. երբորդ գէմքերուն կամ սո-  
րադասականին տեղ կը գործածուի: Օր.

Եթե յու քայլ կը նշանակէ հրաման մը եւ սովորա-

բար հրամայականի եզ. եւ յուք. երբորդ գէմքերուն կը նշանակէ:

Եթե յու քայլ կը նշանակէ հրաման մը եւ սովորա-

բար հրամայականի եզ. եւ յուք. երբորդ գէմքերուն կը նշանակէ:

5. Sollen էն վերջը երբեմն աներեւոյթը կը կեղծուի,

կամ զօրութեամբ կ'իմացուի: Օր.

Հիմա աներեւոյթը կը կեղծուի:

Եթե յու քայլ կը նշանակէ հրաման մը եւ յուք. երբորդ գէմքերուն կը նշանակէ:

Եթե յու քայլ կը նշանակէ հրաման մը եւ յուք. երբորդ գէմքերուն կը նշանակէ:

## Ե. Դürfen.

1. Դürfen ըստ ինքեան ոչ թէ իշխել, համարձակիլ կը նշանակէ, ինչպէս սովորաբար կը թարգմանուի, այլ՝ հրաժան նշյլուսունիւն ռանենալ, ի՞րենալ կը նշանակէ։ Օր։

Die Kinder dürfen diesen Abend spazieren gehen.

Տղաք կրնան (Հրաման ունին) այս երիկուն պարտելու երթալ։

Heinrich darf das Buch nicht behalten.

Հենրիկոս չի կրնար (Հրաման չունին) գերը քովը պահել։

2. Ժիտականապէս գործածուած ատեն, պէտ լըլլալ, պէտ լունենալ, առէլ լունենալ կը նշանակէ։ Օր։

Du darfst nicht ausgehen դուն պէտք չե՞ն դուրս ելլել։

Wir durften nichts sorgen, alles war bereit.

Հոգ ընելու պէտք չուներիք, աննայն ինչ պատրաստ եր։

Sie dürfen sich nicht darüber beklagen.

Ասոր վըայ գոնգատելու առիթ մը չունիք։

## Հրահանգ. 137.

1. Wir sollen Gott und die Menschen lieben. Du sollst deinem Nächsten (բակեր) nichts Böses nachreden (բակեւն խօսիլ). Ihr solltet Gott danken, daß ihr aus dieser Gefahr gerettet worden seid. Wir sollen durch die Fehler anderer lernen, unsere eigenen zu verbessern. Wilhelm muß den ganzen Tag zu Hause bleiben. Du hättest nicht mit diesem Manne umgehen<sup>1</sup> sollen. Caligula befahl, daß die Römer ihm göttliche Ehre<sup>2</sup> erweisen<sup>3</sup> sollten. Der Graf soll auf der Jagd sein. Morgen soll der König in die Stadt kommen. Was soll diese ernsthafte<sup>4</sup> Miene? Was sollen alle diese Komplimente?

2. Ich werde ihn retten, und sollte ich auch mein Leben opfern<sup>5</sup>. Ich darf keinen Wein trinken. Sie dürfen diesen Brief lesen, wenn Sie Lust haben. Der Gefangene durfte sein Weib und seine Kinder nicht mehr sehen, bevor er auf das Schiff gebracht wurde. Man darf ihm nur ins Gesicht sehen, so erkennt man den Dieb. Darf ich Sie morgen besuchen? Diese Mädchen werden heute nicht auf den Ball<sup>6</sup> gehen dürfen, wenn ihre Mutter nicht besser wird<sup>7</sup>. Darf man fragen woran Sie denken?

<sup>1</sup> կենակցիլ. <sup>2</sup> աստուածային պատիւ. <sup>3</sup> տալ. <sup>4</sup> մատուցանել.

<sup>5</sup> իեսոս՝ ծանր կերպարանք. <sup>6</sup> զոհել. <sup>7</sup> պարահանդէս.

## Շարադրութիւն. 138.

1. Պէտք եմ մաւալ: Ու, գուք պէտք եք ճամբայ ելլել: Անիկա (իէ.) պէտք չեր ալ իրեն վըայ մտածել: Պէտք եք ժամը

չորսին հոս ըլլալ: Մարդիկ պէտք են աշխատիլ, եթէ տպրիլ  
կուղեն: Ամէն բանէն (յ+.) յառաջ պէտք է մարգս (man) իւր  
պարտուցը<sup>1</sup> վրայ մասնել: Թո՞լ իւր յանցանցներն խռոսո-  
վանի<sup>2</sup>: Ըսկը իրեն, որ զայ: Ինծի գաւաթ մը ջուր բերին:  
Կ'ըսուի [թէ] թագաւորն վտանգաւոր<sup>3</sup> հիւանդ է: Այս ամէն  
արտօւնչներն<sup>4</sup> ինչո՞ւ համար են (what sollen...): Անիկա կու-  
ղէր որ ես անմիջապէս ճամփայ ելլեմ: Այս շփոթութեան<sup>5</sup> մէջ  
ի՞նչ պէտք եմ ընել: Ի՞նչ որոշում<sup>6</sup> պէտք եմ ընել<sup>6</sup>: Չեմ  
գիտեր թէ որ [որոշումն] ընեմ<sup>6</sup>: Պիտի երթամ, [թէ] եւ  
անով (dabei) կեանկ[ս] կորսնցընել հարկ ըլլար:

2. Կրնամ՝ գուրս երթալ: Այս, Զեզի հրաման կու տամ  
դուրս երթալու: Կրնամ՝ գիտնալ, [թէ] ի՞նչ բան Զեր եղասյրը  
Զեզի գրած է: Կամակը կրնաք գուք անձամբ կարդալ: Հիւանդը  
պէտք չէ գինի իմել, բայց կրնայ շաբարաջուր<sup>7</sup> իմել: Տէր իմ,  
գուք պէտք չէք կերակրոյ<sup>8</sup> (Եց.) [ոտակը] վճարել, ես յանձն  
կ'առնում<sup>9</sup> զայն: Եթէ Զեր վարպետն իմանար (սորդ<sup>10</sup>)<sup>10</sup>, որ  
Դուք հոս եք, զշեզ աղէկ մը<sup>11</sup> կը կշտամբէր<sup>12</sup> (Պյժ.): Կ'ըսեն  
[թէ] խաղաղութիւնը<sup>13</sup> ստորագրուած է:

<sup>1</sup> die Pflicht. <sup>2</sup> gestehen. <sup>3</sup> gefährlich. <sup>4</sup> die Klage. <sup>5</sup> die Ver-  
legenheit. <sup>6</sup> (einen) Entschluß fassen. <sup>7</sup> Zuderwasser. <sup>8</sup> Mittagessen. <sup>9</sup> über-  
nehmen. <sup>10</sup> erfahren. <sup>11</sup> tüchtig. <sup>12</sup> ausschalten. <sup>13</sup> der Frieden.

### ՀԱՅԵՐԳՈՒԱՅ:

#### Die sechs Wörtlein. Վեց բառ:

Sechs Wörtlein nehmen<sup>1</sup> mich in Anspruch<sup>1</sup> jeden Tag:  
Ich soll, ich muß, ich kann, ich will, ich darf, ich mag.  
Ich soll ist das Gesetz, von Gott ins Herz geschrieben,  
Das Ziel, nach welchem ich bin von mir selbst getrieben<sup>2</sup>.  
Ich muß, das ist die Schrank<sup>3</sup>, in welcher mich die Welt  
Von einer — die Natur von andrer — Seite hält.  
Ich kann, das ist das Maß der mir verlieh'n Kraft,  
Der That, der Fertigkeit<sup>4</sup>, der Kunst und Wissenschaft<sup>5</sup>.  
Ich will, die höchste Kron<sup>6</sup> ist dieses, die mich schmückt<sup>6</sup>,  
Das ist der Freiheit Siegel, dem Geiste aufgedrückt.  
Ich darf, das ist zugleich die Inschrift<sup>7</sup> bei dem Siegel,  
Beim aufgethanen Thor der Freiheit auch ein Siegel<sup>8</sup>.  
Ich mag, das endlich ist was zwischen allen schwimmt.

<sup>1</sup> կը զբաղընեն զիս. <sup>2</sup> մղուած. <sup>3</sup> սահման, եզր. <sup>4</sup> աջո-  
ղակութիւն. <sup>5</sup> գիտութիւն. <sup>6</sup> զարդարել. <sup>7</sup> խորագիր. <sup>8</sup> պար-  
զունակ.

Ein Unbestimmtes<sup>9</sup>, das der Augenblick bestimmt<sup>10</sup>.

Ich soll, ich muß, ich kann, ich will, ich darf, ich mag,  
Diese Sechse nehmen mich in Anspruch jeden Tag.

Nur wenn Du<sup>ii</sup> stets mich lehrst, weiß ich, was jeden Tag  
Ich soll, ich muß, ich kann, ich will, ich darf, ich mag.

Rüdert.

<sup>9</sup> անորոշ բան մը . <sup>10</sup> կ'որոշէ . <sup>11</sup> Դուն , ով Տէր :

ԶԱՐԱՄԱՆԵՐԸ ՀԻՆգԵՐԸ ԴԱՅ

# ԴԵՐԱՆՈՒԱՆՑ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԴՏՏՈՂԱՌՈՒԹԵԱՆ

## (Տես Ա. Մասն, ԻԵՀ. ԻԶ. Եւ ԻԵ. Պատերը:)

Ա. ԱՆԴՐԱԿԱՆ ԵՒ ՍՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

1. Ուն եղակի եւ թէ յըքնակի առաջին եւ երկրորդ գէլքի անձնական գերանուանէ մը վերը, եթէ հարկ ըլլայ յարաբերական գերանուն գործած ել՝ պէտք է der, die, das դնել, եւ այս յարաբերականէն անմիջապէս եղքն անձնական գերանունը կրնել: Օր:

Յօ, եր իշ ին եռ եւ՝ որ զինքը կը ճանչնամ.

Դու, քու առ պատճեն առ պինքը չես տեսած.

Wir, die wir jung sind մենք որ երիտասարդ ենք:

2. Անձնական դերանուուան սետական սովորաբար կը գործածուի սեռական խնդիր առնող բայց երէն վերջը եւ բացարձակ թուականներէն յառաջ: Օր:

Er spottete meiner *զիս ծաղրեց* (*կը ծաղրէք*).

Ich erinnere mich seiner *q̄hñppr j̄hɔkɔs*

Sie waren ihrer elf անոնք տառնումէկ հոգի եին

Տեսաւոր է այս պատճենը, որի մասին առաջին համար կատարված է այս գործությունը:

3. ԵՐԵ ԹԷ անուն բային եւ ԹԷ գերանուն խնդիրն երրորդ գէմք են, գերաններնի մէջ էւր, էւեն, էրենց եւն. բառերուն տեղը՝ ֆիխագարձ գերանունը կը բործածուի, եւ ոչ ին, ու, այս, անուն եւն։ Օր.

Er spricht immer von sich *միշտ էր* (անձին) *վրայ կը խօսի*.

Sie denkt nur an sich միայն իւր (անձին) վրայ կը խորհի.

Diese Herren haben immer Geld bei sich

**Այս տեարք քովկերնին (իրենց քովկը) միշտ ստակ կ'ունենան:**

4. ԵՐԲԵՔ հայերենի սուցականին տեղ գերմաներենի մէջ անյնական կամ ժոխողությ գերանուն կը դործածուի: Օր.

- Er ist ein Freund von mir. und kann es mir sehr danken. Grüßen Sie ihn von mir. Ich habe mich in den Fingern geschnitten (phänomen. ... meinen Finger...) dāmən կարեցի.

Der Knabe muß sich die Hände waschen.

Տղան պէոք է (իւր) ձեռուըները լուալ.

Sie fiel ihm zu Füßen und wir watschelnkeren hinunter.

Ihm zu Ehren ihr Wasserkarren hinstellen.

Die Reihe ist an mir, an Ihnen Karaffen ihm է. Ձերն է. Եւն:

5. Գլխաւոր նախագասութեան մէջ շատ անդամ շարագասութեան ըթմամբ, դյական անուն բային բայէն վերջը կը զբուի, եւ իրեն տեղ նախագասութեան սկիզբն էջ դերանունը կաւելցուի եղ. եւ յոզ. երեք սեռի համար ալ: Օր.

Եօ լեbe der König Կեցցէ արքայ.

Եօ գlaubt ihm niemand ոչ ոք իրեն կը հաւատայ.

Եօ կame n zwei Frauen, die uns den Weg zeigten.

Երկու կանայք եկան որոնք մեզի ճամբան ցուցուցին:

6. Հարցման մը պատասխանին մէջ նախընթաց դոյականը կամ ածականը, եւ նոյն իսկ ամբողջ նախագասութիւնը նշանակելու համար էջ կը դործածուի (Հմտ. Ա. Մասն, եր. 130, § 4.): Օր.

Սind Sie die Mutter dieses Kindes? Դո՞ւք էք այս աղուն մայրը.

Ja, ich bin es. Այս, ես եմ.

Ist Herr A. zufrieden? Տէր Ա. գո՞հ է.

Nein, er ist es nicht. Ոչ, անիկա ոչ չէ.

Sind das die Söhne des Herrn B. Ասոնք Տէր Պ. Ին սրդիքն են.

Ja, sie sind es. Այս, ասոնք (նոյներն) են:

7. Իս է, ինձի էլ վերբերէ բացարութիւնները գերմաներենի մէջ գեհօրեալ, բայց նաեւ սուցական դերանուամբ կը թարգմանուին. այսպիսի գիպաց մէջ սուցականը ստորոգելի ածականներու պէս նախագասութեան վերջը կը դուռի առանց զանազանութեան թուի եւ սեռի: Օր.

Dieter Stodt ist mein (կամ գեհօր միտ).

Այս գաւազանն ի՞ն է.

Zener Hut ist sein (կամ գեհօր իմ).

Այն գլխարկն իրեն էլ վերբերէ:

8. Հայերենի մէջ անձնական գերանուան տեղ գրուած ս, դ, ն դիմորոշ յօգերն՝ անյնական գերանուամբ կը թարգմանուին, բայց եթէ սոյն յօգերն ցուցական կամ ստացական գերանուան տեղ գրուած են, ցուցական կամ սուցական գերանուամբ կը թարգմանուին: Օր.

(Մենք) Հայոց շահպարթաւթիւն էնք ուկեր.  
Wir Armenier lieben die Schmeichelei nicht.  
Երարիւր եւ Քրիչ Դu Schöpfer und Erlöser!  
Քաշտ Տրդաս Du tapferen Tributes!  
Աշխարհը անցաւը է Դiese Welt ist vergänglich.  
Գաւազան ուր է Ու մեն Stock?  
Գաւազան Հս յէ Ձein Stock ist nicht hier.

Հրահանգ. 139.

Ich, der ich alles mit eigenen Augen gesehen habe, kann das beste Zeugnis<sup>1</sup> geben. Süßer Friede, der du vom Himmel kommst, erfülle mein Herz. Die jungen Leute verzeihen einander leicht ihre Thorheiten<sup>2</sup>. Werden Sie alle Bücher behalten, die ich Ihnen gestern geschickt habe? Ich kann noch nicht sagen, ob ich sie alle behalten werde; aber die beiden, welche ich bestellt<sup>3</sup> habe, werde ich gewiß behalten. Sind Sie der Lehrer dieses Knaben? Ja, ich bin es. Es ist ein Unglück keinen Freund zu haben. Ich bin um seinetwillen gestraft worden. Erbarmen Sie sich<sup>4</sup> meiner. Das Mädchen fiel ihm zu Füßen und bat ihn um Verzeihung<sup>5</sup>. Herr Müller ist ein Verwandter (~~wat-wat-wan~~) von mir. Einer von Euch muß sterben, sagte der Räuber<sup>6</sup> zu uns. Ich kann ihnen nicht alles erzählen, was ich erlebt<sup>7</sup> habe.

<sup>1</sup> վկայութիւն. <sup>2</sup> խենդութիւն. <sup>3</sup> ապսպրել. <sup>4</sup> գթացէք. <sup>5</sup> թողութիւն. <sup>6</sup> աւազակ. <sup>7</sup> գլխէն (բան մը) անցնիլ.

## Ծարադրութիւն. 140.

Եց՝ որ քու բարեկամդ եմ, քեզի այս խորհուրդը չեմ  
տար: Անիկա զիրենիք չի յիշեր: Ես քու պատճառաւուղ պատ-  
ժառեցայ: Մարդիկ պէտք երև իրարու օգնել: Մենք զինուրդը  
մեր մեծերուն՝ կը հնազանդինք: Ետեւէս (ինձմեն եղքը) ստա-  
րական մը ներս մտաւ: Կեցցէ՛թագուհին, դոչեց ժողովուրդը: Ասոնք Տիկին Լ.ին եղաօր աղջիկներն են: Այս, իբնաւ են: Այս  
պարտէզն իրեն է. բայց անիկա իմս է: Իրմէ լըեր կը սպա-  
սեմ: Բոլոր ներկայ եղողներն՝ իրեն օգնութեան եկան: Ո՞շ  
կայ հօն: Տղաք են: Զմեզ իւր քովը կանչեց (լիէ ։ ։ կոտոր):  
Կարգն իմս չէ, ձերն է: Մեր պատույն համար մեծ հանդիսու-  
թիւն մ'եղաւ (տան ցան): Անիկա կը հաստատէ ։, թէ անմեղ ։  
Ե, բայց այնպէս (էջ) չէ:

<sup>1</sup> helfen. <sup>2</sup> Vorgesetzten. <sup>3</sup> das Volk. <sup>4</sup> Umstehenden. <sup>5</sup> Fest, <sup>6</sup> : <sup>7</sup> behaupten. <sup>7</sup> unschuldig.

#### **Բ. ՀԱՐՑԱԿԱՆ ԵՒ ՎԱՐԱՔԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ**

1. Եղբար աշխարհը, ո՞ւ այս աշխարհի մասնաւունն իւր գոյականէն քիչ բայց վատճառած է՝ միշտ չեղզք կը գրուի, ինչ սեպիւ ու թուռով ալ բայց գոյականն: Օր:

Welches ist Ihre Tochter? *मैं उसकी माँ हूँ।*

## Welches sind die größten Tugenden?

**ՈՐՈՇՔ ԵՆ ԱՄԵՆԱՄԵծ Առաքինութիւնք:**

Der Baum, auf welchen er fletterte.

**Ծառն՝ որուն վրայ ինք մագլելով եղաւ.**

Das Haus, auf dessen Balkon wir standen.

**Տաւնը՝ որտեղ պատշգամին վրայ կը կենայինք.**

Er hat einige Juwelen, deren Wert er nicht kennt.

Քանի մը գոհարեղէններ ունի, որոնց յարգը չէ

Ein Freund, auf dessen Freundschaft wir zählten.

Բարեկամ մը, որուն բարեկամութեանը վրայ կը վս

ՄԴ. Տօ յարաբերականին ուշերի աեղ գործածութիւն

Հնացեալ է. Եւ բանատուղծութեան մէջ միայն կը գործածուի. Օր Բոն ալլեն ոք դա խառն ան ամենէն՝ որ կը պահին.

Sehr auch, so du tunen zu werden wie die anderen.

3. Եթէ որ յարաբերականը նախընթաց նախադասութեան ամենավագ կը յարաբերէ, պէտք է ԽօՏ ով թարգմանել. ասոր աեղ ուշից գործածելէն զգուշանալու է: Օք.

Er verkaufte seine Bücher, was sehr unrecht war.

Իւր գրաբերը ծախեց, որով շատ գել ըրաւ.

Wenn er diese Worte gesprochen hat, was ich bezweifle . . .

Եթէ այս խօսքերս ըստած է, որուն վրայ կը տարակսւաիմ. . .

4. Գերմաներենի մէջ յարաբերականին գործածութիւնը շատ յաճախեալ է, բայց հայերենի մէջ պէտք չէ ամէն անդամ յարաբերականով թարգմանել, այլ դէրբայով մը զիստար եւ յարաբերական նախադասութիւնները մէկ նախադասութեան ամփոփելու է: (Տես նաեւ Խթ. Դաս, § 1:) Օր.

Miſtraue jedem, der von deinem Freunde Böses spricht!

Քու բարեկամիդ վրայ գեշ խօսողին մի վստահիր.

Der Wald, den ich sah unterwegs während

Die Städte, die ich sehen werde ~~աեսնելու~~ - քաղաքներս.

Thun Sie, was Sie wollen ~~ուղանիդ~~ (ինչ որ կ'ուղեք) ըստք.

Was mich bewogen hat, dies zu thun, ist . . .

**Զայս բնելու գիւ ԴՐՈՒՅՆ ։ . . . է .**

Sie schrieben alles nieder, was jeden Tag geschah.

Ամէն օր պատահածները գրի կ'առնուին.

Wir erzählen, was wir gesehen ha

(**S<sub>4</sub>**, 1); **U<sub>4444</sub>**, **4<sub>4</sub>**; 146—148.)

1. ԱԱ թերանունը՝ Եթէ իրմէ ետքն ար. կամ չեղ. ցուցական կամ ստացական ածական մը գայ, եղակիի մէջ անփոփոխ կը թայ. Օր.

All dieser Wein ist schlecht *פָּרָעָן וְיַם שִׁבְעָה וְלֵבֶן*.

All mein Geld ist verloren բոյոր ստակա կարուուեցաւ .

Ich bin all meines Gepädes beraubt worden.

**Բայրա աղիսս կողոպաեցին :**

2. Կմանապէս ցոյջ բուր, միշտ երկրի կամ քաղքի  
անուանէ յառաջ դրուած ատեն անփոփոխ կը մնայ: Օր:

Ganz Frankreich war sehr aufgezogen. Ganz Paris war sehr aufgezogen. In ganz Europa war es (sehr aufgezogen). Es war ein sehr aufgezogenes Jahr.

3. **Ալլես սովորաբար տին թան՝ կը նշանակէ ։ բայց երբեմն անձանց համար ալ կը գործածուի տիննն (ալ), տին հարդ նշանակութեամբ ։ Օր ։**

Alles rennet, rettet, flüchtet (ամէն մարդ կը փախչի .). (Ըեսէր .)

4. Εἰναδὸς αὐτοκαντὶ λιαμ̄ μιλφεωγὶ ταπωλ̄ τὶς σὲ =  
ειν wenig ὑγιανακουσθιένηρ λ' απονέντων: Ορ.

Er ist etwas nachlässig անիկա քիզ մ'անհաղ է:

5. Biel էւ աղակի գոյակնի մ'առ-ջեւ անփոփխ  
կր թան, բայց լորնակի գոյակնի առ-ջեւ կր համաձայնին։ Օր։

Er hat viel Geld **անիկա շատ ստակ ունի**.

Er hat wenig Zeit an sich zu haben.

Ich habe nur wenige Freunde բիշ բարեկամ ունիմ:

Հրահանգ. 141.

1. Welches sind Ihre Handschuhe, diese oder jene? Welches sind die größten Männer Frankreichs? Geben Sie ihm die Belohnung<sup>1</sup>, deren er würdig<sup>2</sup> ist. Der Garten, von dem Sie sprechen, ist nicht mein. Der Kranke, an dessen Genesung<sup>3</sup> man zweifelte, ist

<sup>1</sup> վարձը. <sup>2</sup> արժանի. <sup>3</sup> ապաքինութիւն, առողջութիւն.

wieder geheilt<sup>4</sup> worden. Ich hoffe, daß du mein Geheimniß<sup>5</sup> durchaus niemanden sagen wirst. Was ihr auch immer redet, an was ihr auch immer denken möget, beziehet (*Արածել*) alles auf den Ruhm Gottes. Mancher spricht von Dingen, die er nicht versteht.

2. Hier sind dreißig Fünffrankenstücke<sup>6</sup> und zwei Louisdor, was gerade die Summe ausmacht, die ich ihnen schuldig bin. Sagen Sie ihm, was Sie für gut finden. Was gelingt<sup>7</sup>, wird selten getadelst. Alles freut sich. Sie haben nicht alles gesehen. So ist seine Lage (*Դիրք*). Mit all seinem Geschwätz<sup>8</sup> ist er verächtlich<sup>9</sup>. Man muß die Sache nehmen, so wie sie ist. Es geht nichts über Reichtum, um viele Freunde zu haben. Er beurteilte die Herzen seiner Freunde nach seinem eigenen. Das Beste das Sie thun können, ist abzureisen.

<sup>4</sup> առողջացած . <sup>5</sup> գաղտնիք . <sup>6</sup> հինգ ֆրանքոց 7 յաջողել . <sup>8</sup> շատ խոռոշիւն . <sup>9</sup> անարդ , արհամարհել :

### Շարադրութիւն . 142.

1. Ո՞րն է ձեր գիտաւորութիւնը<sup>1</sup> : Ո՞րն է ամենամեծ պատիւը<sup>2</sup> : Կը ճանշնամ [այն] կինը , որուն դուստրը հիւանդ է : Կինը , որուն որդին կը յիշեք (erinnern an . . .) , ինծի նամակ մը դրած է : [Ան] տունը , որուն տէրը<sup>3</sup> դուք կը ճանշնամք , քսան հազար ֆրանք կ'արժէ<sup>4</sup> : [Այն] իշխանը , որուն բարութեանը ևս այս պաշտօննս<sup>5</sup> պարտական եմ<sup>6</sup> , իւր բարեկամն է : Թշուառդ , ով որ ալ ըլլաս , զբեզ զիտի շմատնեմ<sup>7</sup> : Ով որ ալ ըլլայ կ'ուզեմ<sup>8</sup> հետք (mit ihm) խօսիլ : Ձեզի ինչ որ ալ պատահի , մի յուսահատիք<sup>9</sup> : Ես եւ ոչ մէկ բանի մը վրայ գանգատեցայ<sup>9</sup> : Քու դեսձ պարտէզներդ գեղեցիկ չեն :

2. Իրեն ծանր յանդիմանութիւններ<sup>10</sup> տուին (machen) , որ չեր պատշաճեր<sup>11</sup> : Ամէն բան իւր ժամանակն ունի : Զիս վշտացնող (betrüben) բանն ան է , որ ինծի այցելութեան չեկաւ (besuchen) : Բոլոր մարդիկ եղբայր են : Օրիորդ Մարիամն քիչ մը շատ ամբարտաւան<sup>12</sup> է : Ամբողջ Հռովմ , ամբողջ իստալիան իսկ զարհուրեցաւ<sup>13</sup> : Իրմէ կը զզուիմ<sup>14</sup> իւր ամէն հարստութեամբքն հանդերձ : Բոլոր զինքը տեսնողները կու լային : Մարդ (man) պէտք չէ ամէն ճափառութը զըստցել : Ուղանձնիդ ըրէք : Այս նամակը էրով օտարականը կը ճանշնապ :

<sup>1</sup> Անհատ , էլլ . <sup>2</sup> Եհր , էլլ . <sup>3</sup> Էղիում . <sup>4</sup> իս . . . արժ . <sup>5</sup> ծառայական . <sup>6</sup> ամառանութիւն . <sup>7</sup> վերաբերեած . <sup>8</sup> անդամնութիւն . <sup>9</sup> անդամնութիւն . <sup>10</sup> շատ անհարաժեշտ . <sup>11</sup> պահանջանակ . <sup>12</sup> շատ անհարաժեշտ . <sup>13</sup> անհարաժեշտ . <sup>14</sup> անհարաժեշտ .

*Հսկակողուած :*

*Das doppelte Verbrechen. Կրկին ոճիր :*

Drei junge Leute reisten mit einander und fanden einen Schatz<sup>1</sup>. Da sagte der eine: „Der Schatz ist mein, ich habe ihn zuerst gesehen“; und der andere: „Nein, er ist mein, denn ich habe ihn aufgehoben<sup>2</sup>.“ Da sprach der dritte: „Lasset uns billig (*արդար*) sein und den Schatz teilen<sup>3</sup>, so wie wir ihn gefunden haben.“ Darauf teilten sie ihn und setzten ihren Weg fort, indem<sup>4</sup> sie sich über den Gebrauch unterhielten<sup>5</sup>, den sie von ihren Reichtümern machen wollten. Als alle Lebensmittel<sup>6</sup>, welche sie mit sich genommen hatten, aufgezehrt<sup>6</sup> waren, kamen sie überein<sup>7</sup>, daß einer von ihnen in die Stadt gehen sollte, um welche zu kaufen, und daß der jüngste diesen Auftrag<sup>8</sup> übernehmen sollte. Dieser ging fort.

Unterwegs<sup>9</sup> sagte dieser zu sich selbst: „Es ist schade<sup>10</sup>, daß wir unser drei gewesen sind; ich würde viel reicher sein, wenn ich den Schatz allein gefunden hätte... Diese beiden haben mich all meines Reichtums beraubt... Könnte ich nicht alles wieder bekommen? Es würde mir leicht sein; ich dürfte nur die Lebensmittel vergiften<sup>11</sup>, die ich kaufen soll; bei meiner Rückkehr würde ich sagen, daß ich in der Stadt zu Mittag gespeist habe; meine Gefährten würden ohne Misstrauen<sup>12</sup> davon essen, und sie würden sterben. Ich habe jetzt nur den dritten Teil des Schatzes, und dann würde ich alles bekommen.“

Indessen sagten die beiden andern Reisenden zu einander: „Was brauchen wir diesen jungen Menschen, auf dessen Geduldlichkeit<sup>13</sup> wir uns gar nicht verlassen<sup>14</sup> können, länger bei uns zu haben; wir haben den Schatz mit ihm teilen müssen; sein Teil hätte die unsrigen vermehrt<sup>15</sup> und wir wären reicher, als wir es jetzt sind. Er wird bald wiederkommen, wir haben gute Dolche<sup>16</sup>.“

Der junge Mensch kam mit vergifteten Lebensmitteln zurück; seine Gefährten ermordeten ihn, sie aßen; sie starben; und der Schatz gehörte niemand.

So fanden alle drei ihren verdienten<sup>17</sup> Lohn.

1 գանձ. 2 գետնէն վերցընել. 3 բաժնել. 4 խօսակցելով.  
5 անունդ, պարէն. 6 սպառած. 7 մարտանիլ. 8 գործք, յանձնաբարութիւն. 9 ճամբան. 10 ափոս է. 11 թուշնաւորել. 12 օ. Մ. անկառած.  
13 արդարութիւն, անկեղծութիւն. 14 զստահիլ. 15 անցընել. 16 գոցին. 17 արժանաւոր:

## Հարցմունք<sup>1:</sup>

Wer reiste mit einander?  
Was fanden sie auf dem Wege?  
Was sagte der eine?  
Was antwortete der andere?  
Was hatten sie alsbann?  
Als ihre Lebensmittel aufgezehrt waren, was beschlossen sie zu thun?  
Wer musste diesen Auftrag übernehmen?  
Was sagte dieser unterwegs zu sich selbst?  
Welchen Plan hatten die beiden andern in seiner Abwesenheit (~~schwierig~~) gemacht?  
Was geschah, als der junge Mann zurückkam?  
Wem gehörte alsbann der Schatz?

ՔԱՐԱՆԴԵՐԸ ԿԵՑԵՐԸ ԴԱՍ

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆԻ ՔԱՄԱՆԱԿԱՑ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Գրերմաներենի մէջ բայերու ժամանակաց գործառութիւնը հայերենէն շատ տարբեր չըլլալուն՝ հետեւեալ քանի մ'էսական կանոնները բաւական կը համարի՞ւ:

## II. Упражнения

1. Այսմանական Նբրիտն կը դործածուի երբեմն պատմական անկատարի (տես Եր. 30, Բ. 2.) աեղ խօսքին աւելի կենդանութիւն կամ ազգեցութիւն տարս համար։ Օր.

Denke dir! ich komme gestern zu deinem Bruder, er fragt mich . . .  
„Was?“ kam, fragte.

2. Կմանապէս խօսքին կենդանութիւն տալու համար կրնայ ապառնիի տեղ այ գործ ածուի : Օր :

*B. U.S. USSR*

Ենէտաբը կրկին գործածութիւն ունի գերմաներենի մէջ.

1. Անցած, բայց դեռ չլինցած կամ անցելոյն մէջ տեսող գործողաթիւն մը նշանակելու համար, որ մեր անկատարին դիմացը կու գալ: Օր:

Ich schrieb, als meine Mutter ins Zimmer trat.

Ես իւ տեսէ մայրս ներս մտաւ.

Die Ägypter waren abergläubisch (*աւելորդապաշտ*):

<sup>1</sup> Աշակերտն այսուհետեւ ինքնին պիտի գտնէ պատասխանները:

2. Արդէն շատոնց եղած լմցած դէպը մը պատմելու համար: Այս է Գերմանացւոց բուն պարմական ժամանակը, որուն գիմցը հայերենի մէջ կատարեալ (քիչ անգամ անկատար) կը դորձած ենք: Օր:

Jesus sprach zu seinen Jüngern: Gehet hin . . .

Քիուս բառ իւր աշակերտացը. Գնացէք . . .

Ludwig XVI. starb im Jahre 1793.

3. Նմանապէս՝ մօտ ժամանակի մէջ կատարուած դէպքեր ալ անկատարով կը պատմուին, եթէ պատմողն աչքովը տեսած է. ընդ հակառակն, եթէ լսածը կը պատմէ յարակատարով պէտք է պատմել: Օր.

Gestern starb mein Vater (որուն ականատես էի). Ընդ հույսութիւն:

Gestern ist H. R. gestorben (զոր լսած եմ մայն).

Als ich ihn kommen sah, schloß ich die Thüre.

#### Դ. Յ Ա Ր Ա Կ Ա Տ Ա Ր

1. Յարիստորը կը ցուցընէ թէ գործողութիւն մ'անցած եւ կատարուած է առանց ուրիշ դէպքի մը հետ յարաբերութիւն ունենալու: Օր.

Ich habe gestern keinen Brief von ihm empfangen.

Wie lange sind Sie in Deutschland geblieben?

Wir haben heute um 4 Uhr gespeist.

2. Նմանապէս յարակատար կը գործածուի այնպիսի դէպքեր պատմելու համար, որոնց գործողութիւնը կամ հետեւանքը տակառին կը շարունակուի կամ ներկայ է: Օր.

Er ist von seiner langen Reise gestern angekommen (արդէն հետոյ).

Die Sonne ist schon untergegangen.

Տես նաեւ Ար Բ. 3.:

#### Դ. Գ Ե Ր Ա Կ Ա Տ Ա Ր

Գներիստորը կը ցուցընէ անցեալ գործողութիւն մը՝ որ ուրիշ (նմանապէս անցեալ) գործողութենէ մը յառաջ եղած լմցած է: Օր.

Nachdem (also) ich die Zeitung gelesen hatte, ging ich aus.

(Երբ լրագիրն արդէն կարդացած էի) լրագիրը կարդալու ետքը գուրս ելայ.

Er hatte während des Gewitters geschlafen.

Vor mir war niemand dagewesen.

Ծնէ. Երբեմ hattē կամ ար օժանդակները (մանաւանդ բանաստեղծութեան մէջ) կը զեղաւին: Օր.

Und als er kaum das Wort gesprochen. (Ծիւլը.)

Հազիւթէ այս խօսքն ըստ (ըստ էր).

Und ehe er mich gesehen (hatte) գեռ զիս չտեսած:

## Ե. Ա Պ Ա Ռ Ն Ի

1. Աղառնին՝ ապագայի մէջ ըլլալու գործողութիւն մը կը ցուցընէ։ Այս ժամանակը շատ անդամ չունենալու համար դակներով ալ կը բացապուի։ Օր.

Was soll aus mir werden? Ես ինչ պիտօք ըլլամ.

Wir wollen sehen կը աեսնենք (պիտի աեսնենք).

Ի՞նչ չի այս դաստիարակութիւն մը կը ցուցընէ (Կըսեմ)։

2. Անցեալ աղառնին՝ ապագայի մէջ ըլլալու գործողութենէ մը յառաջ կատարուի գործողութիւն մը կը ցուցընէ։ Օր.

Ի՞նչ չի այս դաստիարակութիւն մը կը ցուցընէ։ Օր.

3. Երբեմն ապառնին ներկայի եւ անցեալ ապառնին յարակատարի տեղ կը գործածուի հնարաւորութիւն կամ ննիտութիւն մը ցուցընելու համար։ Օր.

Das kann nicht sein; du wirst dich irren.

Ասիս չի կրնար ըլլաւ. Եւ դիմու.

Der Reisende wird verunglückt sein.

Կերպայ թէ ամփորդին գժքախոռութիւն մը պատահեր է.

Er hört mein Klopfen nicht; er wird wohl noch schlafen.

Բախելո չի լսեր, անշուշա գեր կը քնանայ։

## Հրահանգ. 143.

1. Die Stadt Rom liegt auf sieben Hügeln<sup>1</sup>. Nach dem Winter kommt der Frühling. Die Armut<sup>2</sup> wohnt oft neben dem Überflusse<sup>3</sup>. Morgen abend reise ich nach Straßburg; wollen Sie mit? Diogenes wohnte in einem Fasse<sup>4</sup>. Durch wen wurde Abel getötet? Die Juden wohnten zuerst im Lande Gosen (Գեսոս); hernach zogen sie in das Land Canaan. Vor drei Wochen hat der Jäger einen Fuchs geschossen. Wir werden das Mehl bei einem andern Bäcker kaufen. Ich habe meine Arbeit geendigt.

2. Man hat alle Offiziere bestraft, welche die Fahnen<sup>5</sup> verlassen haben. Die Tyrier hatten durch ihren Stolz<sup>6</sup> den König Sesostris gegen sich aufgebracht (բարկացուցած, գրգռած), der in Ägypten herrschte und so viele Reiche<sup>7</sup> erobert hatte. Ich hatte meine Geschäfte schon beendigt, als ich Ihren Brief erhielt. Als er mir die Geschichte erzählt hatte, schließt er ein<sup>8</sup>. Es hat dieses Jahr nicht viele Trauben<sup>9</sup> gegeben. Sobald ich mein Geld erhalten werde, werde ich die Stadt verlassen. Ich werde Ihren Brief gleich auf die Post tragen.

<sup>1</sup> Բլուր. <sup>2</sup> աղքատութիւն. <sup>3</sup> առատութիւն. <sup>4</sup> ատկար. <sup>5</sup> գրօշ. <sup>6</sup> հպարտութիւն. <sup>7</sup> աերութիւն. <sup>8</sup> քնանալ. <sup>9</sup> խաղզ.

### Շարադրութիւն. 144.

1. Խարաքանչիւր ազգին պատմութիւնն առասպելներով՝  
կը սկսի: Միշտ չի սիրուիր, ինչ որ կը զարմացուի: Աւազը տունը  
պիտի չըլլամ: Մէկ ժամու մէջ լմցուցած կ'ըլլամ (fertig sein):  
Եղիպատացիք<sup>1</sup> իրենց մեռեաները կը զմուսին<sup>2</sup>, Հռովմայեցիք  
(զանոնք) կ'այրէին: Կարողոս ԺԲ: օքն երեք անդամ կը ձիա-  
վարէր, առաւոտեան (սեր-.) ժամը հինգին կ'ելլէր (կը յառնէր),  
առանձին կը հագուէր եւ դինի չէր խմբ: Արդուրկոս (Եղիւրց)  
իւր հայրենեաց իմաստուն օրէնքներ<sup>4</sup> տուաւ, վերջէն (jodann)  
զայն թողոց եւ ալ եա (հոն) շդարձաւ: Գիրքս փնտաեցի եւ  
շարագրութիւնս շինեցի: Այս նորալուրս իրեն շտուիք: Ոչ,  
զինքը դեռ շտեսայ:

2. Ոչխարք գայլերէն (հայ.) միշտ վախցած են եւ միշտ  
պիտի վախնան: Որսի<sup>5</sup> մէջ քանի՞ն նապատակ զարկիք: Հինգ  
նապատակ եւ տասուերկու կաքաւ<sup>6</sup> զարկինք: Ո՞վ զտաւ առ-  
զնադործութիւնը<sup>7</sup>: Աթենա (Minerva), իմաստութեան եւ  
արուեստից չտաստուածուհին<sup>8</sup>: Երբ (Sobald) առիթ<sup>9</sup> ունեցայ  
(անէ.), տէր Պարիին (Barry) հետ խօսելու, աճապարեցի<sup>10</sup> Զեղի  
դրելու: Երբ գործքերս լմցուցի (Քրէ.), պարտելու դաշի: Մենք  
ձեր խորհրդին հետեւեցանք:

<sup>1</sup> Fabel, <sup>2</sup> die Ägypter. <sup>3</sup> einbalsamieren. <sup>4</sup> Gesetze. <sup>5</sup> auf der Jagd. <sup>6</sup> Feldhühner. <sup>7</sup> die Stickerei. <sup>8</sup> die Göttin. <sup>9</sup> Gelegenheit. <sup>10</sup> sich beeilen.

### Հնթերցուած:

#### Ein Zug<sup>1</sup> aus dem Leben Heinrichs des Vierten.

Die berühmte Schlacht bei Jory könnte allein Heinrich IV. unsterblich machen. Als Heerführer<sup>2</sup> und Soldat zeigte er ebenso viel Geschicklichkeit<sup>3</sup> als Tapferkeit<sup>4</sup>. Er durchritt vor dem Treffen die Reihen mit heiterer Miene, welche den Sieg vorher verkündete<sup>5</sup>, und sagte zu seinen Truppen: „Kinder, wenn die Standarten<sup>6</sup> euch fehlen, so versammelt euch um meinen weißen Federbusch“, ihr werdet ihn immer auf dem Wege der Ehre und des Ruhms antreffen. Gott ist für uns.“ —

Man glaubte, daß er im Schlachtgetümmel<sup>8</sup> umgekommen wäre. Kaum kam er wieder zum Vorschein<sup>9</sup>, mit dem Blute der Feinde bedeckt, so wurden seine Soldaten Helden. Die Ver-

<sup>1</sup> նկարագիր. <sup>2</sup> զօրապետ. <sup>3</sup> ճարպկութիւն. <sup>4</sup> արիսւթիւն.  
քաջութիւն. <sup>5</sup> ծանուցանել, աւետել. <sup>6</sup> դրօշ. <sup>7</sup> սաղաւարաի ցցունք.  
փետուրք. <sup>8</sup> խոռնուրդ. <sup>9</sup> երեւան դալ.

բնդետն<sup>10</sup> wurden in Stücke gehauen. Der Marschall (*պարապեռ*) von Biron kommandierte das Reservekorps<sup>11</sup> und hatte, ohne eben in der Höhe<sup>12</sup> des Gefechtes zu sein, einen großen Anteil am Siege. Er wünschte dem König mit diesen Worten Glück: „Sire (*ակը աքայ*), Sie haben heute gethan, was Biron — und Biron, was der König thun sollte.“

Die Wilde<sup>13</sup> des Siegers erhöhte den Ruhm des Triumphes. „Rettet die Franzosen“, schrie er, indem er die Flüchtlinge verfolgte. — Als der Marschall d'Aumont nach einer Schlacht Abends seine Befehle holte, so umarmte er ihn zärtlich, lud ihn zum Nachtessen ein, ließ ihn an seine Tafel sitzen und sagte: „Es ist höchst billig, daß Sie am Festmahl<sup>14</sup> teilnehmen, weil Sie mir so gut bei meiner Hochzeit<sup>15</sup> gedient haben.“ Diese Züge malen den großen Mann, welcher die Kunst besaß, die Herzen zu gewinnen.

<sup>10</sup> դաշնակիցք. <sup>11</sup> պահեստի գունդ. <sup>12</sup> պատերազմի ստուկութեան ժամանակ. <sup>13</sup> քաղցրութիւն, գթութիւն. <sup>14</sup> կոչունք. <sup>15</sup> հարանիք.

### Հարցմունք:

Welche Schlacht hat den Namen Heinrichs IV. unsterblich gemacht?  
Was zeigte er dabei?  
Welche Worte sprach er vor der Schlacht zu seinen Soldaten?  
Was wurden seine Soldaten?  
Wer kommandierte das Reservekorps?  
Mit welchen Worten wünschte dieser dem König Glück zu seinem Siege?  
Wie war er als Sieger?  
Wie zeigte er dies?  
Welche Ehre erzielte er dem Marschall d'Aumont?

## ՏԱՐԱՆԵՐՈՐԴ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԴԱՍ

### ՍՈՐԵԴԱԾՈՒԹԻՒՆԸ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

Բնդհանրապէս ստորագասականն կը նշանակէ անորոշ կամ ստրակուսական կերպով եղած գործողութիւն մը: Ստորագասական կը գործածուի ի մասնաւորի՝

- 1) ինչ ինչ շաղկապներէն վերջը.
- 2) ինչ ինչ բայերէն վերջը.
- 3) անուղղակի խօսքի մէջ:

Ա. ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՇԱՂԿԱՊՆԵՐԻ ՎԵՐՋԸ

1. Ստորագասական կը գործածուի ճամիտ որո՞շ չէ, որ,  
ճամիտ ոչ որո՞շ չէ, շաղկապներէն վերջը.

Sagen Sie es ihm, damit er es wisse.

Ըստք զայն իրեն, որպէս զի գիտնայ.

Verstecken Sie sich, damit man Sie hier nicht sehe.

Պահութեցէք, որ չըլայ թէ զձեզ հս տեսնեն

2. Wenn են շաղկապէս վերջ, թէ որ բայց անհոգութէ կամ հերսոնութէ (Տես Նաեւ Ա. Մատն, եր. 255):

Wenn ich reich wäre **Եթէ հարուստ բլայի.**

Wenn mein Vater Zeit gehabt hätte.

**Եթէ հայրս ժամանակ ունեցած բլար.**

Wenn er etwas hätte, so würde er es geben.

Wenn ich ihn gesehen hätte, so würde ich ihm etwas gegeben haben.

Es wäre besser, wenn er früher käme.

ԾԱՅԻ. Եթէ շրջամաբ առ ու ը շաղկապը զեղսուի, բայց նմանապէս ստորագառական կը դրսւի. բայց այս գեղգիս մէջ խօսքը բայց կը սիսի: Օր.

Hätte ich Geld, so würde ich ein Pferd kaufen.

Ենք ստակ ունենալի, Ճի մը կը գնէի.

Wäre ich nicht frank, so würde ich mit Ihnen gehen.

Եթէ հիւանդ չըլայի, ձեզի հետ կ'երթայի .

Wüßte er, daß ich hier bin... Եթէ իմ հոս ըլլալս գիտնար...

3. Als wenn, wie wenn, als ob & als (ερε wenn  
ενηλη γεγονειδες ει) γεγονειδες γερειες Ορ:

Er sieht aus, als wenn (hier als ob) er frank wäre *hier* als wäre er frank *bekleidet* *überzeugt* *überzeugt*.

Es scheint, als wenn man mich betrügen wolle **καὶ** als wolle man mich betrügen **καὶ** **τοῦτο** **καὶ** **τοῦτο** **καὶ** **τοῦτο**:

Բ. ԱՅՈՒԱԴԱՍԱԿԱՆ՝ ԻՆՉ ԻՆՉ ԲԱՑԵՐԵ ՎԵՐՁԸ

1. **С.Л.Ч.Б.**, իսրայել, հրամայել, ըստ, ուղղվ, բայց և  
խորհուրդ տալ, մողմել, նոյն տալ, հրամա տալ, յառաջ, գլուխուլ  
եւ այլն նշանակութեամբ բայերէն վերջը Ստորագասական կը  
գործածուի: Եթէ այսբայերը ներկայ կամ անկատար են, իրենցմէն  
վերջն եկող ստորագասական բայն ալ ներկայ կը գործի: Օր.

Bitten Sie Ihren Vater, daß er Ihnen Geld gebe.

**Չեր հօրն աղացեցէք՝ որ ձեզի ստակ տայ.**

Ich habe nicht gern (ich erlaube nicht ~~zu~~.), daß er nach Paris gehe.

Was will, daß man mir gehorche.

Ծան. Հսու կրնակը աւելցվնել, "wollte Gott" Ասոյանդ Դմբ Երանէն Խ՛ բացատրութիւնն ալ, որ իրմէ վերջը Ստրդ. անկատար կ'ուգէ. Օք.

Wollte Gott, er käme *heute* daß er käme *heraus* *heute* *heute*

Befehlen Sie (sagen Sie) Ihren Schülern, daß sie ruhig sein sollen.

**Հեր** աշակերտացն հրամայեց էք (բոլք) որ հանդարտ կենան:

2. Այս երեք անշնչեն բայց և, իրենց համար են, կրենցմէ եւազն եկող բայր առարգածասականի տեղ տօնի օժանդակով դործածել լաւագոյն է: Օր:

Ich wünschte, daß er hier bleiben möchte.

ԱՅ բաղձայի, որ հստ ճար.

Er hat mich, daß ich ihn besuchen möchte.

Աղաչեցինծի, որ զինքը տեսնելու երթամ:

**ՄԴ.** Տան շարկապը կրնայ զեղլուիլ, եթէ նախընթաց նախա-  
դասութիւնը ժմատական չէ. Օր:

Wir fürchteten, er möchte uns tadeln.

ԵՐ ՎԱԼԻՆԱՅԻՆՔ՝ որ զմեզ եպերէ

Ich wünschte, er möchte hier bleiben.

Հրահանգ. 145.

1. Schicken Sie der armen Frau den Flachs (*und*), damit sie ihn spinne. Der Knabe liegt da, als wenn er schliefe. Der alte Mann geht, als ob er Lahm' wäre. Er sprach, wie wenn er wahnstinnig<sup>2</sup> wäre. Bitten Sie Ihre Schwester, daß sie bald hierher komme. Jedermann wünscht, daß der General die Schlacht gewinne. Es wäre zu wünschen, daß der General die Schlacht gewinne (*und* gewinnen möchte). Wir fürchteten, daß das Eis<sup>3</sup> berste<sup>4</sup> (*und* bersten möchte). Ich befiehle, daß er das Zimmer verlässe (*und* verlassen soll). Ich wünsche, daß er bald genesse (*und* genesen möchte).

2. Wenn man euch hier fände, so wäret ihr verloren. Ich wünschte, daß meine Tochter bald käme. Hätte ich gewußt, daß Herr Müller hier ist, so würde ich ihn besucht haben. Wenn er fleißig wäre, so würde ich ihn loben. Ich würde es thun, wenn ich etwas dabei gewänne. Und läget ihr im tiefsten Abgrunde<sup>s</sup>, Gottes Hand könnte euch herausziehen\*. Wenn Cäsar nicht ermordet worden wäre, so hätte er, ebensowohl als Augustus, die Römer an seine Herrschaft<sup>t</sup> gewöhnt.

<sup>1</sup> կաղ. <sup>2</sup> խելագար. <sup>3</sup> սառուցյ. <sup>4</sup> ճաթիլ. <sup>5</sup> անդունդ. <sup>6</sup> գուրսահնել. <sup>7</sup> իշխանութիւն:

Տարադրութիւն. 146.

1. Առաջին տեսությունը՝ իմաստուն մարդկան հետ, որպէս զի դուք ալ իրենց բարի օրինակաւն այնպէս (ՅՅ) ըլլաք: Եթե մանկութեան ժամանակն աղէկ գործածեցէք<sup>2</sup>, որպէս զի օր մի

<sup>1</sup> Gehen Sie mit . . . um. <sup>2</sup> an'wenden.

Ճեր վիճակին<sup>3</sup> պարտքերն ըստ պատշաճի<sup>4</sup> կատարել<sup>5</sup> կարենաք: Ինձի կ'երեւայ, թէ (իբրեւ թէ) այս երիտասարդը տեղմը<sup>6</sup> տեսած ըլլամ (կերէ): [Եթէ] բաւական ստակ ունենյի, տուն մը կը գնէի (Աւաէ): Եթէ աւելի փութաջան ըլլար, իբրեն աւելի<sup>7</sup> կը վճարէի (Աւաէ):

2. Եթէ իմ աղաջանքս<sup>8</sup> մերժեիք<sup>9</sup>, ձեզի գէմ պիտի նեղանայի<sup>10</sup> (Աւաէ): Աղաջեցէք ձեր մայրը, որ ձեզի հրաման տայ՝ ինձի հետ դուրս երթալու: Թոյլ պիտի չտամ, որ այս գէշ ընկերութեան (հայ): յաճախէ<sup>11</sup>: Թագաւորը կ'ուզէ որ իւր հրամաններուն հնազանդուի: Կը բաղձայի, որ ջութակս<sup>12</sup> ինձի ետ բերէիք: Հիները չեին հաւատար, որ ուրիշ աշխարհնք մը (ein Jenseits) կայ: Կը վախնամ որ շատ բարկացած (aufgebracht) ըլլայ: Կը վախնայինք որ շատ ուշ հասնէր:

<sup>3</sup> Stand, ար. <sup>4</sup> würdig. <sup>5</sup> erfüllen. <sup>6</sup> irgendwo. <sup>7</sup> noch mehr. <sup>8</sup> Bitte, էք. <sup>9</sup> abföhlagen. <sup>10</sup> böse werden auf ... <sup>11</sup> besuchen. <sup>12</sup> Violine, էք..

#### 9. Ս Տ Ո Ր Ա Դ Ա Ս Ա Կ Ա Ն Ա Խ Ո Ս Ա Ք Ի Մ Ը Ն Հ Ձ Ձ Ա Հ

1. Եթէ անուղղակի<sup>1</sup> խօսքի մը մէջ գլխաւոր նախագահառութեան բայն անկատար կամ գերակատար է, ստորակարգեալ կամ երկրորդական նախագահառութեան բայլ ստորագասական ներկայ կամ անկատար կը գուտի:

Ասիկա կ'ըլլայ ի մասնաւորի մտածելու կամ խօսելու գործողութիւն ցուցընող բայերէն վերջը, ինչպիսի են՝ meinen, glauben, denken, sich einbilden, vermuten, sagen, erzählen, gestehen, antworten, erklären, schreiben, behaupten, voraussetzen, fragen եւ ուրիշները: Օր.

Das Kind sagte mir, daß seine Mutter gestorben wäre (կամ sei.)

Տղան ինձի ըստաւ, որ մայրը մեռած է.

Der Reisende glaubte, daß man ihn bestehlen (կողոպտել) wolle.

---

Անուղղակի կը կոչուի մտածութեան, խօսքի եւն. բացատրութեան այն կերպն, որուն մէջ խօսուածին ձեւն այնպէս չէ ինչպէս որ ուղղակի (բառ առ բառ) մէկուն ըստն յառաջ բերելով կ'ընէր. զ. օ.

Ուղղակի խօսք:

Անուղղակի խօսք:

Er sagte zu mir: „Ich bin frank“. Er sagte zu mir, daß er frank sei  
կամ <sup>կամ</sup> wäre.

Er sagte mir: „Ich gehe nach Paris“. Er sagte mir, er ginge nach Paris.  
Փարիս“.

Gott der Herr rief Adam und sprach Gott der Herr rief Adam und fragte  
zu ihm: „Wo bist du?“ ihm, wo er sei.

Er fragte mich ob mein Vater deutsch spreche կամ յրաքի.  
ինձի հարցուց թէ հայրը գերաներէն կը խօսի.

Ի՞նչ քայլեց առաջ առաջ այն ժամա-

նակ բայն իւր բնական տեղը կը դրսի. Օր.

Դա մասն այս մասն միշտ այս մասն հետ շփու-

թել այնպիսի բայերն որոնք տեսնել, դրեւ, էլուած կամ համազար  
եւ այլն կը նշանակեն. Օր.

Ի՞նչ այս մասն միշտ այս մասն հետ շփու-

թել այնպիսի բայերն որոնք պիտի պահէ.

Ի՞նչ այս մասն միշտ այս մասն հետ շփու-

թել այնպիսի բայերն որոնք պիտի պահէ.

2. Պէտք է միտ գնել, որ անուղղակի խօսքի մէջ ստորա-  
դասական գործածելու համար, ինչպէս որ ըսինք, գլխաւոր նա-  
խադասութեան բայն անկատար կամ գերակատար պիտի ըլլայ:  
Եթէ գլխաւոր նախադասութեան բայն ուրիշ ժամանակ է, եր-  
կրորդական նախադասութեան մէջ լաւադոյն է սահմանական  
գործածել: Օր.

Das Kind sagt mir, daß seine Mutter gestorben ist.

Fragen Sie ihn, ob sein Vater deutsch spricht.

Er glaubt (sagt) selbst, daß er Unrechthät.

Ich werde den Kaufmann fragen, wieviel das Kilo kostet.

Haben Sie ihm geschrieben, daß Sie frank sind?

Der Arbeiter erklärt, daß er es nicht machen kann.

3. Բայց կրնայ պատահիլ՝ որ երբեմն ներիան փոխաբե-  
րաբար անցեալի տեղ գործածուի պատմուածին աւելի ազդե-  
ցութիւն տալու համար, (այս բանն իմաստէն դիւրաւ կրնայ  
իմացուիլ,) այսպիսի գեպքերու մէջ յայտնի է՝ թէ պէտք է  
ստորադասական գործածել, իբրեւ թէ բայն իրաք անկատար  
եղած ըլլար: Օր.

Er behauptet in seinem Buche, daß jener Berg 4000 Meter hoch sei (կամ չէ).

Er schreibt mir, daß er den Kaiser gesehen habe.

Sie sagen mir, daß ich ehrgeizig sei.

<sup>1</sup> Յայտնի է թէ երեւան գործողութիւնը հիմայ չի կատարու-  
իր, որովհետեւ նամակը պէտք է արդէն երանու ըլլաւ յառաջ քան  
ընդունուիլ:

<sup>2</sup> Sie sagen mir = ինձի կըսէք որ... արդէն զըուցած՝ միտքը  
յայտնած է:

4. Նախընթաց օրինակներուն մէջ տեսանք որ հայերենի ներկան գերմաներէն կրնայ ստորագասական ներկայով կամ անկատարով թարգմանուիլ: Հասարակօրէն երկուքն ալ հաւասարապէս կրնան գործածուիլ: Բայց պէտք էր ըստ կանոնի այնպիսի տեղեր անկատար գործ ածել՝ ուր ստորագասական ներկան սահմանական ներկայէն չի զանազանուիր: Օր.

Wir glaubten, wir könnten (wir ~~w~~ können) nicht kommen. (U-45, Wichtig, ~~w~~ wir können Wegen, wie ist ~~w~~ so ~~w~~?)

Er fragte uns, ob wir Englisch sprächen. (Unter: Bei: wir sprechen)

5. Glauben, meinen, sagen եւ այլն բայերէն վերը՝  
եթէ անկատար կամ գերակատար չեն, շատ անդամ կրնայ  
հաւասարապէս սահմանական կամ սորոգատառիսն զրծածուիլ.  
ասիկա բոլորովին խօսդին մաքէն կախում ունի : Եթէ կ'ուզէց  
յայտնել՝ թէ իրը իրեն համոր ստոյգ է եւ ինձն անոր վրայ չի  
տարակուսիր, ընտրելի է սահմանականը. իսկ եթէ իրն այնպէս  
չէ, սորոգատառիկան կը գործածուի: Օրինակի աղագաւ այս  
խօսքը՝ Կը հործէ՛՞ ո՞ է՞՛, կրնայ թարգմանուի!'

Glauben Sie, daß er kommen wird? *zu kurz*

Glauben Sie denn, daß er kommen werde?

Առջի գեպքին մէջ իմաստն է՝ որ այնպէս էլ չը դուռէ. Երկրորդին մէջ անստորդ ձգուած է: — Այսու ամենայնիւ Երկու գեպքին մէջ այ ասհմանականը վերադասերի է:

6. Սառըադասականը Հրամայականի տեղ ալ կրնայ գործ-ածուի : Օր :

Ein Jeder thue seine Pflicht *իւրաքանչիւր* ոք *իւր* պարտքը կապահով։

Lang lebe der König! **Թագաւորն երկայն ապրի.**

Die Liebe sei ohne Falsch und ewig am ewigen Knechtswall zu thun :

Ծան. Եթէ բայց երրորդ գեղի է, կրնայ նաև խուս գործածություն (աես եր. 19, 4.).

Ein jeder soll seine Pflicht thun.

Die Liebe soll ohne Falsch sein.

Er soll seinen Anteil bekommen.

7. Նմանապէս ստորադասական կը գործածուի են մը  
յայտնելու համար.

○ daß mein Freund käme! { "S, երանի՞ թէ բարեկամն դար.

D kame doch mein Freund! { . . . . .  
D wäre ich doch reid! { . . . . .

Երանիքէ հարուստ ըլլայի.

Wollte Gott, daß er gerettet wäre! Առուած տար որ ազատեր:

### Հրահանգ. 147.

Man sagte, der Graf sei gestorben, allein ich habe seitdem erfahren, daß diese Nachricht falsch war. Mentor erzählte mir oft, welchen Ruhm Ulysses (*Ոդիսուս*) unter den Griechen erlangt habe. Man hatte mich oft versichert, daß die Glückseligkeiten<sup>1</sup> dieser Welt nur von kurzer Dauer<sup>2</sup> seien. Fürst, man wird dir sagen, du siehest allmächtig<sup>3</sup>; man wird dir sagen, du siehest von deinem Volke angebetet. Mein Sohn sagte mir, er habe Kopfweh. Man schrieb mir neulich, daß Herr E. frank wäre und daß sein Bruder nach Amerika gegangen wäre. Er ist der Herr, er thue, was ihm wohl gefällt. Gott sprach: es werde Licht, und es ward Licht. O dächten doch alle wie du und ich! Wäre er doch aufrichtig<sup>4</sup>! O daß die gute Königin noch lebte!

1 երջանկութիւն. 2 աեւզութիւն. 3 ամենակարսղ. 4 անկեղծ.

### Շարադրութիւն. 148.

Երիտասարդն ըստ: « Հայրը մեռած է: Անդզիացին կը կարծէր (glauben) » « Ո զինքը խարել կ'ուզեն (man...): Իր եղբօրն (հայ.) հարցուցի՝ թէ արդեօք իւր ձին ծախել կ'ուզէր: Կարուս ինցնին ըստ, որ խարուած<sup>1</sup> է: Տղան խոստովանեցաւ<sup>2</sup> որ ստած էր: Իրեն հարցուցի՝ թէ արդեօք չէ՞ դժաէր, ինչ նորալուր (Neues) կայ (gäbe): Կը մատծէի, որ դուք հսու դաք (Ուեհ.): Կը կարծէր որ անիկա զայս ըստ ըլլայ: Ամեն մարդ (թող) աղէկ վարուի<sup>3</sup>: Երանին թէ մեռած ըլլայի: Երիտասարդի մը հարցուցին (man... եւլ.): [թէ] ինչ քաջութիւններ<sup>4</sup> ըստ (verrichten) է Սաորին դաւառաց<sup>5</sup> մէջ: Պատասխանեց՝ թէ Սպանիացւոյ մը (որ.): Մոռնկը<sup>6</sup> կարած<sup>7</sup> է(ր): Իրեն պատասխանեցին (man...), որ այս գործքը<sup>8</sup> արատքը կարգի ըլլալու բան մը (Richts Außerordentliches) չունի, բայց դարձեալ (aber daß) բան մը եղած կ'ըլլար, եթէ անոր (իհմ) գլուկը կարած<sup>9</sup> ըլլար: Անիկա պատասխանեց, [թէ ոյնպէս] դասծ էր, որ անոր գլուխն արգէն կարուած էր:

<sup>1</sup> sich irren. <sup>2</sup> gestehen. <sup>3</sup> sich betragen. <sup>4</sup> Heldenthat. <sup>5</sup> in den Niederlanden. <sup>6</sup> die Beine. <sup>7</sup> abgehauen. <sup>8</sup> Handlung. <sup>9</sup> abgeschlagen.

### Հնթերցուած:

Die geprüfte Irene. Փորձուած հակատար/ոնթիւնը:

Der Kalif Mutewil hatte einen fremden Arzt, Namens Honain, welchen er wegen seiner großen Wissenschaft sehr ehrt.

Einige Hofsleute machten ihm diesen Mann verdächtig<sup>1</sup> und sagten, daß man sich auf seine Treue nicht wohl verlassen<sup>2</sup> könne,<sup>\*</sup> da er ein Ausländer<sup>3</sup> sei. Der Kalif wurde unruhig und wollte ihn prüfen<sup>4</sup>, inwiefern dieser Argwohn<sup>5</sup> begründet wäre. Er ließ ihn zu sich kommen und sagte, er habe unter seinen Emirn einen gefährlichen Feind, gegen welchen er wegen seines starken Anhangs<sup>6</sup> keine Gewalt gebrauchen könne. Daher befahl er ihm, daß er ein feines Gift bereite, das an dem Toten keine Spur<sup>7</sup> von sich zurücksäße; er wolle ihn morgen zu einem Gastmahl<sup>8</sup> einladen und sich seiner auf diese Weise entledigen<sup>9</sup>. — Honain antwortete mutig, seine Wissenschaft erstrecke<sup>10</sup> sich nur auf Arzneien, die das Leben erhalten; andere könne er nicht bereiten. Er habe sich auch nie bemüht, es zu erlernen, weil er glaubte, daß der Beherrschende<sup>11</sup> der wahren Gläubigen<sup>12</sup> keine solche Kenntnisse von ihm fordern würde. Wenn er hierin Unrecht gethan habe, so möge es ihm erlaubt sein, seinen Hof zu verlassen.

Mutewekul erwiderte, dies sei nur eine leere Entschuldigung<sup>13</sup>; wer die heilsamen Mittel<sup>14</sup> kenne, der kenne auch die schädlichen. — Er bat, er drohte, er versprach Geschenke. Umsonst; Honain blieb bei seiner Antwort. Endlich stellte sich<sup>15</sup> der Kalif erzürnt, rief die Wache und befahl, diesen widerspenstigen<sup>16</sup> Mann ins Gefängniß zu führen. Das geschah; auch ward ein Kundschafter<sup>17</sup> unter dem Scheine eines Gefangenen zu ihm gesetzt, der ihn aussorschen und dem Kalifen von allem, was Honain sagen würde, Nachricht geben sollte. So unwillig<sup>18</sup> Honain auch über eine solche Begegnung<sup>19</sup> war, so verriet er doch mit keinem Worte seinem Mitgefangenen, warum der Kalif auf ihn zürne. Alles, was er hierüber sagte, war, daß er unschuldig wäre.

(Ըստածութեալ ու յակար բանն պետք.)

1 կասկածելի. 2 վստահիլ. 3 օտարական. 4 փորձել. 5 կասկած. 6 կողմնակիցք. 7 հետք. 8 խնջոյք. կոշունք. 9 ազատիլ. ճողովրիլ. 10 տարածութիլ. 11 իշխան. 12 հաւատացեալ. 13 զատագովութիւն. 14 միջոց. դեղ. 15 կեղծել. 16 հետո, յամառ. 17 լըսես. 18 զարդացած, դժկամակած. 19 վարժունք:

### Հարցմունք:

Was für einen Arzt hatte der Kalif Mutewekul an seinem Hause?  
Wer machte ihn verdächtig?  
Aus welchem Grunde?

\* Անշատեալ գրերով գրուած բառերն անողութեանց կը նշանակեն:

Was beschloß deshalb der Kalif zu thun?  
 Was verlangte er von Honain?  
 Wann sollte die Vergiftung stattfinden?  
 Was antwortete Honain?  
 War der Kalif mit dieser Antwort zufrieden?  
 Gab Honain zuletzt nach?  
 Was that zuletzt Mutewekul?  
 War Honain allein im Gefängnis?  
 Was sollte dieser Mitgesangene thun?  
 Schalt der Arzt über die Ungerechtigkeit des Kalifen?

### ՔԱՐԱՆԵՐՈՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ

ԱՆԵՐԵՒՈՒԹԻ ԵՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆՑ  
 ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆՔ

#### 1. ԱՆԾՐԵՒՈՑԹ

**Ա.** Աներեւոյթը շատ անդամ է յականբոր կը գործածուի, կամ չեղոք յօդով կամ առանց յօդի: Օր.

Das Reiten ist eine angenehme Bewegung.  
 Չիպարութիւնն հաճոյական կրթութիւն մ'է.  
 Das Lesen ermüdet die Augen.  
 Կարդալն աչուզները կը յագնեցնե.  
 Գեն իս feliger als neh men.  
 Տախ աւելի հաճոյական է քան առանուլը.

**Բ.** Առանց չսի աներեւոյթ կը գործածուի.

**1.** Sollen, wollen, müssen, können, mögen, dürfen &c. lassen  
 Եղանակաւորիչ բայերէն վերը: Օր.

Wir können Deutsch sprechen կրնանք գերմաներէն խօսիլ.  
 Er ließ den Mann rufen Տարգչ կանչել առւաւ.

**2.** Sehen, hören, fühlen, lernen, machen, heißen (հրամայել)  
 &c. helfen բայերէն վերը: Օր.

Ich sah die Frau vorbeigehen կնոջ անցնելը տեսայ. [սորգի.  
 Mein Sohn lernt Englisch lesen որդիս անգլիերէն կարդալ կը.  
 Man hieß den Knaben hinausgehen աղուն գուրս ելել հրամայեցին.  
 Ich hörte meinen Freund in einer Gesellschaft singen.  
 Բարեկամիս ընկերութեան մը մէջ երգելը լսեցի.  
 Wollen Sie mir arbeiten helfen?

**3.** Այս ֆ 1 եւ 2 ին մէջ յիշուած բոլոր բայերն՝ եթէ  
 պարզ աներեւոյթ մ'ունինք քովերնին, իրենց բաղադրեալ ժա-  
 մանակները փոխանակ ընդունելութիւն անցեալով կազմելու  
 աներեւոյթով կը կազմեն: Օր.

Հանց Տիկ աներեւոյթ կը գործածուի հետեւեալ  
բայերով ձեւացած քանի մը բացարութեանց մէջ ալ.  
gehēn: spazieren gehen, schlafen gehen, betteln gehen.  
fah̄en: spazieren fahren կազմակերպութիւն պարագաներու մէջ ալ.  
lernēn: sprechen lernen, kennen lernen (ճանչնալ).  
lehren: schreiben lehren, lesen lehren, zeichnen lehren.  
legen: schlafen legen պահպանել.  
bleiben: liegen bleiben, sitzen bleiben, stehen bleiben.

Դիտող. Այս բայերն իրենց բազադրեալ ժամանակները  
սովորական կերպով, այսինքն՝ ընդունելութիւն անցեալով կը  
կազմեն։ Օր։

Wir sind spazieren gegangen — gefahren.  
Ich habe das Kind schlafen gelegt.  
Dieser Lehrer hat mich schreiben gelehrt.  
Mein Heft ist auf dem Tische liegen geblieben.  
Wo haben Sie diese Dame kennen gelernt?

### Հրահանգ. 149.

1. Das Baden ist gesund. Das Zeichnen ist eine angenehme Beschäftigung. Das Lachen mancher Leute ist unangenehm. Das Spazierengehen ist für mich sehr ermüdend. Ich habe diesen Herrn in Paris kennen gelernt. Hat jemand mein Buch gesehen? Ich habe es auf Ihrem Tische liegen sehen. Lesen und Schreiben ist für jedermann nötig. Ich habe nach Amerika auswandern<sup>1</sup> wollen. Das Schnupfen<sup>2</sup> ist eine üble Gewohnheit. Zu viel schlafen ist ebenso ungesund, als zu viel essen. Sehen und nicht berühren ist etwas das man lernen muß.

2. Den vollen Wert<sup>3</sup> der Zeit kennen, heißt leben. Wer hat dich gehen heißen? Ich habe ihm arbeiten helfen. Er hat mich tanzen gelehrt. Ich habe das Buch noch nicht lesen können. Der König hat mich zu sich rufen lassen. Haben Sie lesen wollen? Nein, ich habe schreiben wollen. Sind Sie gestern spazieren gegangen? Nein, ich bin spazieren gefahren. Helfen Sie mir meine Übersetzung machen. Der Richter hat den Gefangenen ins Gefängnis führen lassen.

<sup>1</sup> գաղթել. <sup>2</sup> քթախոս առնել. <sup>3</sup> յարգ, արժեք.

Ծարադրութիւն. 150.

||ιπτεκέն οὐ ιδεῖτε ποιεῖτε λοιπόν ζωμάρι ζωρήκια τορεΐ τον: φοιτηρί<sup>(ζωή φύναντα λαρί)</sup> αρτεπρί<sup>1</sup> μένι ή τοι μετένι μάρτρηκαν ζωμάρι: Ζανθίκα  
ζωρηταλέκεν ήρε παρχή<sup>2</sup>: Ίτερ ζωγρεύεντα ποιεῖτε ζωμάρι μετανήτε ποιεῖτε  
ποιειταρέρρ<sup>3</sup> ή: Λαυταρηγήν ή τοι πλέκει μετανήτε ποιεῖτε φωνής πέρι<sup>4</sup> αρτεπρί<sup>5</sup>:  
ζωρηταλ, ζωκαρέλ<sup>6</sup> ήτε έρωτος ποιειτεθήτεν παρνέλ<sup>7</sup> ήτερ ήτεντα ποιακή<sup>8</sup>  
ζρωτηλέμην<sup>9</sup> ή: ήνδη ζετε<sup>10</sup> ζητελέρ<sup>11</sup> δασέλ<sup>12</sup>: ήνδη έρκιψε γετεώκη μετέ<sup>13</sup>  
ζωαψήκ<sup>14</sup> στένελ<sup>15</sup> ποιειτε: Ότερ ποιειταρήν ποδαρητέλ<sup>16</sup> ήρε πορφύρι: Ήμερη,  
Ζανθίκα ποδαρητέλ<sup>17</sup> ήτε ζωκαρέλ<sup>18</sup> ήρε πορφύρι: Σαστη<sup>19</sup> ήρε ρωλόδαιγή<sup>20</sup> ήτερ  
ποιητερήκην (arbeiten) οργάνελ<sup>21</sup>, ποιηγ<sup>22</sup> θαμώνωκα<sup>23</sup> ςπενήτη<sup>24</sup>: Ότερ ζωρη-  
φηγήν ήτε ήτε έρκιψε ποιειτεθήτεν παρνέλ<sup>25</sup> έρκιψε γετεώκη μετανήτη<sup>26</sup> (längst...): ποιειτε-  
θωνήρ<sup>27</sup> (ποιηταρέτη<sup>28</sup>, παργήνερ<sup>29</sup>):

<sup>1</sup> Bedürfnis, <sup>2</sup> verabscheuen <sup>3</sup> -L. <sup>3</sup> ruhmvoll. <sup>4</sup> musizieren, Musik machen. <sup>5</sup> die einzige Beschäftigung.

Գ. ՀԱՆՐ աներեւոյթ կը գործածուի.

1. Երբ աներեւոյթը նախընթաց գոյականէ մը կախուած-

4: Op.

## Haben Sie Lust ins Theater zu gehen?

Er hatte den Mut, über den Fluss zu schwimmen.

Wann werde ich das Vergnügen haben Sie bei mir zu sehen? -

## 2. Խնդրառու ածականներէ վերջը։ Օր։

Dieses Gedicht ist leicht zu lernen.

Dieser Brief ist schwer zu lesen.

Ich bin begierig zu sehn, was er gefunden hat.

Յ. Այս ամէն բայերէն վերջը, որոնք նախընթաց երեք յօշներուն մէջ (Բ. 1—3) չկիշռեցան :

Er fieng an zu lachen.

Wann werden Sie aufhören zu schreiben (पर्सिके)?

Das Kind scheint Angst zu haben (Կերեւայ թէ կը վախնայ).

Der Jüngling bemühte sich, die Gunst seines Herrn zu erlangen.

Der Kapitän (**Հարիւրապեալ**) überredete den Fremden, mit ihm zu gehen.

Ich glaube Sie gesehen zu haben.

Ihr Vater zähle darauf (*Հայրը կը լինէր*), uns dort zu finden (*որ*  
*մասն կը լինէ*).

Ich habe nichts zu thun. Ich habe zu arbeiten.

Sie haben Sie mir etwas zu sagen?

Was haben wir zu essen und zu trinken?

Was ist da (für, was) zu thun, zu antworten?

Ծանէ. Ես ի բայեն կախուած չ եմ աներեւոյթը շատ անգամ հայերենի մէջ աշխատուի կը թարգմանուի: Օր:

Es war nicht zu vermeiden, dass es sich um eine schwere Verletzung handelte.

Es ist eine Sache zu verzweifeln.

Das ist eine Behauptung zum lachen.

**Ասիկա ծիծաղիւն ենթադրութիւն մըն է.**

Es ist zu bedauern (*gewußt*  $\zeta$ ), daß dieser Mann gestorben ist.

Eine Veränderung ist sehr zu wünschen (այս բարձրացի է).

5. ՑԱՆՔ աներեւոյթ կը դրուի նաեւ anstatt եւ օհու  
նախագութիւններէն վերջէ։ Օր։

Anstatt zu lachen, weinte er.

Er ging aus, ohne mich zu fragen.

Manche Leute werden gehaft, ohne es zu verdienen.

Դ. Ամ - յլ (համար) ով աներեւոյթ կը դործածուի.

1. Եղբ միտք կամ դիտում մը բացատրել կ'ուզուի . Օք .

Ich reise, um die Welt kennen zu lernen.

Ich brauche Papier, um einen Brief zu schreiben.

Haben Sie Geld erhalten, um ein Pferd zu kaufen.

2. Իրենցմէ յառաջ չւ (շոր), ցուց (բարձր) մակրայ-ներն ունեցող ածականներէն վերջը: Օք.

Sie ist zu jung, um diese Arbeit zu verrichten (PbL).

Herr A. ist nicht reich genug, um dieses Landgut (~~Quellenland~~) zu kaufen.

Հրահանգ. 151.

Kennen Sie ein sicheres Mittel, die Mäuse zu vertilgen?<sup>1</sup>  
Mein Nachbar hatte die Absicht<sup>2</sup>, sein Haus zu verkaufen, um seine Schulden bezahlen zu können. Ich freue mich, zu hören, daß Ihr Sohn solche Ehrenbezeugungen<sup>3</sup> empfangen hat. Ich habe keine Hoffnung mehr, meinen verlorenen Sohn wieder zu finden. Er hat nichts mit diesem schlechten Menschen zu schaffen<sup>4</sup>. Der Böse hat nichts zu hoffen. Dieser Kranke hat viele Schmerzen zu erdulden<sup>5</sup>. Ich verlor meine Brieftasche, ohne es zu bemerken<sup>6</sup>. Ich war gestern in Ihrem Hause, ohne es zu wissen. Du bist nicht würdig genug, um diese Belohnung<sup>7</sup> zu empfangen. Der Hauptmann war zu müde, um Sie noch zu besuchen. Mein armer Freund, Sie sind wirklich zu beklagen. Sein Tod ist zu befürchten. Genes Buch ist nicht zu haben.

1 զնիքը. 2 միտք, դիտում. 3 պատիւներ. 4 (Աէկուն հետ) գործքը ունենալ. 5 կրել. 6 իմանալ. 7 վարձել.

## Շարադրութիւն. 152.

Համեցէք (Քբ. բարութիւն ունեցէք) Ինծի ըսելու՝  
 [թէ] ժամը քանի է: Զեեղ շուտով մը վերստին տեսնելու  
 հաճոյքը (պիտի) կ'ունենամ: Ասիկա միակ միջոցն է իրեն հա-  
 ճոյ ըլլալու<sup>1</sup>: Գրելու արուեստը շատ հին է: Հետաքրքիր<sup>2</sup> եմ  
 գիտնալու<sup>3</sup>, թէ արգեզ անիկա (իդ.) խօսքը պիտի պահէ<sup>4</sup>:  
 Զայն ընելու միտեան<sup>5</sup> է: Երիտասարդը աշխատելէ (չը...)  
 յոզնած<sup>6</sup> են: Զայս ընել գժուարին է: Կը վախնամ իրեն ան-  
 հաճոյ ըլլալու<sup>7</sup>: Ինծի հրամայուեցաւ Բարիղ մալու: Թոյլ  
 կու տափ ինձ քրոջն շրջագայութեան<sup>8</sup> ընկերանալու: Ոչ, ձեզի  
 կ'արգելում հռն երթալը: Այս լեզուն գիւրին չէ որպիզը:  
 Զհաճեցու (er hat nicht geruht) ինծի նայելու<sup>9</sup>, որովհետեւ կը  
 կարծէ<sup>10</sup> որ մեծ մարդ մ'է (Քբ. մեծ մարդ մ'ըլլալ): Հիւանդը  
 կը սկսի քնանալու: Անձեւը գագրած է (Կը գագրի<sup>11</sup>): Ոչ,  
 գեր միշտ կ'անձրեւէ: Եթէ կաքաւելը շարունակէք<sup>12</sup>, պիտի  
 յոդնիք<sup>13</sup>: Կրնանք (man ով) յուսալ զեեղ վերստին տեսնելու:  
 Մարդս (man) շապրիր ուտելու համար, բայց կ'ուտէ ապրելու  
 համար:

<sup>1</sup> gefallen. <sup>2</sup> begierig, neugierig. <sup>3</sup> erfahren. <sup>4</sup> Wort halten. <sup>5</sup> geneigt.  
<sup>6</sup> müde. <sup>7</sup> mißfallen. <sup>8</sup> auf dem Spaziergang. <sup>9</sup> ansehen. <sup>10</sup> sic einbilden.  
<sup>11</sup> auf hören. <sup>12</sup> fortfahren. <sup>13</sup> sich ermüden.

## Շարադրութիւն. 153.

Աշխատելու բան մ'ունիք: Ոչ, ընելու բան մը չունիմ:  
 Բաղձալի էր (Ուոչի.), որ անիկա աւելի կանոնաւոր<sup>1</sup> [կերպով]  
 գար: Փօխանակ գործելու, ամբողջ օրը կը խաղայ: Զինքը փըն-  
 տուեցի, առանց (զինքը) գտնելու: Փօխանակ առնը մալու,  
 պտղտելու գացած է: Ես եկած եմ զեեղ տեսնելու համար:  
 Ամէն բան պիտի ընեմ ձեզի հաճոյ ըլլալու<sup>2</sup> համար: Պէտք է  
 ամբողջ մարդկային սիրու ճանշալ՝ ուրիշներուն վրայ աղէկ  
 գատաստան կարելու<sup>3</sup> համար: Աստուած մեզի սիրա (մը) տուած  
 չէ իրար ատելու համար: Ինծի թուղթ եւ գրիչ մը հարկաւոր  
 է<sup>4</sup> նամակ (մը) գրելու համար: Ես շատ ծեր եմ այս ճամբոր-  
 դութեան ձեռնարկելու<sup>5</sup> համար: Ասիկա ծաղրախն սուտ մըն  
 է: Ասիկա յառալի գիրը<sup>6</sup> մըն է: Վասանդն անբուօսքիլի էր:

<sup>1</sup> regelmäßig. <sup>2</sup> verpflichten (հայ.-է). <sup>3</sup> ist gefällig sein (պր.-է).  
<sup>4</sup> urteilen über ... <sup>5</sup> ich brauche. <sup>6</sup> unternehmen (հայ.). <sup>7</sup> Lage, էք..

## 2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՑ

1. Բնդունելութիւն ներկան յաճախ ածականաբար կը գործածուի: Օր.

Das schlafende Kind **քնացող տղան**.

Eine sterbende Frau **մառնող կին մը**.

Die weinenden Knaben **լացող տղաք**:

2. Երբ հայերենի մէջ ընդ. ներկան հետք ինդիր ունի՝ կրնայ գերմաներէն կամ ընդ. ներկայով՝ (որ իւր ինդրէն յաւաշ կը դրուի) եւ կամ յարաբերական դերանուամբ ու դիմաւոր բայով թարգմանուիլ: (Տես Խթ. Դաս:): Օր.

**Եղբայր սահմանափակող ժայռերը**.

Die das Ufer begrenzenden Felsen, **կամ**.

Die Felsen, welche (die) das Ufer begrenzen.

## 3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ

1. Բնդունելութիւն անցեալը շատ անդամ ածականաբար կը գործածուի, եւ բաղդատութեան աստիճաններն ալ կրնայ ընդունիլ: Օր.

Der geliebte Vater «իրեցեալ հայրը».

Der getötete Mann **սպաննուած մարդը**.

Das gesegnetste Land **ամէնէն պաղաբեր երկիրը**:

2. Ըսրտում ցուցենող քանի մը բայերուն ընդ. անցեալ-ներուն վրայ կոմmen բայը կ'աւելցուի: Օր.

Der Knabe kam gelaußen (gesprungen, geritten, gefahren **եւն**).).

Տղան եկաւ վազելով (ցատկուածլով, ձիով, կառքով ...):

Դնձ. Ասոր նման բացարութիւն մ'է վերօն գետ կորուիլ: Օր. Ein Beutel ist verloren gegangen.

3. Պէտք է միտ գնել ընդ. անցեալին գործածութեանը հետեւեալ բացատրութեանց մէջ ալ.

Das heißt gearbeitet **ասոր կ'ըսեն աշխատիլ**.

Aufgemerkt! Acht gegeben! **միտ գրէք**.

Frisch auf! getrunken! **օ՞ն, խմնիք**.

Aufgeschaut! **դգուշացիր**:

## 4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՊԱՌՈՒԻ

Այս ընդունելութիւնն՝ որ կը կազմուի ընդ. ներկային վրայ չև աւելցնելով, կրաւորական նշանակութիւն ունի: Միշտ գոյականէ յառաջ դրուելով ածականաբար կը գործածուի. Օր.

Das zu lobende Kind **գովուելով** (գովութեան արժանի) **տղան**.

Die zu hoffsende Ernte **յուտացուելով հօւնձըը**.

Das zu fürchtende Unglück **վախուելով դժբախութիւնը**:

### Հրահանգ. 154.

1. Herr Müller war ein sorgender Vater und liebender Gatte. Das Bild stellt ein lachendes Kind vor. Die folgende (*Հեմեւեւ*) Aufgabe ist zu übersetzen. Campes Robinson Crusoe ist ein sehr unterhal tendes und belehrendes Buch. Meine geliebte Tante ist gestorben. Peter der Große war der gebildetste Mann in Russland. Der heute gefallene Schnee ist beinahe ein Meter hoch. Die zu erwartende Ankunft unserer geliebten Königin erfüllt alle Herzen mit Freude. Sterbend sprach er noch einige Worte, die ich niemals vergessen werde.

2. Der Diener kam gelaufen, um mir die erfolgte Ankunft zu melden. Die lang genährte Hoffnung ist endlich erfüllt worden. Gerührt von den Worten des alten Mannes, öffnete ich die Thüre und ließ ihn eintreten. Die zu erfüllende Pflicht war schwer. Schicken Sie mir den zu färbenden Hut. Die zu gebende Oper (*Թատրերգոթիւն*) ist von Rossini. Er ist ein wirklich zu empfehlender Mann. Herr Nachbar, getrunken! Frisch an die Arbeit gegangen, ihr tragen Knaben!

### Շարադրութիւն. 155.

Խաղիան զեղեցիկ<sup>1</sup> երկիր մ'է: Պատկերը քնացող կի՞ն մը կը ներկայացընէ: Ահաւասիկ շատ զբառուցիւ գիրք մը: Կատաղած<sup>2</sup> զինուորները քաղաքն աւարեցին: Ծաղիկը թարշամած<sup>3</sup> է: Թարշամած ծաղիկ մը: Արծիւը կոր<sup>4</sup> կառւց<sup>5</sup> մ'ունի: Դուք ինձի աղեկ դրուած նամակ մը բերիք: Իրենց ժողովուրգներէն սիրուած թագաւորը արժանի են բովանդակ աշխարհքի մեծարանաց: Զուարճութիւնը կենաց փշերուն մէջ սերմանուած<sup>6</sup> ծաղիկներ են: Դժբախա մուրացկան [կի՞ն]: մը իւր նեցուկին<sup>7</sup> կոթնած<sup>8</sup> եւ իւր զաւակներէն շշապատեալ<sup>9</sup>, կոմուհւոյն մերձեցաւ իրեն շնորհակալ ըլլալու համար: Քու խօսքերէդ զարհուրեալ<sup>10</sup>, չեմ կրնար քեզի պատասխանել: Օ՞ն, ոոք ելէք: Խաղացուելու<sup>11</sup> կատակերգութիւնը<sup>12</sup> Ռասինին է: Վճարուելու պարտքերը տան հազար ֆրանքի կը հասնէին (beließen sich auf...): Լուծուելու<sup>13</sup> խնդիրը<sup>14</sup> շատ դժուար էք:

<sup>1</sup> reizend. <sup>2</sup> wütend. <sup>3</sup> verwelkt. <sup>4</sup> gebogen. <sup>5</sup> Schnabel —. <sup>6</sup> säen. <sup>7</sup> Krüden էք. <sup>8</sup> gestützt. <sup>9</sup> umgeben von. <sup>10</sup> erschreckt über. <sup>11</sup> aufführen. <sup>12</sup> Trauerspiel. <sup>13</sup> lösen. <sup>14</sup> Aufgabe.

### LUSTBPGNIWID:

#### Die geprüfte Treue. (UFRL.)

Nach einigen Monaten ließ der Kalif ihn wieder vor sich bringen. Auf einem Tisch lag ein Haufen Gold, Diamanten und kostliche Stoffe; daneben aber sah man einen Henker<sup>1</sup> stehen mit einer Geißel<sup>2</sup> in der Hand und einem Schwert unter dem Arme. „Du hast nun Zeit genug gehabt“, sprach Mutewekul, „dich zu bedenken<sup>3</sup> und das Unrecht deiner Widerstreitigkeit<sup>4</sup> einzusehen. Nun wähle: entweder nimm diese Reichtümer und thue meinen Willen, oder bereite dich zu einem schimpflichen<sup>5</sup> Tode!“ Honain aber antwortete: es sei i nicht schimpflich, für ein Verbrechen bestraft zu werden, welches man nicht begangen<sup>6</sup> habe. Er könne sterben, ohne die Ehre seines Standes und seiner Wissenschaft zu beflecken<sup>7</sup>. Der Kalif sei der Herr seines Lebens; er thue, was ihm gefalle.

„Geht hinaus!“ sagte der Kalif zu den Umstehenden; und als er allein war, reichte<sup>8</sup> er dem gewissenhaften Honain die Hand und sprach: „Honain, ich bin mit dir zufrieden; du bist mein Freund und ich der deinige. Man hat mir deine Treue verdächtig gemacht; ich mußte deine Ehrlichkeit prüfen, um gewiß zu werden, ob ich mich vollkommen auf dich verlassen könne. Nicht als eine Belohnung, sondern als ein Zeichen meiner Freundschaft werde ich dir diese Geschenke senden, die deine Rechtschaffenheit nicht verführen<sup>9</sup> konnten.“ — So sprach der Kalif und befahl, das Gold, die Edelsteine und die Stoffe in Honain's Haus zu tragen.

<sup>1</sup> θωρήδος. <sup>2</sup> λιαρωσαν. <sup>3</sup> πυρέρηταθελ, μιναθελ. <sup>4</sup> μεταπ. θητεύω, γαμωπανθητεύων. <sup>5</sup> ὑπακουωτηκων. <sup>6</sup> (γωνηγωνε) τηρθελ, εὺελ. <sup>7</sup> αρχαριθελ. <sup>8</sup> (ἀκο-ε) έρκηγελελ, μωλ. <sup>9</sup> μολρεθερελελ:

### ZUPGIHNÜP:

Wie lange blieb Honain im Gefängnis?  
 Als Mutewekul ihn wieder rufen ließ, was zeigte er ihm?  
 Was sah man daneben stehen?  
 Was hatte der Henker in der Hand?  
 Was sprach dann Mutewekul?  
 Was verlangte er von seinem Arzt?  
 Was antwortete Honain?  
 Was sah er noch hinzu?  
 Was sagte der Kalif zu den Umstehenden?  
 Wie sprach er zu Honain?  
 Warum wollte er seine Ehrlichkeit prüfen?  
 Um ihm seine Dankbarkeit zu bezeugen, was befahl er?

---

## ՔԱՐԱՍՆԵՐՈՐԴ ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍ

### ՀԱՅԵՐԵՆԻ ԴԵՐԱՎԵՐ

Դերբայներու<sup>1</sup> գոբծածութիւնը գերմաներենի մէջ այնչափ յամախեալ չէ որչափ հայերենի մէջ։ Մեր գերբայով մը համառօտիւ բացատրած խօսքը գերմանացիք զանազան եղանակաւ կը ըստ։ Ուստի սոյն խօսքերը գերմաներենի դարձնելու քանի մ'էկական կանոները հոս կ'աւանդենք։

§ 1. Դերբայով (մանաւանդ՝ ընդ. անցեալով) խօսքեր սովորաբար յարաբերական գերմանուամբ (կամ *wer, was* ով) եւ դիմաւոր բայով կը թարգմանուին։ (Տես նաեւ եր. 25. 4.) Օր.

**Զեր լորդով դիրքն աշխարհածանօթ է.**

Daß Dich, welches (das) Sie gelesen haben, ist sehr bekannt.

**Մենք ուսունակ կը պատմենք.**

Wir erzählen, was wir gesehen haben.

**Ապանիս շատ բարեր լեներ անցող երկիր մ'է.**

Spanien ist ein Land, welches viele hohe Gebirge hat.

**Ամենուն բարիք ընու մարդ մը.**

Ein Mann, der (welcher) jedermann Gutes thut.

**Վասակի իցո՞յ անդ անդ մը.**

Was ich verdienen kann.

**Ի՞նչ ընելո՞ւ չեմ գիտեր.**

Ich weiß nicht, was ich thun soll.

**Վոաքինութիւնը միողն երջանիկ է.**

Wer die Tugend liebt, ist glücklich.

§ 2. Դերբայով խօսքեր կը թարգմանուին դարձեալ՝ պատճառական, ժամանակական, պայմանական եւն. շաղկապներով եւ դիմաւոր բայով, ըստ որում գերբայով համառօտեալ խօսքը պատճառ, ժամանակ կամ պայման կը ցուցընէ։ Այս շաղկապները հետեւեալք են.

1. Եհե, ալժ, ոհած, ոհածուկ ցուցընելու համար։ Օր.

**Զիս լուսո՞ւ չերթաս.**

Du sollst nicht gehen, ehe du mich besuchst.

**Ճամբար եւելին ուղիղ զիս տեսնելու եկաւ.**

Ehe er abreiste, besuchte er mich.

**Մայրը ունենալ (տեսնելուն պէս) ուրախութենէն կու լար.**

Als er seine Mutter wieder sah, weinte er vor Freude.

**Արկա ըստու ես քաշուեցաւ.**

Nachdem er dies gesagt hatte, zog er sich zurück.

**Դիմակ երթուն ատենս անձրեւ բռնուեցայ.**

In dem (als) ich auf das Schloß ging, wurde ich vom Regen überschlagen.

<sup>1</sup> Դերբայ ըսելով կ'իմանանք՝ Աներեւոյն, Ընդ. Ներեւոյ. Ը.

Անցեալ եւ Ը. Աղունի:

ՕԹԹԱՑ, ԳԵՐԱԿ. ՀԵՐՄԱՆԵՐԻՆ. Տ. ԲՈՅՆ

Da ich ihn nicht getroffen hatte, ging ich noch einmal hin.

Մայրս հիւանդ ըլլուած չի կրնար դուքս ելել.

Weil (da) meine Mutter krank ist, so kann sie nicht

3. Gedankt darf, ohne Ged. machen, indem 3.3. f. 6

3. զարդ օպի, այն օպի, ուստի, ինը դէշ կամ ոչ այն  
ցուցընելու համար։ Օր.

Պատուհանին շարիչը և ազատեցաւ.

Er rettete sich dadurch, daß er aus dem Fenster sprang.

Առանց հօրս գիշելուն գրեցի.

Ich schrieb, ohne daß mein Vater es wußte.

[፲፻፭፻]

**Մարդու կրնայ իւր յանցանիքը թեթեւցընել նոյն անվիշտակէ**  
Man verringert seinen Fehler dadurch, daß (wenn կամ in-  
dem) man ihn schnell wieder gut macht.

**Օխնքը լուղը պիտի բաէր թէ անմեղ է.**

Wenn man ihn hört, möchte man sagen, er sei unschuldig

#### 4. das *sy*. Op.

Այսպահ ուշ՝ գույնու չեխը գիտեր.

Wir wußten nicht, daß Sie so spät kommen würden.

## Ամէն մարդ գիտէ կրեսոսին հարուստ ըլլու

Jedermann weiß, daß Krösus reich war.

Հարիւրապետին քաջ Յէավորու ըլլութ գիտեի.

Ich wußte, daß der Hauptmann ein guter Reiter war.  
„Sir. 1. Τέλος παρεγέρην Ε. οντράνθη Ρέικ ισορρόπην ακήρην έτει  
Ρέικ φέρεται ζητώντας την πατρίδα του, φυσικών και γενηγμάτων έτει η βασιλεία  
παραπομπής την αποτελείται μηδέποτε. Ορ.

Lagend sagte er zu mir *ანთავის ჩაბატონი*.

Sie entfernten sich schweigend aus der Stube und gingen hinaus.

‘Ծան. 2. Բանաստեղծութեան մէջ ընդ. ներկան թէ իրմէ այսաց եւ թէ իրմէ վերջոն խնդրով այ կընայ գործածուելի։ Օք։

Katrossus. dem lieben Freunde gehorchen d.

Während er dem Helden die Waffe überreichte, stand der Krieger mit dem Schwert in der Hand.

§ 3. Τι κρεμαστού λουστρού της γυναικείας απόλυτης περιττότητας στην ανθρώπινη φύση, η οποία διατηρείται μέχρι την ημέρα της γέννησης της, θεωρείται από την ιεραρχία της Εκκλησίας ως ένα από τα πιο σημαντικά μέσα για την επίβαση της Αγίας Κατανομής στην ανθρώπινη φύση.

Եկեղեցին գույքը Խվան - որին եղի դեմ հեռացնելու առաջ առաջ կատարելու ժամանակ կը ծիւէ. [Քիշ.]

Herr A. raucht beim Lesen und Schreiben.

Առաջինը (մտածելու ատեն) սկսաւ սարս

1. Կախագաս մասնկամբ բաղադրեալ բայով մը: Օր.

Seine Schuld abdienen ծառայութիւն ըստ-է պարոքն հասու-  
ցանել:

Տնել:  
Sein Geld vertrinken արբեցութեամբ (արբենալով) ստակը վատ-

2. Ածականով մը. սոյն դեպքին մէջ բայն ալ փոխադարձ

կը դրսի: Օր.

Տիշ ե լին լեսն շատ կորուկին կոյքնալ.

Er hat sich müde getanzt կորուկին յոգնեցաւ:

3. Մակրայով կամ մակրայակերպով մը: Օր.

Հետեւ կարգալ իլենավետ կամ կարգալ իլենավետ.

Ուղելով շատելով գեր օւղելով պարզիկ... են.

Ընդհանրապէս խօսելով մարդիկ... են.

Die Menschen, überhaupt zu reden, sind...

4. Ընդ... ապառնին երբեմն ոլոն բայով ալ թարգ-  
մանուի: Օր.

Ուր ուժեւու չեմ գիտեր.

Ich weiß nicht, wohin ich mich flüchten soll.

Ի՞նչ պարագանեւու չեմ գիտեր.

Er wußte nicht, was er antworten sollte.

Զայն ինչու ըստեւ յուցուցեք իրեն.

Zeigen Sie ihm, wie er es machen soll.

### ՀՐԱՀԱՆՈՒՅՑ. 156.

1. Sterbend sprach er noch einige Worte, die ich niemals vergessen werde. Bitternd sagte sie mir dies. Lachend sah er mich an. Die Sonne ist es, welche die Erde beleuchtet und erwärmt. Hier ist das Buch, das (welches) Sie verlangt haben. Derjenige, welcher Ihnen dies gesagt hat, ist ein Lügner. Segnet die, die euch verfolgen. Wer lügt, verdient Strafe. Alles, was ich sage, ist wahr. Durch das Beobachten dieser Regel kann man viele Fehler vermeiden. Ich werde spazieren gehen, indem ich meine Geschäfte beendigt habe. Ich fand dieses Päckchen diesen Morgen, als ich aus dem Hause ging. Da ich heute nicht ausgehen kann, so bitte ich Sie, mich zu besuchen. Nachdem ich ihm meine Meinung gesagt hatte, entfernte ich mich. Als ich von der Bibliothek zurückkam, begegnete ich ihm. Da ich kein Geld habe, kann ich Sie nicht bezahlen. Weil du mir nicht gehorcht hast, wirst du heute zu Hause bleiben. Dafürch, daß wir unsere Pflicht thun, beweisen wir, daß wir Männer von Ehre (պատուար անձինք) sind. Ich frühstückte, ehe ich ausging.

2. Da ich vermutete sie sei angekommen, so eilte ich, ihr einen Besuch zu machen. Nachdem er so lange gesprochen hatte,

war er erschöpft<sup>1</sup>. Ehe man mit einem Menschen Freundschaft schließt, soll man seinen Charakter genau kennen. Da ich ihn zu sehen wünschte, ging ich in sein Haus. Ich habe ihm alle Dienste erwiesen, die ich gekonnt habe, und trotzdem hat er mich beschimpft<sup>2</sup>. Das lange Stillschweigen, welches ihr beobachtet habt, hat uns glauben gemacht (*կարծել առաւ*), daß ihr uns vergessen habt. Ich weiß nicht, was ich ihm sagen soll, wenn er kommt. Mit diesen Worten (*պապէս խօսելով*) gab er ihm eine Ohrfeige<sup>3</sup>. Beim Schreiben kann ich nicht rauchen, wohl aber beim Lesen. Wenn wir unser Geld verspielen<sup>4</sup>, so ist das sehr unrecht gehandelt. Dieser Mann hat sein halbes Leben (*կենաց կեռ*) verschlafen<sup>5</sup>. Er hat sich tot<sup>6</sup> geweint. Sie müssen das Wort silbenweise sprechen, wenn ich es richtig schreiben soll.

<sup>1</sup> պարտասեցաւ. <sup>2</sup> նախատել. <sup>3</sup> ապտակ. <sup>4</sup> խաղալով կորոնցնել. <sup>5</sup> քնանալով անցնել. <sup>6</sup> մռանելու չափ.

### Շարադրութիւն. 157.

1. Ամէն օր պատահածները գրի կ'առնուին<sup>1</sup>: Ծառ յոդ-նած ըլլալուս (ճա...) ժամն ութին պառկեցայ<sup>2</sup>: Ընելիքս շեմ գիտեր: Իւր պարտը չկատարողն, արժանի չէ մարդ. կոչուելու: Թշնամոյ վրայ յարձակողներուն<sup>3</sup> միջէն ինքն առաջինն էր: Զեր բոլոր վաստկածները կորսնցուցիք: Զեր վաստկած<sup>4</sup> հարստութիւնները շուտով փացան<sup>5</sup>: Ինք զինքն ինչպէս պաշտպանեմքը շգիտնալով (ճա...) պապանձեցաւ<sup>6</sup>: Այսպէս երկայն ատեն քնանալով (առանձ...): Հիւանդ պիտի ըլլաս: Ներոն (Nero) կայսրն իմանալով (ոգիծմ...), "որ ծերակոյտը" զինքը դատապարտած էր, ինք զինքն սպաննեց: Մարդս իւր ստացուածքը (Ծնկ) կը ստուարացընէ<sup>8</sup> զայն բարեկամի մը հետ բաժնելով (անձ...): Թատրոն երթալու ժամանակ իրեն հանդիպեցայ: Զգիտնալով (ճա իշ...): [թէ] աւր կրնայի զՁեզ գտնել՝ ետ դարձայ: Երկինքը պայծառանալով<sup>9</sup> (ոգիծմ...) ճամբանիս յառաջ տարինք<sup>10</sup>:

2. Այս որոշումն ըրաւ<sup>11</sup> շգիտնալով [թէ] ինչ պէտք էր ընել: Սնազարծութիւնը<sup>12</sup> կը պատժուի անոր միտ շդնելով<sup>13</sup> (ճաճրի, ճախ...): Լրագիրը նախաճաշիկ ընելու ժամանակ կը կարգամ: Իմ պատմութիւնս լսելէն<sup>14</sup> ետքն (ոգիծմ...) ըսաւ ինծի [թէ]: այս պատմութիւնն եւ ոչ մէկ բառի (հայ.) կը

<sup>1</sup> niederschreiben. <sup>2</sup> sich zu Bettte legen. <sup>3</sup> stützen auf... <sup>4</sup> erwerben. <sup>5</sup> verschwenden. <sup>6</sup> verstummen. <sup>7</sup> der Senat. <sup>8</sup> vermehren. <sup>9</sup> aufstellen. <sup>10</sup> fortsetzen. <sup>11</sup> den Entschluß fassen. <sup>12</sup> die Eitelkeit. <sup>13</sup> beachten. <sup>14</sup> anhören.

հաւատայ: Անտոնիս յաղթուելէն ետքն իւր կողմակիցները<sup>15</sup> հալածուեցան: Մեր բարեկամացներս գալուն (ճախ...) կը բաղձայինք: Ուր երթարկքս չեմ գիտեր: Զեր հոն երթալուն (ճախ...) ընդդիմութիւն չունիմ<sup>16</sup>: Ճամբայ ելլելէն յառաջ պէտք էք Զեր հաշիւները<sup>17</sup> վճարել: Հագուելէն վերջը (առաջ...) վար պիտի իջնանք: Կարողս պատժուեցաւ իւր շարադրութիւնը գրած չըլլալուն համար (weil...): Խօսելէն յառաջ պէտք է: Խոածել<sup>18</sup>: Լալով ինձի եկաւ: Հանգարառութեամբ իմ կարծիքս ըսելով հեռացայ: Իրեն հնազանդելու պատճառ մը չունենալովս, ինձի հաճոյ եղածն պիտի ընեմ: Ուզելով չուզելով պէտք ես երթալ:

<sup>15</sup> der Anhänger. <sup>16</sup> nichts dagegen haben. <sup>17</sup> Rechnung. <sup>18</sup> nachdenken.

### Ընթերցուած:

#### Հինձիկան սկր:

Ein berühmter preußischer General war in seiner Jugend Edelknabe (*անկանիկ*) an dem Hofe Friedrichs des Großen. Er hatte keinen Vater mehr, und seine Mutter nährte<sup>1</sup> sich kümmerlich<sup>2</sup> in ihrem Witwenstande<sup>3</sup>. Als guter Sohn wünschte er, sie unterstützen zu können, aber von seinem geringen Gehalte<sup>4</sup> konnte er nichts entbehren.

Doch fand er ein Mittel, etwas für sie zu erwerben<sup>5</sup>. Jede Nacht mußte nämlich einer von den Edelknaben in dem Zimmer vor dem Schlafrkabinett des Königs wachen, um diesen aufzuwarten, wenn er etwas verlangte. Das Wachen war manchen zu beschwerlich, und sie übertrugen<sup>6</sup> daher, wenn die Reihe (*կարգ*) an sie kam, ihre Wachen anderen. Der arme Edelknabe fing an, diese Wachen für andere zu übernehmen; er wurde dafür bezahlt, und das Geld, welches er dafür erhielt, sparte<sup>6</sup> er zusammen<sup>6</sup> und schickte es dann seiner Mutter.

Einmal konnte der König des Nachts nicht schlafen und wollte sich etwas vorlesen lassen. Er klingelte<sup>7</sup>, er rief, aber niemand kam. Endlich stand er selbst auf und ging in das Nebenzimmer, um zu sehen, ob kein Page (*անկանիկ*) da wäre. Hier fand er den guten Jüngling, der die Wache übernommen hatte, am Tische sitzen. Vor ihm lag ein angefangener Brief an seine

<sup>1</sup> ողբուելի խեղճ կերպով կապրէր. <sup>2</sup> այրիութիւն. <sup>3</sup> ունիկ. <sup>4</sup> շահիլ. <sup>5</sup> վասակիլ. <sup>6</sup> (ուրիշն վրայ) անցընել. <sup>7</sup> ինայութեամբ ժղկել. <sup>7</sup> զանգակ զարնել(ով մէկն արթնցընել).

Mutter; allein er war über dem Schreiben eingeschlafen. Der König schlich herbei und las den Anfang des Briefes, welcher so lautete<sup>8</sup>: „Meine beste, geliebte Mutter! Das ist schon die dritte Nacht, welche ich für Geld wache. Beinahe kann ich es nicht mehr aushalten<sup>9</sup>. Indessen freue ich mich, daß ich nun wieder zehn Thaler für Sie verdient habe, welche ich nicht säume<sup>10</sup>, Ihnen zu schicken.“

Gerührt über das gute Herz des Jünglings läßt der König ihn schlafen, geht in sein Zimmer, holt zwei Rollen mit Dukaten, steckt ihm in jede Tasche eine, und legt sich wieder schlafen.

Als der Edelknabe erwachte und das Gold in seinen Taschen fand, konnte er wohl denken, woher es gekommen war. Er freute sich zwar sehr darüber, weil er nun seine Mutter noch besser unterstützen konnte; doch erschrak er auch zugleich, weil der König ihn schlafend gefunden hatte. Am andern Morgen, sobald er zum König kam, bat er demütig<sup>11</sup> um Vergebung wegen seines Dienstfehlers und dankte ihm für das gütige Geschenk. Der König lobte seine kindliche Liebe, ernannte ihn sogleich zum Offizier und schenkte ihm noch eine Geldsumme, um sich alles anschaffen<sup>12</sup> zu können, was er zu seiner neuen Stelle<sup>13</sup> brauchte.

Der vortreffliche<sup>14</sup> Sohn stieg hernach immer höher und diente den preußischen Königen als ein tapferer General bis in sein hohes Alter.

<sup>8</sup> ማ ልማቅኬ ቁጥርው ክሮ. <sup>9</sup> መስኩል, ሽያጻነኩፏል. <sup>10</sup> ንት  
ሃይም = ወልደዋጥቷል. <sup>11</sup> ቁስኩርአዋዣ. <sup>12</sup> ቁጥል, ሽያጻል. <sup>13</sup> ውጤ-  
መስ. <sup>14</sup> ልማቅኬ ቁጥል.

### Հարցմունք:

Was war ein berühmter preußischer General in seiner Jugend?

Hatte er damals seine Eltern noch?

Was war die Mutter also?

Konnte der Sohn sie unterstützen?

Welches Mittel fand er, etwas für sie zu erwerben?

An wessen Stelle wachte er?

Warum wachten diese nicht selbst?

Was machte er mit dem Gelde, daß er auf diese Weise erwarb?

Als der König einmal bei Nacht nicht schlafen konnte, was that er?

Als niemand kam, was that er?

Was sah er in dem Nebenzimmer?

Was hatte der Edelknabe vor sich liegen?

An wen war dieser Brief gerichtet?

Wie lautete der Anfang?

Wieviel hatte er schon erworben?

Werthe der König ihn auf?  
 Was that er überdies?  
 Als der Edelknabe erwachte, was empfand er?  
 Warum war er erschrocken?  
 Was that er am Morgen?  
 Wie bewies ihm der König sein Wohlwollen?  
 Was wurde er später noch?

### ՅԻՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ

#### ՀԱՄԱՉԱՆՈՒԹԻՒՆ ԱՆԱԿԱՆԱՑ

Ա. ՎԵՐԱԴԻՐ ԱԺԱԿԱՆ

1. Ակերագիր ածականն իւր գոյականին հետ սեռով,  
 նուով եւ հուլզով պէտք է համաձայնիլ: Ընդհանրապէս գոյա-  
 կանէն յառաջ կը դրուի: Օր.  
 Ein armer Mann.  
 Die fleißigen Schüler.

Ծնի. 1. Բանասաեղծական լեզուի մէջ այս կանոնէս բացա-  
 ռութիւնը շատ կը գտնուին:  
 Ein Rößlein rot կարմիր վարդեակ մը.  
 Die Blüte frei und fessellos արձակ համարձակ նայուածքները.  
 Klein Roland ուխուսէ der kleine Roland եւն:

Ծնի. 2. Արձակ գրուածքներու մէջ ալ քանի մը նման բա-  
 ցառութիւնը կը գտնուին: Օր.  
 Meine Mutter selig հանգուցեալ մայրս.  
 Fünf Zentner englisch հինգ անդղիական կենդինար:

2. Երբ վերադիր ածականն իմաստը մակրայով կամ ու-  
 րիշ յաւելուածով մը լրացեալ է, ամէնքն ալ գոյականին յա-  
 ռաջ կը դրուին: Օր.

Eine Schön gezeichnete Figur գեղեցիկ գծագրուած կերպարանք մը.  
 Eine längst vergessene Geschichte ի վազուց մոռցուած պատ-  
 ռութիւն մը.

Ein mit Zuckerwasser gefülltes Glas չաքարաջրով լի գաւաթ մը.  
 Eine mit Soldaten und Matrosen beladene Galeere.  
 Զինուարներով եւ նաւասորիներով լի ցկռանաւ մը.

Բ. ՍՈՐՈՇ ԵԼԻ ԱԺԱԿԱՆ

1. Ատորոգելի ածականը միշտ անփոփոխ է եւ սովորաբար  
 բայէն վերը կը դրուի: Բայց երբ կ'ուզուի այս ածականին աղ-  
 դեցութիւն մը տալ, կրնայ նոյնին անմիջապէս նախադասութ եան  
 սկիզբ դրուիլ բայէն յառաջ: Օր.

Reich sind diese Leute nicht, aber wohlhabend.

Հարաբեր չեն այս անձինք, բայց ամէն դիւրութիւն ունին:

2. Նայում կ'ըլլայ նաեւ բացագանչութեան մէջ ուսէն  
ետքը: Օր:

Wie groß ist dieser Garten! Πέριξ αὐτοῦ μήδε τί οὐκ εἴη παραπλεύσαντος.  
Wie prächtig sind diese Thäler! Ήντες γεράκης τὸν οὐγόνα συνθίσαντες.

### 9. ԽԵՐԻՔ ԱԺԱԿԱՆԱՑ

Անդրասոս ածականք, հայցական, տրական կամ սեռական հոլով ինդիր կ'առնուն։ Այս ինդիրն ածականէ յառաջ կր դրուի։

### § 1. Հայցական հոյով խնդիր առնող ածականք :

**schwer schwär.**

ხიდ բարձր.

lang ԵՐԿՐՈՅՆ.

**տիք խորաւնկ.**

breit *LwJn.*

gross d. d. did qcp.

alt տարեկան, տարւօք.

արժագ, արժանի. եւն.:

## Օրինակ:

Յիշ Քառակարգ պատճեն է առաջ բարձր արժուածականութեամբ.

Die Mauer ist dreißig Meter lang.

Պատն երեսուն մեգը երկայն է.

Die Frau war sechzig Jahre alt.

Կինը վաթսուն տարեկան էր:

Սակայն երբ իբր վերադիր գործածութիւն՝ իրենց ինդրուլը մէկտեղ գցականէն յառաջ կը գործին (Տես եր. 55, 2.)։ Օր.

Ein zehn Kilogr. schwerer Koffer (*արկա*).

## Eine dreißig Meter lange Mauer.

## § 2. Ցրական հոլով խնդիր առնող աժականք:

abgeneigt, abhold ( <i>մէկու մը գէմ</i> )	gleich հաւասար.
գէշ տրամադրեալ, հակառակ.	gnädig մարդասեր, բարեսիրտ.
ձինlich նման.	heilast փրկաւէտ.
angeboren բնածին.	hold սիրուտ, չնորհալից.
angemessen պատշաճ,յարմար.	läufig ապառակ.
angenehm հաճոյ.	lieb, teuer սիրելի.
bekannt ծանօթ.	nachteilig { վաստակար.
begreiflich հասկալի, ըմբռնելի.	schädlich { վաստական.
bequem } յարմար, դիւր, նեշտ,	nahe մաս.
behaglich } հաճոյական.	natürlich բնական.
beschrivert ծանրասաղուտակ, նեղիշ.	nötig Տարկառոր.
dankbar * երախտագէտ.	nützlich օգտակար.
dienlich յարմար, օգտակար.	schuldig պարտական.
eigen, eigentümlich սեպհական.	treu, getreu հաւասարիմ.

fremd **օտար**, անծանօթ .  
gehorsam\* **հնազննդ**.  
gemein **հասարակ**.  
geneigt **մահայլ**. **յօժարամբու**.  
gewogen, gütig **նպաստաւոր**.  
gewachsen **առակ**.

überlegen **գերազանց**.  
verhaft **ատելիք**.  
vorteilhaft **շահաւոր**.  
willkommen **հաճութեամբ ընկալեալ**.  
zuträglich **արդիւնաբեր**. **շահաւոր**.  
untergeben **հպատակ**:

„Um den Tag herum“ war ein langer Zeitraum, der sich von dem Tag, an dem die Krieger aus dem Lager aufbrachen, bis zum Tag, an dem sie wieder zurückkehrten, erstreckte. „Um den Tag herum“ war auch ein langer Tag, der sich von dem Tag, an dem die Krieger aus dem Lager aufbrachen, bis zum Tag, an dem sie wieder zurückkehrten, erstreckte.

Միտ դնելու է՝ որ տրականն այս ածականներէն յառաջ կը դրուի:

## *Օրինակք:*

Die Liebe zur Freiheit ist dem Menschen angeboren.

Ազատութեան սէրը մարդուս բնածին է.

Die Arbeit war den Soldaten lästig.

**Աշխատութիւնը գինուորաց համար տաղտուկ էր.**

Das Baden ist der Gesundheit sehr zuträglich.

**Լոգանալն (բազնիք մտնելն) առողջութեան շատ օգտակար է:**

Հրահանգ. 158.

Der teure Wein ist nicht immer der beste. Diese Kugel ist mehr als fünf Kilo schwer. Wie lang ist diese Straße? Sie ist zweihundert und siebzig Meter lang. Die Feinde gruben einen vier Meter breiten Graben. Auf dem Platze steht eine ungefähr dreizehn Meter hohe Säule<sup>1</sup>. Diese Geschichte ist allen Franzosen wohl bekannt. Zu viel trinken ist der Gesundheit nachteilig. Der König war diesem Hofmann<sup>2</sup> sehr gewogen. Seid euren Wohlthätern stets dankbar. Seid nie gefühllos gegen die Leiden eurer Mitmenschen<sup>3</sup>. Die lange Reise war dem alten Manne zu beschwerlich; er konnte sie nicht weiter fortführen.

<sup>1</sup> սիւն. <sup>2</sup> պայտատական. <sup>3</sup> բնկեր:

Ծարադրութիւն. 159.

Այս ծառը 33 մետր բարձր է : Աշխաւասիկ 60 ոսք երկայն պատ մը : Այս պղտիկ աղջկին հինգ տարեկան է : Կարողու 45 ֆունտ (Քիսոն) ծանր [ութեալք] արկղ մը բերաւ : Եդիկատոսի ամենաբարձր բուրգն՝ ունի 880 մետր ցջապատ՝ եւ 145 մետր

<sup>1</sup> Pyramide, § 4. <sup>2</sup> im Umfang.

\* dankbar & gehorsam կառնուն նաեւ գegen նախադրութեամբ

բարձրութիւն (կերժ. եւ բարձրութիւն մը 145 մեդրի [սօն ով]): Զեր ծին իմինէս շատ գերազանց է: Զեղի շատ երախտագետ եմ: Շունն իւր տիրոջ հաւասարիմ է: Մասան իւր տիրոջն անհաւասարիմ գտնուեցաւ (կերժ. եղաւ): Զեր ծնողաց եւ ուսուցաց հնտզանդ եղէք: Այս գիրքն ինծի բոլորովին անծանօթ է: Ցղան իւր հօրն աննման է: Խօսելու այս կերպն աս ժողովրդեան սեպհական է:

### **§ 3. Սեռական հոլով խնդիր առնող աժականք:**

bedürftig	{	կարու.	լօս զերծ, աղաս.
benötigt	{	կարու.	մահցից (բանի մը) տէր (ըլլալ).
bewußt	գիտակ.		մուծ, սառ յոդնած. ձանձրացած.
eingedekt	յիշելով.		շխմից պարտական.
füßig	առակ. կարող.		թիթաց մանակից, հազորդ.
froh*	զուարթ, ուրախ.		überdrüssig ձանձրացած.
gewärtig	(բանի մը) սպասող.		verdächtig կասկածելի. կասկածաւոր.
gewiß	սոյց. ապահով.		վելստից կորմշցընող.
kundig	աեղեակ.		voll լի, լիցուն. անդեմ արժանի:

Die Armen sind des Geldes bedürftig (benötigt).

**Աղքատք ստակի կարօտ են.**

Der Vortrag war des Weges nicht kundig (*quod* unkundig).

## Առաջանդակը ճամբան չեր գիտեր

Der General war des Verrats verdächtig.

Զօրապետը մատութիւն ըրած ըլլալու կասկածի տակ էր :

#### § 4. Նախադրութեամբ խնդիր առնող ածականք:

aufmerksam auf (4,9) {	անտեր.	gefühllos gegen անդայ.
achtsam auf	անդութք.	grauam gegen անգութ.
eifersüchtig auf սախանձախնդիր.	հօտիկ.	hößlich gegen քաղաքավալը.
eitel auf անսպարժ. պարծող.	անտեր.	unwissend in աղէտ, անտեղեակ.
stolz auf հպարտ. պարծող. սէդ.	անտեր.	verschwendertisch mit շռայլ, վասնիչ.
fruchtbar an (բէտ) բերրի, յօւլթիք.	անտեր.	zufrieden mit գոհ.
reich an հարուստ, առաստ.	անտեր.	begierig, gierig nach տենչացրդ. հե- ehrgeizig nach փառամնլ. [տամնուտ]
besorgt für (um) հոգ ընող, անհան-	անդունակ. [գիսս.	beschäm̄t über (4,9). ամշած.
empfänglich für ընդունակ.	անդունակ.	empfindlich über զգայուն, գիւրազ-
dankbar gegen երախտագէտ.	անդունակ.	froh über ուրախ. [գած.
gleichgültig gegen անտարեր.	անդունակ.	

\* froh ζωνιαριακορέն über θαλασσοτάσθιαν κ' απόποιτο:

frei, befreit von ազատ, զերծ.  
überzeugt von համազեալ.

bange vor զարհուրած.  
fähig zu կարող, առակ.  
tauglich zu յարմար. առակ.

### Օրինակը:

Der Jüngling war begierig nach Kenntnissen.

Եթեասարդը գիտութեանց տենչացազ էր.

Er war sehr besorgt für seine Gesundheit.

Անիկա իւր առաջութեանը վրայ մեծ հոգ ուներ.

### Հրահանգ. 160.

Der Schüler war gleichgültig gegen alle Ermahnungen<sup>1</sup> seines Lehrers. Die Feinde waren uns an Zahl weit überlegen; um so stolzer waren wir auf unsren Sieg, während der feindliche General über seine Niederlage<sup>2</sup> beschämt war. Ich bin mir keines Unrechtes bewußt. Die Auswanderer blieben ihres Vaterlandes stets eingedenkt und waren niemals gleichgültig gegen das Schicksal<sup>3</sup> desselben. Jeder Mensch muß stets des Todes gewärtig sein, denn der Tod verschont<sup>4</sup> niemand. Die Dame erschrak so sehr, daß sie der Sprache nicht mehr mächtig war. Man hielt ihn einer solchen schwarzen That nicht fähig. „Ich bin des Lebens und des Herrschens müde“, so sprach der Fürst zu seinen Söhnen. Ein mit seinem Schicksale zufriedener Mensch ist immer glücklich.

<sup>1</sup> ազգաբարութիւն. խրատ. <sup>2</sup> պարտութիւն. <sup>3</sup> բախտ, պատահար. <sup>4</sup> ինայել.

### Շարադրութիւն. 161.

Օհնքն այսպիսի գործքի մը կարող չէի կարծեր (ich hielt ihn nicht): Զինքն այսպիսի ոճրի<sup>1</sup> մը առանկ կը համարին: Անիկա անոր նկատմամբ (desßen) շատ կասկածաւոր է: Շատ ուտելն առաջութեան շատ վնասակար է: Երիտասարդք (die jungen Leute) պէտք են առ ամենայն ոք քաղաքավար ըլլալ: Չեմ սիրեր [այն] տղաքն, որոնք անասնոց գէմ անգութ են: Չեր աշակերտացը վրայ գոհ<sup>2</sup> էք: Այս, տէր իմ, անոնց վրայ գոհ եմ, անոնք դասերուս<sup>3</sup> մտադիր են: Զօրապետն իւր յազդութեանը վրայ կը պարծէր (սէդ էր): Մարդկային կեանքն աշխատութենէ<sup>4</sup> ու վշտէ<sup>5</sup> ազատ չէ: Օտարականն ինծի ճենական<sup>6</sup> դրերով գրուած նամակ մը ցուցուց: Կարուս գիտութեանց հետամուտ տղայ մ'է:

<sup>1</sup> Verbrechen, շ. <sup>2</sup> Unterricht, որ. իւ. <sup>3</sup> Mühe. <sup>4</sup> Kummer, որ. <sup>5</sup> հինգիցից.

### ՀԱՅԹԵՐՊՈՒԱԾ :

**Der Mann mit der eisernen Maske.** ԵՌԻԱՋԴԻ ՂԻՄԱԿՆՎ ՄԱՐԴ :

Einige Monate nach dem Tode des Kardinals Mazarin ereignete sich in Frankreich eine Begebenheit<sup>1</sup>, welche nicht ihres Gleichen hat. Man schickte mit dem größten Geheimnis in das Schloß der Insel St.-Magareta, an der Provencer Küste, einen unbekannten Gefangenen, der größer als gewöhnlich, jung und von der schönsten und edelsten Gestalt<sup>2</sup> war. Dieser Gefangene trug unterwegs eine Maske, deren Kinnstück<sup>3</sup> Stahlfedern<sup>4</sup> hatte, welche ihm die Freiheit ließen, mit der Maske auf seinem Gesichte zu essen. Es war Befehl gegeben, ihn zu töten, wenn er sich entdeckte. Er blieb auf der Insel, bis ein Offizier, Namens Saint-Mars, im Jahre 1690 Oberaufseher<sup>5</sup> der Bastille<sup>6</sup> wurde. Dieser holte ihn auf der Insel St.-Margareta ab und führte ihn, immer verlarvt<sup>7</sup>, in die Bastille. Vor seiner Versetzung<sup>8</sup> besuchte ihn der Marquis von Louvois auf jener Insel und sprach mit ihm stehend und mit einer Achtung<sup>9</sup> die an Ehrfurcht<sup>10</sup> grenzte.

Dieser Unbekannte wurde in die Bastille geführt, wo er eine ebenso gute Wohnung wie in einem Schlosse erhielt. Man versagte<sup>11</sup> ihm nichts von dem, was er verlangte; er fand sein größtes Vergnügen an sehr feinem Weißzeug<sup>12</sup> und an Spiken<sup>13</sup>; er spielte auf der Zither<sup>14</sup>. Man hielt ihm einen sehr guten Tisch und der Oberaufseher setzte sich selten vor ihm. Ein alter Arzt aus der Bastille, der oft diesen Menschen in seinen Krankheiten behandelt<sup>15</sup> hatte, sagte, daß er nie sein Angesicht gesehen habe, wiewohl er öfters seine Zunge und den Rest<sup>16</sup> seines Körpers untersucht hatte. Er war äußerst schön gewachsen<sup>17</sup>, sagte dieser Arzt; seine Haut war ein wenig gebräunt<sup>18</sup>; er erregte Interesse<sup>19</sup> durch den bloßen Ton seiner Stimme; nie beklagte er sich über seinen Zustand, und ließ niemand merken, wer er sein könnte.

<sup>1</sup> ԳԵՎՔ. <sup>2</sup> ԳԵՎՔ. <sup>3</sup> ԿՊԱԿԱԿԱԿ. <sup>4</sup> ԱՊՈՎՎԱՏԿ ՀԱՎԱԽԱԿ. <sup>5</sup> ՎԵՐԱՍՏԵԽՈՎԸ. <sup>6</sup> պատուար. <sup>7</sup> գիմակաւոր. <sup>8</sup> փոխադրութիւն, տեղափոխութիւն. <sup>9</sup> յարգութիւն. <sup>10</sup> պատկառանք. <sup>11</sup> զանալ. <sup>12</sup> կառ. <sup>13</sup> ժանեակ. <sup>14</sup> կիթառ. <sup>15</sup> հոգալ. <sup>16</sup> մացած մասը. <sup>17</sup> վայելահասակ. <sup>18</sup> թխացեալ. <sup>19</sup> հետաքըրութիւն:

### ՀԱՐԳՄԱՆՆԱՐ :

Was begab sich bald nach dem Tode des Kardinals Mazarin?

Wen schickte man auf das Schloß der Insel St.-Margareta?

Wo liegt diese Insel?

Wohin führte ihn Saint-Mars?  
 Wer hatte ihn vor seiner Verfolgung besucht?  
 Wie hatte er sich gegen ihn benommen?  
 Was erhielt der Unbekannte in der Bastille?  
 Woran fand er sein größtes Vergnügen?  
 Wer behandelte ihn in seinen Krankheiten?  
 Was sagte dieser Arzt öfters?

### ՅԻՍՆԵՐՈՐԴ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՍ

Բ Ա Ց Ե Ր Ո Ւ Խ Ն Դ Ր Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

“Երդործական բայերն հասարակօրէն հայցուն հոլով  
 խնդիր կ'առնուն։ Օր. Der Vater liebt das Kind; ich schreibe  
 einen Brief. Բայց կան բայեր ալ՝ որոնք ուղարկուն, ուղարկուն,  
 որոնք եւ կամ նախորդութեամբ խնդիր կ'առնուն։

Ա. Ուզդական հոլով խնդիր առնող բայեր։

1. Հետեւեալ բայերը կրնան ունենալ երկու ուզդական,  
 որոնց մին անուն բային է, իսկ միւսն նիւթը կամ առարկան կը  
 ցուցենէ։

sein ըլլալ.  
 werden ըլլալ.  
 bleiben թալ.

scheinen երեւալ, թուել.  
 heißen կոչուիլ, անուանուիլ.  
 bleiben թալ.

### Օրինակը։

Napoleon war ein großer Feldherr.  
 Der junge Mensch ist Soldat geworden.  
 Das scheint ein guter Plan.

2. Հետեւեալ բայերը՝ որ ներդործականի մէջ կրկն  
 հայցական խնդիր կ'առնուն, կրաւորականի մէջ կրկն ուղարկա-  
 նով կը գործածուին։

nennen կոչել, անուանել. ժիմքը թշնամնել, նախատել.  
 heißen (Կրկն) կոչել. ժիշտը կշամքել.

### Օրինակը։

Der König Ludwig IX. wurde der Heilige genannt.

3. Երնեն անուանել. erwählen ընտրել եւ մահեն  
 ընել (իւր. ըլլալ) բայերը՝ որ հայերէն կրաւորականի մէջ կրկն  
 ուղարկան ունին, գերմաներենի մէջ չը նախադրութեամբ (Եւ. յօդով = չը) խնդիր կ'ուզեն (Տես եր. 3, 5.): Օր.

Herr A. ist zum Hauptmann ernannt worden.

Տեր Ա. հարիւրապետ անուանեցաւ։

**Բ. Տրական հոլով խնդիր առնող բայեր:**

1. Նետեւեալ բայերն գերմ.ի մէջ տրական հոլով կ'առ-  
նուն անձ ցուցընող խնդիրը:

abraten **հակառակ** խորհուրդ տալ.  
 antworten **պատասխանել**.  
 anhangen **կցիլ**, **կցել**, **յարիլ**.  
 anstehen **յարմար** **ըլլալ**, **յարմարիլ**.  
 ausweichen **\* խոյ տալ**, **երթիլ**.  
 befehlen **հրամայել**.  
 begegnen **պատահիլ**, **հանդիպիլ**.  
 behagen **համց ըլլալ**, **յարմարիլ**.  
 bekommen (բան մը **մէկուն**) **ոչի**  
     կամ **գել գալ**, **օդրուար կամ**  
     **շուրջուր ըլլալ**.  
 bevorstehen (չարիք մը ...) **վերահաս**  
     **մասալուս ըլլալ**.  
 bestimmen **{ հաւանութիւն տալ**,  
     beipflichten **{ հաւանիլ**.  
 bestehen **օգնել**.  
 danken **չորհակալ**, **ըլլալ**.  
 drohen **ծառայել**.  
 gespielen **պատանալ**.  
 gleichen **նմանիլ**, **հաւասարիլ**.  
 helfen **օգնել**.  
 hübschen **շուք գնել**, **մեծարանըն**  
 leuchten **լուսառորել**. [յայտնել].  
 nachahmen **նմանիլ**, **նմանող ըլլալ**.  
 sich nähern **մերձնալ**.  
 nützen **օգտել**.  
 passen **յարմարիլ**.  
 raten **խորհուրդ տալ**.  
 sagen **ըսել**.  
 schaden **վնասել**.  
 scheinen **երեւալ**.  
 schmeicheln **շաղըռըթել**.  
 steuern **գարձնն տանիլ**, **խափանել**.  
 trauen, vertrauen **վստահիլ**. [նալ].  
 misstrauen **վստահիլ**.  
 trocken **խրոխտել**, **ընդգէմ գտա-**  
     **դունելուն**.  
 unterliegen **ընկնիլ**, **յաղթուիլ**.  
  
**Եւ ասոնցմէ զատ** ab, an, auf, bei, ein, entgegen, nach, unter, vor,  
 wider, zu **մասնիկներով բազադրեալ բայերուն մեծագոյն մասը**.

\* Խաչանիշը բայերն իւս օժանդակով կը խռնարհին :

*Oրինակը :*

Warum danken Sie Ihrem Lehrer nicht?  
Der Diener folgte seinem Herrn.  
Wollen Sie mir helfen?  
Ich drohte dem Soldaten ihn zu erschießen.

2. Հետեւեալ բայերը՝ որ կրկին խնդիր կ'առնուն,  
անձը պրական եւ առարկան հայտնական հալով կ'ուզեն:

anbieten ընծայել,	մատուցանել.	nehmen առնուլ.
anvertrauen վստահել.		sagen ըսել.
aussehen տալ.	շնորհել.	schenken պարգևել.
bringen բերել.	[թողուլ.	schicken խարել.
empfehlen յանձնել.		schulden պարտական ըլլալ.
entreihen յափշտակել.	կորցել.	stehlen գողնալ.
erzählen պատմել.		verdanken (բան մը մէկուն) պարտա-
geben տալ.		կան ըլլուլ.
gewähren շնորհել, տալ.		verzeihen ներել.
leihen փոխ տալ.		verschaffen հսկալ.
leisten (ծառայութիւն) մատուցա-		vorlesen առջեւը կարդալ.
liefern հայթայթել.	[նել.	widmen (ինք զննիքը) բանի մը տալ.
mitteilen հաղորդել.		zeigen ցուցընել.

*Oրինակը.*

Geben Sie dem Knaben\*) das Buch.  
Sagen Sie mir die Wahrheit.  
Der Fürst schenkte dem Kinde zwei Mark.  
Ich las der Gräfin ein Kapitel vor.

*Հրահանգ. 162.*

1. Mein Bedienter ist ein ehrlicher Mann. Ein Narr bleibt immer ein Narr. Das scheint ein glücklicher Gedanke. Mein Neffe ist Offizier geworden. Der Fremde wurde für einen Betrüger<sup>1</sup> erklärt. Ich habe meinem Freunde abgeraten, dieses Werk herauszugeben<sup>2</sup>. Was hat man Ihnen geantwortet? Man hat mir gar nichts geantwortet. Diese Wohnung steht mir nicht an; sie ist zu klein für mich. Als der Redner geendigt hatte, stimmte (pflichtete) ihm die ganze Versammlung bei. Der Fürst ahnte<sup>3</sup> das Glück nicht, welches ihm bevorstand.

2. Trinken Sie gern Bier? Ich trinke es gerne; aber es bekommt mir nicht gut; es schadet meiner Gesundheit. Die Kinder,

<sup>1</sup> խարեբայ. <sup>2</sup> հրատարակել. <sup>3</sup> գուշակել.

\*Միտ դնելու է որ գերմ.ի մէջ որովհան հայցականէն յառաջ կը դրուի:

welche ihren Eltern nicht gehorchen, mißfallen Gott. Er zeigte seinem Freunde die Bilder. Dieser Kammerdiener diente dem Grafen von P. dreißig Jahre lang mit der größten Treue und Unabhängigkeit. Diese Stelle<sup>4</sup> ist dem gelehrten Professor entgangen, sonst würde er gewiß eine lange Abhandlung<sup>5</sup> darüber geschrieben haben. Der Dieb ist dem Gefängnißwärter<sup>6</sup> entlaufen. Ich begegnete heute einem meiner alten Freunde, welcher gesonnen<sup>7</sup> ist, dieses Frühjahr<sup>8</sup> nach Italien zu reisen. Ich riet ihm sehr, seine Reise nicht lange zu verschieben<sup>9</sup>.

<sup>4</sup> (գորք) աեզկը. <sup>5</sup> ճառ., գրուածք. <sup>6</sup> բանտապահ. <sup>7</sup> միուք ունի. <sup>8</sup> գարուն. <sup>9</sup> յապաղել:

### Շարադրութիւն. 163.

1. Այս գործավարն աշխատասէր մարդ մ'է: Եղբայրս կ'ուզէ զինուոր ըլլալ: Այս օտարականն ինծի պատուաւոր մարդ չ'երեւար: Ես շուտով (նաև) պիտի ծերանամ: Աւսորիոյ արդի (յեթից) կայսրն Փրանկիսկոս-Յովենի (Franz Joseph) կը կոչուի: Կիկերոն հայր հայրենեաց կոչուեցաւ: Չեր հոն տեսած տունը պապիս կը վերաբերի: Այս նկարն (Gemälde) ինծի անհամայ է. (անիկա) գէշ նկարուած է: Օտարականին ճամբան ցուցէք: Բարի քրիստոնեայ մը պէտք է աղքատաց օգնել: Այս ստախօսին կը հաւատա՞ք: Ոչ, իրեն չեմ հաւատար:

2. Զինուորը նեղութիւն կրեց (Mühé haben) մահուընէ պրծելու համար: Պէտք չէ մեծերը շողբքոթել: Ահաւասիկ երեւելի մարդ մը. իրեն նմանեցէք: Այս մարդուն ուր պատահեցաք: Իրեն պարտելու դացած ատեն՝ պատահեցայ: Եթէ կ'ուզէր ինծի լսել, ձեզի այս զբանշելի<sup>2</sup> գրքէն գլուխ մը կ'ուզեմ կարդալ (vorlesen աղու.): Անիկա կ'ուզէր ինծի այցելութիւն մ'ընել, բայց ես իրեն կանխեցի: Կարցեգոնացիք (Karthager) թեկուլոսին (Regulus) անդութ մահ մը (mit einem ...) սպառնացին, եթէ իրեն չալողէր<sup>3</sup> Հռովմայեցւոց հետ խաղաղութիւն ընել<sup>4</sup>:

<sup>1</sup> առ ծովագութեան ժամանակ առնող բայեր:

<sup>2</sup> ետեւեալ բայերն երբ երկու ինդիր ունենան անձ ցուցընող ինդիրն հայցական իսկ առարկան սեւական կը դրուի.

anklagen, beschuldigen *ամբատանել*.  
 bedürfen\* *պէտք հարկաւորութիւն*  
     *ունենալ*.  
 berauben *զլկել*, *մրկացնել*. *կո-*  
     *զոգսել*.  
 entbinden *արձակել*, *անօրինել*.  
 entlassen *արձակել*.  
 entwöhnen *ունեցած սովորութիւնը*  
     *ժողովւ տալ*.  
 ermängeln *պակախի*.

erwähnen\* *յիշատակել*. *յիշատա-*  
     *կոթիւն ընել*.  
 gedenken *յիշել*.  
 lachen\* *ծիծաղել*.  
 schonen\* *ինայյել*.  
 spotten\* *ծաղրել*.  
 überheben (*մէկուն*) *ինայյել*.  
 überführen *համացել*. *յաղթահարել*.  
 versichern *ապահովենել*.  
 würdigen *պատուել*.

Հետեւեալք փոխադարձ են.

sich annehmen <b>ՓՈՐԾ</b> տանիել.	sich erinnern { <b>ՃԵՆԵԼ</b> .
sich bedienen գործածել.	sich entzinnen { <b>ՃԵՆԵԼ</b> .
sich bekleidigen, լս. կամ բեփիշեն,	sich erbarmen* գլՇ ալ.
լր. զբաղիլ, պարապիլ.	sich etwähren <b>ԻՆՔ</b> զենդքը պաշտպանել.
sich bemächtigen արիել.	sich erfreuen ուրախանալ. 2. զայե-
sich entäußern հրաժարիլ (բան)	sich rühmen պարծիլ. [ԱՅԼ]
sich enthalten ժուժկապիլ. [ՄՐ]	sich schämen* ամէնալ.
sich entledigen { (բանի մը) ինք	sich verfehlen (բանի մը) սպասել, այն
sich entschlagen զինքն ազատել.	անել.
	վրայէլ նետել.

## *Օրինակը:*

Wer kann ihn des Verrats beschuldigen?

Ո՞յ կրնայ զինքն իրրեւ մատնից ամբաստանել .

Man hat mich meines Geldes beraubt ստակա կողոպաեցին.

Gedenken Sie der Armen! **Աղքատներն իհւելու (Հագաղլու)**

**ԾԱՆ. Դիտելի են նաեւ հետեւեալ սեռական խնդրով բացատրութիւնը.**

Hungers sterben wnoθ-nrθ-bnξn mruñhi .

Eines plötzlichen Todes sterben. *անկարծամահի բլայ*

Seines Weges gehen *he-re* *သမဂ္ဂန်* *ပရိုစာ။*

Der Meinung կամ der Ansicht sein (այս կամ այն) կարծիքն ունենայ .

Willens sein *kwispe* *n-ub*

Des Zielen verfehlen նպատակէն շեղ.

Dies ist nicht der Mühe wert *ասիկա աշխատանիւթեան համար*

Einen des Landes verweisen. Այսորեւ  
հարաց Տառը կ զ.

Herr der Herrn ist der ewige Gott.

Es jammert mich keiner **լրան կը գօտաւ**.  
Ich lasse mich geruhen eines Bessern halbren.

\* bedürfen (v.lrt. ich bedarf), erwähnen bL schonen 5apjwakaw nL  
k'wananuL lachen, spotten, sich erbarmen bL sich schämen k'pnuan nubet über  
nawauaqpaLd bwaLd 5apjwakaw Sowad huanap wauanuL;

## Հրահանգ. 164.

Was für eines Verbrechens ist dieser Mann angeklagt? Man klagt ihn eines Mordes<sup>1</sup> an. Die Frau hat sich des armen Kindes angenommen und ihm einige Kleidungsstücke gegeben (geschenkt). Die Polizei hat sich der Diebe versichert. Meine Großmutter erfreut sich in ihrem hohen Alter noch einer guten Gesundheit. Warum bedient sich dieser Mann einer Krücke?<sup>2</sup> Weil er einen lahmen Fuß hat. Wir wollen des empfangenen Bösen nicht gedenken. Ich bedarf Ihres Beistandes<sup>3</sup> jetzt nicht mehr. Enthalte euch des Brannweines<sup>4</sup>, denn er zerstört die Gesundheit. Einer großen Furcht sind wir entledigt. Wilhelm ist einer Unwahrheit überführt worden. Ich ging an ihr vorbei und würdigte sie keines Blicks<sup>5</sup>. Die Räuber bemächtigten sich meines Koffers.

<sup>1</sup> սպանութիւն. <sup>2</sup> անթացուզ, նեցուկ. <sup>3</sup> օգնութիւն, ձեռնութիւն. <sup>4</sup> օղի, ցցի. <sup>5</sup> նայուածք:

## Հրահանգ. 165.

Ich glaube Sie zu kennen, mein Herr, aber ich kann mich Ihrer nicht erinnern. Entschlagen Sie sich dieser trüben Gedanken. Sie werden Ihr Unglück nur noch vergrößern. Erbarmet euch der Armen und Unglücklichen. Gehen Sie ruhig Ihres Weges, sonst fallen Sie der Polizei in die Hände. Harret des Herrn (կամ առ den Herrn), er wird euch nicht verlassen. Es ist der Mühe wert, diese Reise zu unternehmen. Ich bin nicht diejer Ansicht; ich glaube vielmehr, man sollte sich aller weiteren Schritte enthalten. Nachdem ich mehrere Nächte gewacht hatte, konnte ich mich des Schlafes nicht mehr erwehren. Wir leben der Hoffnung, daß die Zeiten bald besser werden. Mein Hausherr (տանտէր) ist heute eines plötzlichen Todes gestorben; gestern war er noch ganz gesund und munter. Der Kranke muß der Ruhe pflegen, sonst kann er nicht genesen.

## Շարադրութիւն. 166.

1. Բանտարկեալն գողութեան<sup>1</sup> մը համար ամբաստանուած է: Սուր գանակի մը պէտք ունիմ, այս միսը կարելու համար: Զմռը ծառերն իրենց աերեւներէն մերկացուած են: Զինուորները բերդին<sup>2</sup> տիրեցին: Բեղիսար<sup>3</sup> բոլոր իւր պատուաւ-

<sup>1</sup> der Diebstahl. <sup>2</sup> die Festung. <sup>3</sup> Belisar.

տիճաններէն՝ մերկացուեցաւ եւ բանտ գրուեցաւ։ Հրեայք խոզի մէէն<sup>5</sup> կը ժուժկալե՞ն՝ ըստ օրինաց Մովսիսի<sup>6</sup>։ Մկրատ<sup>7</sup> չունենալու՝ դանակ մը գործածեցի։ Որշակ ատենէ ի վեր ակնոց<sup>8</sup> կը գործածէք։ Ութեւտասներորդ տարուէս ի վեր զայն կը գործածեմ։ Ամչեկը ձեր վարմանցը<sup>9</sup> վրայ։ Զօրապետն իւր այցելութեամբն զիս պատուեց։

2. Ինձի համար պարոք մ'եր՝ ճշմարտութեան [վրայ] ինք զինքս ապահովընելը։ Արդարակորով<sup>10</sup> մարդն չարիքը կը մոռնայ. բայց բարիքը<sup>11</sup> կը յիշէ։ Աւ չեմ յիշեր [այն] վայրկեանը, յորում (10) աշուշներս բացի։ Հենրիկոս եղասյոս կը յիշէ։ Այս, զինքը լաւ կը յիշեմ։ Դիրքը՝ որուն յիշատակութիւնը կ'ընէք, գարձեալ գտնուեցաւ։ Կը տեսնեմ, որ գեռ աղէկ առողջութիւն մը կը վայելէք։ Թագաւորն իւր շքեղութիւնը<sup>12</sup> մերկացաւ եւ առանձնութեան<sup>13</sup> մէջ քաշուեցաւ<sup>14</sup>։ Չեմ կործեր, որ կայսրն իմ կարծիքս ունենայ։ Այս գնդին զինուորները ամբողջ արշաւանց<sup>15</sup> ատեն միշտ աղէկ քաջասրտութիւն ցուցուցին (աւնեցան)։

\* die Würde. <sup>5</sup> das Schweinefleisch. <sup>6</sup> Moses. <sup>7</sup> die Schere. <sup>8</sup> die Brille. <sup>9</sup> das Betragen. <sup>10</sup> rechtschaffen. <sup>11</sup> die Wohlthat. <sup>12</sup> die Herrlichkeit. <sup>13</sup> die Einsamkeit. <sup>14</sup> sich zurückziehen. <sup>15</sup> der Feldzug.

Դ. Նախագրութեամբ խնդիր առնող բայեր։

Լիան բայեր՝ որ նախագրութեամբ խնդիր կ'ուզեն։ Ահաւասիկ ասոնց ամէնէն գործածականներն.

### ԱԱ.

Աdressieren an (հայ.-Ա) (նամակ մը) մէկուն ուղղել.

Denken an (հայ.)... վրայ մտածել.

Sich gewöhnen an (հայ.) (բանի մը) վարժիլ.

Sich wenden an (հայ.) գիմել առ...

Übertreffen an (որ.) (բանի մը մէջ) գերազանցել.

Sterben an (որ.) ... էն մեռնիլ.

Sich anlehnen an (հայ.) ... ին կոթնիլ.

Glauben an (հայ.) ... ին հաւատալ.

Schreiben an (հայ.) գրել (մէկ)ուն.

Teilnehmen an (որ.) (բանի մը) մասնակից ըլլալ.

Zweifeln an (որ.) ... վրայ տարակուսիլ.

Berzweifeln an (որ.) (բանէ մը) յուսահասիլ.

Erinnern an (հայ.) (մէկուն բան մը) յիշեցընել.

Sich erinnern an (հայ.), gedenken an յիշել.

Է\*

Hindern an ( $\pi\tau.$ ) **ωρητελε** **ειλλωτ**, **μιαφιωνετελ**.  
 Sich rächen an ( $\pi\tau.$ ) **οιν** **ωπηνετελ** (**μετεκειρε**).  
 Es mangelt an Brot **εινε** **κειρεικο**.  
 An die Thüre klönen **πιπητε** **πιπηνετε**.

四

Achtgeben auf (հայ.) միտ գնել (բանի մը).  
 Sich verlassen auf (հայ.) (մէկուն) վստահիլ.  
 Antworten auf (հայ.) պատասխանել.  
 Zählen auf (jem.) (մէկուն) վրայ վստահիլ՝ յոյզ դնել.  
 Vertrauen auf (հայ.) վստահիլ. [մատ]  
 Bestehen կամ behavior auf (որք.) (բանի մը վրայ) պնդել.  
 Warten auf (հայ.) (մէկուն, բանի մը) սպասել.  
 Sich belaufen auf (հայ.) ելել, բարձրանալ.  
 Auf der Jagd sein որսի գացած ըլլալ.  
 Auf dem Wege sein ճամբուն վրայ ըլլալ.  
 Verzichten auf (հայ.) (բանի մը) հրաժարի :

四二八

Bestehen aus **բարկանալ**. Übersehen aus **թարգմանել**.  
Trinken aus **խմել**. Aus den Augen verlieren **աչքին  
առցւել** Կորաներներ :

98 ei.

Beschwören bei (Gott) (յանուն Աստուծոյ) երդուբնցընել.  
Geld bei sich haben քովը ստակ ունենալ.  
Bei der Hand nehmen ձեռքէն բռնել.  
Bei Seite legen մէզի թողուլ:

Süd.

Вүржен фүр бөршүбүсүлөр ԸЛШАЛ.  
Гут стеңен фүр etwas ғасанбі մәң Համар бөршүбүсүлөр ԸЛШАЛ.  
Данкен фүр շүңр Հակаба ԸЛШАЛ.  
Сорген фүр etwas ғасанбі մәң Վրայ Հոգ Ընбեл.  
Халтен фүр Համарбы, կарпծбы:

Gegen.

Verstoßen gegen (*օրինաց*) դէմ պակսիլ :

311.

Sich mischen *կամ* mengen in (հյց.) *մէջը խառնուիլ*.

Յն die Sinne fallen միտքը գալ՝ իյնալ.

Յմ Bette liegen պառկիլ.

Սich in den Fingern schneiden մատը կարել.

Յմ Begriff sein կամ stehen միտք ունենալ.

Յնս Ohr sagen ականջն վար զբուցել.

Bestehen in (բանի մը) վրայ կայանալ.

Յնս Gesicht sagen երեան ի վեր ըսել.

Յն die Flucht schlagen փախցրնել.

Յն die Arme nehmen բազկաց մեջ առնուլ.

Ենալիցին ինձ բանի մը հաւանիլ, հաւանու.

թիւն առլ:

### Mit.

Անfangen mit etwas բանէ մը սկսիլ.

Վit Stillschweigen übergehen լուռթեամբ անցնիլ.

Die Zeit mit Spielen vertreiben ժամանակը խաղալով ան-

Սich abgeben mit (բանի մը) պատաղիլ, զբաղիլ. [ցընել.

Սich beschäftigen mit (բանով մը) զբաղիլ.

Վereinigen mit միացնել.

Sprechen կամ reden mit jemand մէկուն (հետ) խօսիլ.

Vergleichen mit համեմատել. [թել.

Versehen կամ versorgen mit (բան մը) հոգալ, հայթայ-

Mitleid haben mit jemand մէկուն վրայ գթալ.

Վաս machen Sie mit diesem Gelde աս սասակն ի՞նչ կ'ընկը.

Վit Füßen treten սարց կոխան՝ սանակոխ ընել:

### Հրահանգ. 167.

An wen denken Sie? Ich denke an meine Mutter. Die Römer übertrafen alle Nationen an Tapferkeit. Ich werde an Ihrem Spiele teilnehmen. Wenden Sie sich an den Herrn Minister. Man kann sich nicht immer auf die Menschen verlassen. Auf wen warten Sie? Ich warte auf den Briefträger; er wird mir einen Brief bringen. Ich trinke nicht aus diesem Glas; es ist nicht rein. Die Schüler dieser Klasse übersetzen aus dem Armenischen ins Deutsche. Legen Sie dieses Buch bei Seite. Wer bürgt für den Erfolg (յաջողութիւն)? Ich hielt diesen Herrn für einen Italiener. Die Feinde wurden in die Flucht geschlagen. Womit beschäftigen Sie sich jetzt? Ich studiere Deutsch. Haben Sie Mitleid mit dieser armen Frau.

## Շարադրութիւն. 168.

Օ արկէք դուռը, Զեղի պիտի բանան։ Այս լրոյն ճշմար-  
առութեանը վրայ կը տարակուսիք։ Այս, անոր վրայ կը տարա-  
կուսիմ։ Խեղճ մարդը տենդէ՝ մեռու։ Գիտէք, որուն վրայ կը  
մասածեմ։ Կարծեմ թէ իմ վրա կը մասածէք։ Արոնն դրեցիք։  
Աներձագիս<sup>2</sup> գրեցի։ Բարի քրիստոնեայ մը պէտք չէ իւր  
թշնամիներէն սխ առնուլ։ Որո՞ւն վրայ կը գնէք վստահու-  
թիւննիդ։ Ասուուժոյ եւ Զեր վրայ կը գնեմ վստահութիւնս։  
Հաղոյմանս պատասխան առէք։ Գերձակին հաշիւը հարիւր  
ֆրանքի կ'ելլէ։ Հայրս որսի դացած է։ Աս դաւաթէն մի խմէք։  
(անիկա) մազուր չէ։ Ի՞նչ կ'ընէք հոն։ Հայերենէն գերմաներէն  
կը թարդմանեմ։ Կարոլս ի՞նչ եղած է։ Զեմ գիտեր ի՞նչ եղած  
է։ Կարծեմ թէ զինուր եղած է։ Քավերնիդ ստակ ունիք։  
Այս, տասնուհինդ ֆրանք ունիմ։ Աս աղօն ձեռքէն բռնե-  
ցէք։ Զեր բարեսրտութեանը<sup>3</sup> շնորհակալ եմ։ Այս գրեթեուն  
պէտք է միտ զնել։ Զիս ո՞վ կը կարծէք։ Ես զեեղ պատուաւոր  
մարդ մը կը համարիմ։ Կարոլս պառկած է։ Այս դործքին և մի  
խառնուկիք։ Զեր հօրը հետ խօսեցաք։ Ոչ, աւր իմ, դեռ չէ։  
Վաղը պիտի խօսիմ իրեն հետ։

1 Ֆիեր, և. 2 Շինագեր, ու. 3 Ծննդաւոր, էֆ. 4 Ծախ, էֆ..

## Խաջ.

Աբրեisen ո աջ ճամբորդութիւն ընել. Օր. Յի րեսն ու աջ ունիմ։ Աս աղօն ձեռքէն բռնե-

ցէք։ Զեր բարեսրտութեանը<sup>3</sup> շնորհակալ եմ։ Այս գրեթեուն

Սիշ բեգեն ո աջ (Վարիզ) երթալ.

Ցիւլուն ու աղօնուլ.

Տրեն ո աջ բանի մը ետեւէն ըլլալ.

Ֆրանք (Աէկը) հարցւնել.

Սիշ քինուն ու աջ (բանի մը) բաղձալ.

Չիւլուն ու աջ վնառելու մարդ խաւրել, կանչել տալ.

Սիշ քինուն ու աջ համաձայնիլ.

Ո աջ վեն քինի հոսիլ.

## Ունել.

Արտել ու աջ (Կյց.) դատաստան կարել. [դատ ընել.

Քլաց կամ իշխան ու աջ (Կյց.) վրան տրանջել, դան-

Երուն ու աջ (Կյց.) (բանի մը վրայ) կարմրիլ, ամշնալ.

Վախ ու աջ (Կյց.) ծիծաղել.

Spotten über (հյց.) ծաղզել.

Berfügen über (հյց.) արամադրութիւն ընել.

Sich wundern über (հյց.) զարմանալ.

Sich freuen über (հյց.) ուրախանալ.

Nachdenken über } խորհիլ, մտածել.

Sich besinnen über } խորհիլ, մտածել.

Sich unterhalten über (հյց.) բանի մը վրայ խօսակցել.

Herrschend über (հյց.) արքել.

Sich erkundigen über աեղեկութիւն առնուլ.

Sich schämen über (հյց.) ամշնալ.

Streiten über (հյց.) վիճել. [նալ:

Sich ärgern über (հյց.) գժկամակիլ, վշտանալ, բարկա-

### Ամ.

Spielen um (Geld) (սաակով) խաղալ.

Sich (be)kümmern um հոգ ընել (բանի մը համար).

Bitten um (մէկէն բան մը) խնդրել.

Sich streiten um վիճել, կռուիլ.

Sich bewerben um բանի մը հետամուռ ըլլալ.

Ոմ Verzeihung bitten թողութիւն խնդրել.

Einem um den Hals fallen մէկուն վիզը փաթթուիլ.

Es ist um mich geschehen վճարեալ և վասն իմ.

Er hat sich um 4 Mark geirrt 4 մարդով խաբուեցաւ:

### Անտ.

Wählen unter (որ.) ընտրութիւն ընել ի մէջ...

Unter Segel gehen պարզեալ առագաստով երթալ.

Wasser unter den Wein gießen գինոյ մէջ ջուր խառնել:

### Յօն.

Sprechen von etwas բանի մը վրայ խօսիլ.

Herkommen von jemand մէկուն քովին (տնէն) գալ.

Befreien von (բանէ մը) ազատել, զերծուցանել.

Ableichen von զարտուղել.

Sich nähren կամ leben von (բանով մը) սնանիլ, ապրիլ:

### Յօր.

Sich fürchten vor (որ.) (բանէ մը) վախնալ.

Sich hüten vor (որ.) բանէ մը զդուշանալ.

Bittern vor (որ.) գոլալ (ի յրակ).

Jemand warnen vor (wir.) մէկը (վասնգէ մը) զդուշացընել.  
 Weinen vor Freude ուրախութենէն լալ.  
 Vor Angst liegen խարիսխ նետած կենալ.  
 Vor Kälte sterben ցըտէն մեռնիլ. [մարիլ:  
 Den Vorzug geben vor (wir.) (մէկէ մը) նախամեծար հա-

## 3ii.

Zu Bett gehen պառկիլ. պառկելու երթալ.  
 Zum Gefangenen machen (զմէկը) կալանաւորել. գերի բռնել:

## Հրահանգ. 169.

Nach wen fragt man? Man fragt nach Ihrem Vater. Man muß gleich nach dem Arzte schicken. Urteilen Sie über meine Verlegenheit?<sup>1</sup> Die ganze Familie freute sich über die Rückkehr des Herrn Franz. Streiten wir nicht länger über diese Sache; denn jeder will recht haben. Ich trinke keinen Wein; ich werde um ein wenig Wasser bitten. Wann ist das Schiff unter Segel gegangen? Vor einer Stunde. Wovon sprechen Sie, meine Herren? Wir unterhalten uns über die Musik. Wenn der Winter sehr kalt ist, sterben viele Vögel vor Kälte und vor Hunger. Der Elefant nährt sich von Gras, Blättern, Heu und Reis<sup>2</sup>. Hüten Sie sich vor diesem jungen Manne; er ist ein Taugenichts<sup>3</sup>.

<sup>1</sup> շփոթութիւն, վարանում. <sup>2</sup> բրինձ. <sup>3</sup> անպիտան, ստահակ:

## Շարադրութիւն. 170.

Տէր Միւլեր Բարիլ գացած (ճամբորդութիւն ըրած) է:  
 Տղան հիւանդ է, պէտք է բժիշկ կանչել տալ: Աս մարդը գինի  
 կը հստի: Մտածեցէք (դատացէք) իմ զարմանքս<sup>1</sup>: Ի՞նչ բանի  
 վրայ կը տրտնչէք: Սափրչիս<sup>2</sup> վրայ կը գանգատիմ: Դրժ-  
 բախտները մի ծաղրեք: Տէր եդուարդը (Eduard) կը ճանչ-  
 նա՞ք: Ոչ, բայց իրեն վրայ տեղեկութիւն պիտի առնում: Այս  
 բանիս վրայ քիչ մը մտածեցէք: Իւր քաջասրտութեանը վրայ  
 զարմացայ: Երիտասարդը տեղոյ<sup>3</sup> մը համար հետամուտ էր:  
 Տէր իմ, դուք քսան ֆրանքով խաբուած էք: Ի՞նչ բանի վրայ  
 կը խօսիք: Մեր ժողովրդապետին<sup>4</sup> մահուանը վրայ կը խօսինք:  
 Պէտք էիք ձեր վարմանցը վրայ ամշնալ (կարմրիլ): Տղաք այս  
 շնէն կը վախնան: Իմ վրաս անհանգիստ մի ըլլաք. ճամբան կը  
 գտնեմ (աղու.): Պղտիկ աղջիկը ուրախութենէն կու լայ, վասն  
 զի մայրը հասած է: Հիմայ գացէք պառկելու. ժամը տասն է:  
 Զօրապետը գերի բռնուեցաւ եւ Բարիլ տարուեցաւ<sup>5</sup>:

<sup>1</sup> Erstaunen, և. <sup>2</sup> Barbier, աբ. <sup>3</sup> Stelle, էք. <sup>4</sup> Pfarrer. <sup>5</sup> führen.

*Հնիթերուած :*

Der Mann mit der eisernen Maske. (Արք.)

Dieser Unbekannte starb im Jahre 1703 und wurde bei Nacht in der St.-Paulus-Pfarrei<sup>1</sup> begraben. Was das Erstaunen verdoppelt, ist, daß, als man ihn nach St.-Margaret-Insel schickte, in Europa kein angesehener Mann verschwand. Und doch war dieser Gefangene ohne Zweifel ein solcher; denn Folgendes hatte sich in den ersten Tagen, da er auf der Insel war, zugetragen<sup>2</sup>: Der Oberaufseher stellte selbst die Schüssel<sup>3</sup> auf den Tisch, und nachdem er ihn eingeschlossen hatte, ging er weg. Einst schrieb der Gefangene etwas auf einen silbernen Teller und warf den Teller zum Fenster hinaus, gegen ein Schiff, welches am Ufer lag, fast am Fuße des Turmes. Der Fischer, dem dieses Schiff gehörte, hob den Teller auf und brachte ihn dem Oberaufseher zurück. Erstaunt fragte dieser den Fischer: „Haben Sie gelesen, was auf diesem Teller geschrieben steht, und hat ihn jemand in Ihren Händen gesehen?“ — Dieser Mann wurde festgehalten<sup>4</sup>, bis der Aufseher sich wohl versichert hatte, daß er nicht lesen könne, und daß der Teller von niemand gesehen worden sei. „Gehen Sie“, sagte er, „Sie sind sehr glücklich, daß Sie nicht lesen können.“

Herr von Chamillart war der letzte Minister<sup>5</sup>, der um dieses sonderbare Geheimnis wußte. Der Marschall<sup>6</sup> La Feuillade, sein Tochtermann<sup>7</sup>, bat ihn bei seinem Tode auf den Knieen, ihm anzovertrauen, wer der Mann wäre, den man nie anders kannte, als unter dem Namen: „Der Mann mit der eisernen Maske“. Chamillart antwortete ihm, daß es ein Staatsgeheimnis<sup>8</sup> sei, und daß er einen Eid geleistet habe (*երդում ըստ է*), es nie zu entdecken.

<sup>1</sup> Ժողովրդապետութիւն. <sup>2</sup> Հանգիպել. <sup>3</sup> սկաւառակ. <sup>4</sup> բանտարկել. <sup>5</sup> պաշտօնեայ. <sup>6</sup> սպարապետ. <sup>7</sup> փեսայ. <sup>8</sup> տէրութեան գաղտնիք:

*Հարցմունկ:*

Wann starb dieser Unbekannte?

Was verdoppelte das Erstaunen der damaligen Welt?

Wo wurde er begraben? — Was trug sich einst auf der Insel zu?

Wie fragte der Oberaufseher den Fischer?

Was geschah sodann diesem Manne?

Wie lange wurde er festgehalten?

Mit welchen Worten wurde er entlassen?

Wer war der letzte, der um dieses Geheimnis wußte?

Welche Antwort gab Chamillart dem Marschall La Feuillade?

## ՅԻՍՆԵՐՈՐԴ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ

ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆՑ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆԸ ՎՐԱՅ  
ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ

Եթենդանի լեզուի մը համար անկարելի է նախադրութեանց գործածութեան եւ գոյականներու, բայերու կամ ուրիշ մասանց բանի հետ ունեցած յարաբերութեանցը մասին հասաւառուն կանաներ տալ: Արդէն Ա. Մասին մէջ (Խ. Դաս) իրենց այլեւայլ նշանակութիւնները նշանակեցինք, հոս կը դնենք քանի մը նախադրութեամբ բացատրութիւններ՝ ամէնէն աւելի գործածականներէն, որնցմով կրնայ աշտկերտը շատ աւելի դիւրաւ իմանալ անոնց իմաստն եւ զանազան դրից մէջ առած տեսակ տեսակ նշանակութիւնները: Դիւրաւ գտնելու համար այլրուրենի կարդաւ կը գնենք:

ԱՌ, առ, է, ուղը.

Ես նախադրութեան սովորական նշանակութիւնն է,  
առ, ուղը: Օր.

Ein Brief an mich (Կամ für mich) առ իս (ուղղեալ) նամակ մը.  
Frankfurt am (an dem) Main Ֆրանքֆուրտ առ Մայնի  
(Մայնի քով):

Ուրիշ նշանակութիւնք.

Man Klopf an die Thüre գուռը կը զարնուի.  
Es ist an mir zu spielen Խաղալու կարգն իմն է.  
An den Ufern des Rheines Ռենոսի ափանցը վրայ.  
Reich an Verstand (Կամ Գեյտ) und arm an Geld.  
Խելքի կողմանէ Հարուստ եւ ստակի կողմանէ աղքատ.  
An der Hand (an dem Arm) ergreifen.  
Ձեռքէն (թեւէն) բռնել:

Առ, սովորաբար՝ վրայ.

Das Buch liegt auf dem Tisch գիրքը սեղանին վրայ է.  
Er ist auf meiner Seite անիկա իմ կողմն է.  
Auf freiem Felde բաց գաշտի վրայ.  
Auf hoher See բաց ծովու վրայ.  
Auf meine Kosten իմ ծախրով.  
Auf dem Wege, auf der Reise sein ճամբու վրայ՝ ճամբոր-  
դութեան մէջ ըլլալ.

Auf die Post gehen նամակառուններթալ.  
Es kommt auf Sie ասիկա ձեզմէ կախաւմնունի.  
Auf der Jagd sein որսի գայցածը ըլլալ.  
Auf der Seite sein (մէկուն) կողմնը ըլլալ.  
Sich auf den Weg machen ճամբայ ելլել.  
Auf meiner Reise ճամբորդութեանս տաեն.  
Auf alle Fälle յամենայն գէպս.  
Auf morgen վաղը, վաղւան.  
Auf kurze Zeit քէչ ժամանակուան համար.  
Auf dem Lande, auf das Land գեղը.  
Auf Wiedersehen յաենութիւն, դարձեալ կը տեսնուինք.  
Auf diese Weise այս կերպով՝ եղանակաւ.  
Auf immer, auf ewig ընդ միշտ.  
Auf der Welt յաշխարհի. յայսմ աշխարհի.  
Das heißt auf deutsch ...  
Ասիկա գերմաներէն ... կըսուի՛ կը նշանակէ :

Ալթ, սովորաբար՝ . . . էն.

Aus dem Zimmer **иүткн** (գուրս).  
 Aus dem Fenster werfen **պատռհանէն** գուրս նետել.  
 Ich bin aus Berlin **և** **Պերլինցի** (**Պերլինէն**) **եմ.**  
 Aus Schwäche **ակարութեան** **պատճառաւ,** **առակարու-**  
**Aus Furcht sterben** **վախէն** **մեռնիլ.** [թեան]  
 Aus Erfahrung **փորձառութեամբ,** **ի** **փորձյ.**  
 Aus Versehen **սխալմամբ.**  
 Aus allen Kräften **ամենայն** **բալըր** **զօրութեամբ.**  
 Aus der Mode kommen **նորաձեւութենէն** **ելլել.** [für mich]  
 Thun Sie es aus Freundschaft (**բարեկամութեան** **համար**):

*Bei, aufmerksam' und*

Bei diesen Worten *այս խօսքերուո վրայ*.  
 Bei meiner Ankunft *իմ գալուս*.  
 Bei Tag *ցորեկ ատեն*. — Bei Nacht *գիշեր ատեն*.  
 Bei Zeit *ի ժամանակի*. — Beim Spiel *խաղալու ատեն*.  
 Bei Hofe sein *արքունիքն ըլլալ*.  
 In der Schlacht bei Marengo *Մարենկոյի պատերազմին մէջ*.  
 Bei (*կամ* in) guter Gesundheit *առաջ զիհակի մէջ* (*ըլլալ*).  
 Bei Tagesanbruch *արշալուսին* (*առենները*).  
 Bei Licht arbeiten *լուսով՝ ճրադով գործել*.  
 Bei der Hand führen *ձեռ ուն ունած առնեն*.



Ich habe ihn in der Nähe gesehen զնիքը մաելը տեսայ. Er nahm mich in seine Arme զիս բազկացը վրայ առաւ. So geht es in der Welt աշխահըս պապէս է:

Հրահանգ. 171.

Ich konnte meine Abreise nicht fortsetzen, aus Mangel an Geld. Die Schiffe sind bereits auf hoher See. Die Bögel, welche uns im Herbste verlassen, kehren im Frühling zurück. Es war im Sommer von 1840. Ist der Herr zu Hause? Nein, er ist ausgegangen. Er speist heute in der Stadt. Ich bin auf offener Straße beschimpft worden. Die kleine Schar<sup>a</sup> machte sich Bahn (~~aus~~<sup>b</sup> ~~aus~~<sup>c</sup> ~~aus~~<sup>d</sup>) durch die Feinde. Mein Schwager wird spätestens in drei Tagen ankommen. Diesen ganzen Monat hindurch hat es nicht ein einziges Mal geregnet. Anfangs hatten die Römer keine Festungen<sup>e</sup>; sie setzten ihr ganzes Vertrauen auf ihre Heere, welche sie längs der Flüsse legten, wo sie von Entfernung Türme errichteten<sup>f</sup>, um die Soldaten darin unterzubringen. Alexander der Große starb in der Blüte des Lebens. Gegen Abend sah man am Himmel eine feurige Kugel<sup>g</sup>. Heidelberg liegt an den Ufern des Neckars.

1 համբատակել. 2 խռովի, գուշնդ. 3 ամրոց, բերդ. 4 կանգնել.

Ծարադրութիւն. 172.

1 vorbereitet. 2 Wohlthäter.

Միտ, սովորաբար՝ . . . ով, հետ.

With lauter Stimme բարձր ձայնիւ, բարձրաձայն .  
 Mit Lebensgefahr մահուան վտանգաւ .  
 Mit genauer (կամ) harter կամ (knapper) Not մեծ դժուա-  
 րութեամբ .  
 Der Mann mit der großen Nase մեծաքիթ մարդը .  
 Mit Schnee bedeckt ձիւնապատ .  
 Zufrieden mit ... ով ... ին վրայ գոհ .  
 Mit dem Glase in der Hand դաւաթը ձեռքը .  
 Es steht schlecht mit ihm իւր գործքերը գէշ կ'երթան .  
 Mit einem Wort ի մի բան, միով բանիւ .  
 Mit der Post թղթատարի մեռքով .  
 Mit Gewalt բռնութեամբ .  
 Ich reise mit der Eisenbahn շոգեկառքով կը ճամփորդեմ :

**Nach, սովորաբար՝ երւը. ըստ. դեղ է.**

Der Weg nach der Stadt քաղքին ճամբան .  
 Ich gehe nach Wien եւ Վիեննա կ'երթամ .  
 Nach Belieben ըստ կամ, ուզածին պէս .  
 Nach meinen Befehlen իւր հրամանացս համաձայն .  
 Nach Verlauf von zwei Monaten երկու ամիս վերջը .  
 Nach (in) alphabetischer Ordnung այրութենի կարգաւ :

**Über, սովորաբար՝ կը ոյ.**

Über den hohen Bergen բարձր լեռանց վրայ .  
 Es ist über ein halbes Jahr վեց ամսէ աւելի է .  
 Heute über acht Tage այսօրուընէ ութ օրուան մէջ . մէկ  
 Den Winter über (բոլոր) ձմեռուան միջոցին . [շաբթէն].  
 Über einen Zaun springen ցանկի մը վրայէն ցատկել .  
 Das geht über meine Kräfte ասիկա իմ զօրութենէս վեր է .  
 Über Hals und Kopf շտապաւ, աճապարելով .  
 Zehn Minuten über sechsժամը վեցը տաս (րոպէ) անցած .  
 Den Sommer über wohne ich auf dem Lande.  
 Ըստով ամսուը գելը կը բնակիմ .  
 Ich reiste über Stuttgart nach München.  
 Ծթութեարթի վրայէն Միւնիէն դացի :

**Ամ, սովորաբար՝ բոլորուիւը, ըստը.**

Ums Feuer herum կրակին բոլորակը .  
 Um die Wette սրցելով .  
 Um wieviel Uhr? ժամը քանի՞ն .



Die Liebe zum Ruhm փառաց ուրը, փառասիրութիւն.  
Zur Zeit des Augustus Օգոստոսի (Կոյսեր) ժամանակ.  
Zu Hause sein առևն ըլլալ.  
Ich begab mich zu ihm իրեն (քովը) դացի.  
Zu Ehren der Königin ի պատիւ թագուհւոյն.  
Das Zeichen zum Angriff յարձակման նշան.  
Zu Wagen կազով. — Zu Pferd ճոռվ.  
Zu Fuß հետիւն. — Zu gleicher Zeit ի նմին ժամանակի.  
Zu Land und zu Wasser յամաքի եւ ծովու վրայ.  
Zum Glück բարեբախտաբար. Zum Beispiel օրինակի աղա.  
Zu diesem Gebrauch (Zweck) այս վախճանաւ. [դաւ.]

### Հրահանգ. 173.

Asop blühte zur Zeit Solons. Vor drei Tagen haben wir einen Wolf erlegt (աղանել). Ich werde vor acht Tagen nicht ausgehen; der Arzt hat es mir verboten. Ich werde Sie nach den Marktpreisen<sup>1</sup> bezahlen. Franz der Erste wurde in Italien gefangen und nach Spanien abgeführt. Mein Vater ist um zwei Uhr abgereist. Bei seiner Abreise war die ganze Familie versammelt<sup>2</sup>. Er wird in Paris von seinem Bruder mit offenen Armen empfangen werden. Sind Sie zu Land hieher gekommen? Ja, ich bin mit der Eisenbahn gekommen. Man muß nicht aus Eigennutz<sup>3</sup> das Gute thun. Reisen Sie zu Pferde oder zu Wagen? Keines von beiden; ich reise zu Schiffe. Ich band ein Taschentuch um seinen Arm. Der Hund sprang unter dem Tisch hervor. Vom Ersten bis zum Letzten. Seit wann ist Julie (Յուլիանէ) eine Weise?<sup>4</sup> Sie ist es seit ihrer Kindheit.

1 Ընթացիկ գիշ. 2 ժաղկել. 3 անձնական շահ. 4 որք.

### Շարադրութիւն. 174.

Աս նստարանը<sup>1</sup> մեկալէն երկու ոտք աւելի երկայն է: Իւր մորմէն բաժանումն իրեն շատ արցունքներ արժեց: Զեր գինույն մէջ քիչ մը ջուր խառնեցէք (gießen): Ամբողջ ձմեռը (ձմեռուան միջոցին) քաղաքը կը բնակիմ: Տէր Ռ. իմ իցիս տակը կը բնակի: Խարեբայէ<sup>2</sup> մը խարուեցայ: Անմիջապէս իտա լերան գողաթը տեսանկը, կղզւոյն միւս լեռներէն վեր [բարձրացած]: Նարոլէոն յամաքի եւ ծովու վրայ պատերազմեցաւ: Ինծի երկուք ու կէս մեղք ասուի տուէք լողիկի<sup>3</sup> մը համար: Ցամաքի եւ

1 die Bank. 2 Spiekhübe. 3 der Mod.

ծովու վրայ շատ ճամբորդութիւններ ըրած եմ։ Քաղաքն ի հիմնաց կործանած է։ Պտղոմէոս (Ptolemeus) մակեդոնական հեծելազօրունք գլուխն անցած (an der Spize) պատերազմի սկսաւանիվ հերութեամբ<sup>5</sup>, բայց առանց արդիւնքի (Երժօլց)։ Աննիբալ (Hannibal) Ավրիկէ յամաք ելելով<sup>6</sup> իւր զօրքը Կարբեդոնէն (Carthago) հինգ հարիւր մղոն (Meilen) [անդին] Զամային քով բանակիւր տուաւ։

<sup>4</sup> die Kavallerie. <sup>5</sup> Uner schrodenheit. <sup>6</sup> Landen. <sup>7</sup> Lagern.

## ՀԱՅԹԵՐԳՈՒԱԾ :

Lukas Cranach.

Lukas Cranach war nicht nur der größte Maler seiner Zeit, sondern auch ein Mann von edlem Herzen und großem Verstand (ωργικού μαρτυρού τε Σάνσαρπεη). Schon in seiner Jugend wendete er seine Zeit sehr gut an, und daher kam es, daß er weit früher ein nützlicher Mensch wurde, als andere. Im neunzehnten Jahre seines Alters lernte der Kurfürst von Sachsen, Johann Friedrich, ihn als einen geschickten Jüngling kennen, und nahm ihn auf seiner Reise ins Gelobte Land<sup>2</sup> mit sich. Nach der Rückkehr ins Vaterland berief er ihn an seinen Hof nach Wittenberg und machte ihn daselbst zum Bürgermeister<sup>3</sup>. Ein einziger Zug seiner schönen Seele ist hinreichend (ηρεμει), seinen Charakter zu schildern<sup>4</sup>. Als sein Herr, der Kurfürst Johann Friedrich, bei Mühlberg in Sachsen, in die Gefangenschaft<sup>5</sup> Kaiser Karls V. geraten war<sup>5</sup>, ließ der Kaiser, der sich jetzt erinnerte, daß Cranach ihn als Knabe gemalt hatte, diesen edlen Mann in sein Lager kommen.

„Wie alt war ich damals, als du mich maltest?“ fragte der Kaiser. — „Eure Majestät“, antwortete Kranach, „war acht Jahre alt. Es gelang mir nicht eher, Eure Majestät zum Stillsitzen zu bringen, als bis Ihr Hofmeister <sup>6</sup> verschiedene Waffen an die Wand hängen ließ. Während daß Sie diese kriegerischen <sup>7</sup> Instrumente mit unverwandten (ubetnaw) Augen betrachteten, hatte ich Zeit, Ihr Bild zu entwerfen“. — „Bitte dir eine Gnade von mir aus, Maler!“ sagte der Kaiser.

Demütig fiel ihm Kranach zu Füßen und bat, mit Thränen in den Augen, nicht um eine Summe Geldes oder um einen Titel,

<sup>1</sup> Կայսրանտիր. <sup>2</sup> Աւետեաց Երկիր. <sup>3</sup> Երկիր. <sup>4</sup> Քաղաքագործ. <sup>5</sup> . . . Էն բանտարկուած էր. <sup>6</sup> դաստիարակ. <sup>7</sup> պատերազման.

sondern um die Freiheit seines Kurfürsten. Der Monarch geriet<sup>8</sup> in die größte Verlegenheit<sup>9</sup>, sein Herz war durch diesen gerechten Wunsch eines treuen Untertanen sehr gerührt, und doch glaubte er, den rechtschaffenen Cranach fürs erste<sup>10</sup> abweisen<sup>11</sup> zu müssen. „Du bist ein braver Mann“, sagte er zu ihm; „aber es wäre mir lieber gewesen, wenn du um etwas anderes gebeten hättest.“ Als nach einiger Zeit der Kurfürst seine Freiheit erlangte, ließ<sup>11</sup> der dankbare Herr diesen seinen treuen Diener nie von der Seite<sup>11</sup>; er mußte beständig bei ihm wohnen und selbst bei ehrenvollen<sup>12</sup> Gelegenheiten neben ihm im Wagen sitzen.

<sup>8</sup> շատ պյայլեցաւ. <sup>9</sup> ի սկզբան, նոյն միջոցին. <sup>10</sup> մերժել,  
զանալ. <sup>11</sup> վոն դե լաս թողուլ, բաժնուիլ. <sup>12</sup> պատոււաւոր:

### Հարցմունք:

Wer war Lukas Cranach?  
Wie kam es, daß er früher als andere ein nützlicher Mensch wurde?  
Wann lernte ihn der Kurfürst von Sachsen kennen?  
Wie hieß dieser Kurfürst?  
Wohin nahm er ihn mit sich?  
Was that er nach seiner Rückkehr?  
Welcher schöne Charakterzug wird von Cranach erzählt?  
Welche Frage richtete der Kaiser an den Maler?  
Was antwortete ihm Cranach?  
Welche Gnade hat sich der Maler von dem Kaiser aus?  
Gewährte ihm der Kaiser seine Bitte?  
Was sagte er zu ihm?  
Wie ehrte der Kurfürst nach erlangter Freiheit den Maler?

### ՕԻՍՆԵՐՈՐԴ ԵՐՐՈՐԴ ԴԱՍ

ԳԵՐՄԱՆԵՐՔՆ ՇԱՐԱԴԱՍՈՒԹԻՒՆԸ շատ բաներու մէջ հայե-

(Wortfolge.)

Գերմաներքն շարադասութիւնը շատ բաներու մէջ հայե-  
րենէն կը տարբերի. ինչպէս մինչեւ հիմայ գործնական հրա-  
հանդներով աեսանք: Շարադասութեան աեսական կանոններն  
ի միտ առնելու համար՝ պէտք է դիտնալ որ նախադասութիւնը  
երեք տեսակ են, այսինքն՝ պարզ, յօդուածոյ եւ բաղադրեալ  
նախադասութիւնք: Առաջինը շատ տարբերութիւն չունի հայե-  
րենէն, բայց միւս երկուքը բաւական մատիր ըլլալու բաներ  
ունին: Հոս կ'աւանդենք գլխաւոր կանոնները:

Ա. ՊԱՐԶ ԿԱՄ ԳԼԽԱՀՈՐ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ  
(Einfacher Satz.)

Այս նախադասութիւնը կը բաղկանայ, ինչպէս Հայերենի  
մէջ ալ, անուն բայիէ, բայէ եւ մէկ կամ աւելի խնդիրներէ:  
Սովորական շարադասութեան մէջ անուն բային բոլոր իւր յա-  
րակիցներովն առաջին տեղին ունի. գիմանոր բայլ՝ երկրորդ եւ  
ստորոգելին կամ խնդիրը երրորդ տեղին ունի, ասոնցմէ վերջը  
կուժ գան զանազան լրացուցիչներ (եթէ կան), եւ վերջապէս՝  
եթէ բայց բաղադրեալ ժամանակ է, ընդունելութիւն անցեալը  
կամ աներեւոյթը:

## Օրինակք:

Das Kind schlft **աղավն** կը քննանայ.  
Die Kinder sind krank **աղաք** հի-առար են.  
Der Knabe schlägt den Hund.  
Der Vate brachte meinem Vater einen Brief.  
Der Fremde wohnt in einem Gathof (**պանդոկ**).  
Der Fremde reiste gestern nach Paris.  
Der Fremde ist nach Paris abgereist.  
Der Gärtner schickte mir heute die ersten Blumen aus meinem Garten.  
Napoleon ist ein großer Feldherr gewesen.  
Mein Oheim wird bald hier ankommen.

*Բ. ՅՈՒՆԻԱԺՈՅՑ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ*  
(Erweiterter *կամ* zusammengezogener Satz.)

Յօդուածոյ է այն նախադասութիւնն, որուն մէջ մէկէ աւելի անուն բայիներ, կամ բայեր, կամ խնդիր սեռիներ կը դատնուին՝ իրարու հետ համակարգող շաղկապով մը կապուած, ինչպէս են՝ անձ, օծք, entweder — օծք, weder — ոճք, — sondern (տես Ա. Մասն, եր. 250, Ա.): — Հետեւեալ կանոններն ըստ մասին կարգեն այս երկու տեսակ (պարզ կամ յօդուածոյ) նախադասութեանց համար ալ:

1. Երբ նախադասութեան մէջ մէկէն աւելի անուն բայի կամ ստորոգելի դատուի, հայերենի նման կը դասաւորուին, ի բաց առեալ բայն՝ որ հայերենի մէջ միշտ ստորոգելիէն վերջը կը դրուի։ Օք.

Die Mutter und die Tochter sind fleißig und tugendhaft.

2. Գյուականի բոլոր վերադիրները եթէ ածական, եթէ ընդունելութիւն, եթէ թուական եւն., գյուականին նախադաս կ'ըրևան, հիշակս Հայերենի մէջ: Օր.

Ein altes Kleid. — Die französische Sprache.  
Guter, roter Wein. — Ein sterbender Greis.

Յան. Կը զարտուղին իրեւ բայց յարէլ գործածուող վերա-  
դիր. Heinrich der Große. — Alexander der Große.

3. Եթէ վերադիրներն իրենց հետ ուրիշ բառեր ունին,  
անոնք ալ անուն բայցէն յառաջ կը դրուին.

Ein in vielen Künsten erfahrener Mann.

Eine längst vergessene Geschichte. (տես եր. 55, Ա. 2.)

4. Խնդիրը միշտ բայցն ետքը կը դրուի, ըստ հետեւորդի  
անձնական գերանուանիք ալ բայցն վերջը կը դրուին՝ եթէ ուղ-  
ղական չեն։ Օր։

Der Knabe schlägt den Hund.

Der Knabe schlägt ihn.

Ich wünsche Ihnen (einen) guten Tag.

Meine Mutter befindet sich heute besser.

Ich habe sie nicht gesehen.

5. Երբ նախադասութեան մէջ երկու խնդիր կը գտնուի՝  
մէկը հայցական, միւսը տրական, անց ցուցընող խնդիրը միւսէն  
յառաջ կը դրուի։ Օր։

Der Lehrer hat dem Schüler (րր.) ein Buch (հայ.) geliehen.

Sie haben den armen Mann (հայ.) seinem Schicksal (րր.) überlassen.

6. Եթէ երկու խնդիրներն ալ անձ կը ցուցընեն հայցունը  
տրականէն յառաջ կը դրուի։

Ich habe Ihnen Sohn dem Fürsten empfohlen.

7. Եթէ երկու խնդիրներն մէկն անձնական գերանուն է  
և միւսը գյական, գերանունը նախադաս կը դրուի։ Օր։

Herr Peter hat mir ein Geschenk gemacht.

Er hat dir (Ihnen, ihm, ihr) einen guten Rat gegeben.

Haben Sie es Ihrem Freunde erzählt?

Der Briefbote hat uns, (Ihnen, ihnen) einen Brief gebracht.

Յան. Արդէն կիմացուի որ պարփակ գիպաց մէջ անձնական  
գերանունը պարզ պէտք է ըլլալ, պարփակ իրմէ յառաջ նախա-  
դասութիւն պիտի չունենայ (րես կու 11.).

8. Եթէ երկու խնդիրներն ալ անձնական գերանուն են,  
միավանը միւսէն յառաջ կը դրուի. Եթէ երկուքն ալ միավանկ  
են՝ սովորաբար հայցականը նախադաս կ'ըլլայ։ Օր։

Hat er Ihnen (ihnen, euch) die Ja, er hat sie mir (ihnen, euch, uns)  
Bücher geschickt? geschickt.

Können Sie seiner (ihrer) erinnern? Nein, ich kann mich seiner (ihrer)  
innern? nicht erinnern.

Haben Sie Ihrem Sohne diese Mütze gekauft? Ja, ich habe sie ihm gekauft.  
gekauft?

Wem hat Karl sich vorgestellt? Er hat sich (հայ.) mir vorgestellt.

Wem hat Louise das Hest geliehen? Sie hat es mir geliehen.

9. Որպեսկան եւ տեղական մակրոյներուն եւ մակրոյա-  
կերպներուն՝ դասաւորութեան մասին պէտք է զանազանել, որ  
բայց պահը թէ բառութեալ ժամանակ է.

ա) Առջի գէպբին մէջ մակրայը բոլոր միւս խնդիրներէն եւ լրացուցիչներէն վերջը կը դրուի: Օր:

Der Mann suchte sein Kind überall.

Wir erfüllten unsere Pflichten mit Freuden.

Die Feinde umstellten das Haus auf allen Seiten.

բ) Կակ եթէ բայց բաղդաքեալ ժամանակ է, մակրայն անմիջապէս ընտունելունիշն անցեալին կամ անեքեւունին յառաջ կրգութիւն: ОՐ:

Der Mann hat das Kind überall gesucht.

Der Knabe hat seine Aufgabe sehr schön geschrieben.

Wir sollen unsere Pflichten mit Freuden erfüllen.

Die Feinde haben das Haus auf allen Seiten umstellt.

10. Ժամանակական մակեայիներ եւ մակեայակերպներ գոյա-  
չան խնդիրներէն յառաջ կը դրուին.

Ich habe gestern einen Brief geschrieben.

Mein Bruder kam diesen Morgen von Hamburg zurück.

Der General wird eiligest einen Boten an den Fürsten senden.

Ich habe neu! ich meinen Freund A. gesehen.

Wir werden in drei Tagen nach Hamburg reisen. Zum Wüssten wird in einigen Tagen das Ma-

Herr Müller wird in einigen Stunden das Paket erhalten.  
Sie müssen auf der Stelle die Stadt verlassen.

Sie müssen auf der Stelle die Stadt verlassen.

11. Բայց դերանուն խնդիրներուն յետքադաս կը դրուին,  
եթէ այս դերանուանք իրենցմէ յառաջ նախագըռութիւն մը  
չունենան։ Օր.

Ich habe ihn (sie) heute nicht gesehen.

Ich hatte es zum ersten Mal gesehen.

Er wird uns (Euch, Sie) morgen besuchen. — §-33

Ich habe gestern dieses Buch bei Ihnen gesehen.  
Wir haben einen Querschnitt davon zusammen mit ih-

Wir haben vor Kurzem einen Spaziergang mit ihm gemacht.

12. Եթէ ժամանակական պարզ մակրայ եւ մակրայակերպ մ'ի միասին գտնուին, պարզ մակրայը նախադաս կը դրուի: Օր-

Ich werde morgen um zehn Uhr abreisen.

Herr A geht immer des Abends spazieren.

Der Schüler hat heute den ganzen Tag studiert.

13. Անգլիական միշտ խնդիր սեռիին յետադաս է<sup>1</sup>. Օք.

„Ich finde mein Federmesser nicht.“

Ich kann mein Federmesser nicht finden.

Friedrich lernte seine Aufgabe nicht gut.

Ich habe den Geldbeutel nicht gefunden.

Der Minister hat die Deputation noch nicht empfangen.

14. *Տեղական եւ որակական մակրայներն ընդհանրապէս*  
ուժիտ ժխտականէն վերջը կը դրուին։ Օր։

Der König ist nicht hier gewesen.

Der König ist heute nicht hier gewesen.

Der Bote hat nicht lange gewartet.

Man hat den Dieb nicht im Keller gefunden.

Ծարադրութիւն. 175.

**Տղան կու լայ:** Մայրս հիւանդ է: Հենրիկոս Դ. բարիթագաւոր մ'էր: Գեղացին զերկիրը կը մշակէ: Ենքանը<sup>2</sup> փշալից (dornig) տունկ մըն է: Առաքինի բարեկամ մը մեծ գանձ է: Յատակ առուակ (Bach) մը խաղաղ կենաց պատկերն է: Աղէկ մշակուած երկիր մը աղէկ պատւղներ յառաջ կը բերէ: Իմաստունը պղտիկ, հանգիստ (bequem) տուն մը մեծ պալատէն, եւ միջակ ստացուածք<sup>3</sup> մը մեծամեծ հարստութիւններէն նախամեծար կը համարի: Մեծ անտառներ տեսանք եւ անոնցմէ շատերուն մէջէն անցանք (durchnandern հայ. ով): Մահն զմեզ սաստիկ կը հալածէ<sup>4</sup>, եւ անոր վրայ չենք մտածեր: Այս աւարկային (ո-ղլ-)<sup>5</sup> [վրայ] խօսիլ դժուարին է: Անոր վրայ պէտք էք շատ մտագրութիւն ընել<sup>6</sup>: Մեղք մեծ դժբախտութիւն մը պատահեցաւ, զօր (deßen) չէինք սպասեր (verſahen սթ). Բայց անոր վրայ ինք զինքնիս սփոփելու պիտի ջանանք (խիճ): Ուսկին շատ թանկագին մետաղ մըն է, բայց անոր շատ բաղդանք չունիք<sup>8</sup> վասն զի կրնանք անկէ հրաժարիլ<sup>9</sup>: Մեր հոգւոյն փրկութիւնն<sup>10</sup> ամենակարեւոր բանն է, եւ սակայն (ծօֆ) գրեթէ ոչ ոք անոր վրայ (daran) կ'աշխատի:

<sup>1</sup> bauen. <sup>2</sup> die Distel. <sup>3</sup> ein mittelmäßiges Vermögen. <sup>4</sup> folgt uns auf der Ferse. <sup>5</sup> der Gegenstand. <sup>6</sup> zu behandeln. <sup>7</sup> Aufmerksamkeit verwenden. <sup>8</sup> haben wir kein großes Verlangen darnach. <sup>9</sup> es entbehren. <sup>10</sup> Seelenheit, ...

<sup>1</sup> ի բաց առեալ՝ երբ երկու գոյականք իրարու հետ հայտնութեան մէջ ին. օր. ich rufe nicht den Gärtner (sondern den Kutscher)-կամ ինչ ինչ հարցմանց մէջ. Haben Sie nicht einen Bruder?

ԾՐՁՈՒՄՆ ԿԱՐԳԻ

Ա, ախընթաց կանոնք գերմաներէն լեզուին մէջ խօսքի կանոնաւոր կարգին համար են: Բայց առ կարգը կրնայ փոխութել կամ ըրջուիլ, որ կը ըստ խօսքին այս կամ այն բառն իւր սովորական տեղէն վերցընելով եւ նախադասութեան սկիզբն անուն բային յառաջ դնելով: Այսպիսի ըրջման ենթակայ են, բայց, ստորոգելին, խնդիրը եւ մակրայները:

1. Բայի ըրջումն է՝ ըլլայ՝

ա) եթէ խօսքն հարցական է: Օր.

Glauben Sie diesem Manne?

Kommt Ihr Bruder bald?

Hat der Polizeidiener den Dieb gefangen?

Wem haben Sie das gesagt?

Sollte der Mann es gehört haben?

բ) եթէ բայն հրաժայիւն է: Բայց եզակիի մէջ գերանուն անուն բային քիչ անդամ ներգործութեամբ կը գրուի: Օր.

Fange (du) an zu lesen.

Lesen Sie diese Seite ganz laut.

շ) պայմանական եւ ըղձական նախադասութեանց մէջ, եթէ առ շաղկապը գուրս ձգուած է: Օր.

Hätte ich dies gestern gewußt (†Բայ. wenn ich...).

Wäre ich zehn Jahre älter.

Es scheint, als wolle man mich betrügen.

O, hätte ich doch seinen Rat gefolgt.

Դ) շարձեալ, (եւ այս դեպքն ամենէն յաճախագոյնն է,) քանի անդամ որ նախադասութիւնը մակրայակերպով կամ մակրայական շաղկապով մը (տես Ա. Մասն, եր. 137, Բ.) կը սկսի: Օր.

Տաս ունեցած է իւր դիրքութիւնը...

Ճառ կունենա առ այս գույքունը, առ այս գույքունը...

Անդ է առ այս գույքունը, առ այս գույքունը...

2. Խնդիրը կամ սորոգելին կրնայ ըրջուիլ, երբ անոնց մասնաւոր ազդեցութիւնն մը կ'ուզուի տալ: Այս դեպքին մէջ խնդիրը կամ ստորոգելին առաջին տեղին ունի, բայն երկրորդ եւ անուն բային՝ երրորդ. օր. աղ. այս խօսքը՝

Ճի ունեցած է առ այս գույքունը...

Այս առաջարկութիւնը սիրով կ'ընդունիմ:

ըրջման մէջ այս կարգը կ'առնու.

Այս գույքունը ունեցած է առ այս գույքունը...

Ճառ կունենա առ այս գույքունը...

Ճառ կունենա առ այս գույքունը...

Dieses Mannes kann ich mich durchaus nicht erinnern.  
Nicht Reichtum, nur Zufriedenheit wünsche ich dir.  
Feige (*վաս*) nenne ich die, welche mich verfolgen.

3. Ծըշումը կրնայ ըլլալ բոլոր մակբայներու կամ մակբայակերպներու վրայ՝ երբ ուզուի մտադրութիւնն առ այն շարժել: Օր:

Diesen Morgen ging Herr Grün an meinem Hause vorbei.  
Freundlich drückte er mir die Hand.  
Überall findet der Mensch die Spuren der Weisheit Gottes.  
Unter dem großen Steine befand sich eine Schlange.

4. Երբ խօսքի մը մէկ մասին ամենէն աւելի ազգեցութիւն տալ կ'ուզուի, նոյնը նախադասութեան սկիզբ կը դրուի,  
որով անոն բայիին կարգն ալ կը ըրջի: Օր:

Wir können dieses Buch in London nicht bekommen.

### Ծըշմունք:

Dieses Buch können wir in London nicht bekommen.  
In London können wir dieses Buch nicht bekommen.

Mein Freund hat gestern nach langem Harren den ersehnten Brief von seinem Vater erhalten.

### Ծըշմունք:

Gestern hat mein Freund nach langem Harren den ersehnten Brief von seinem Vater erhalten.

Nach langem Harren hat mein Freund gestern den ersehnten Brief von seinem Vater erhalten.

Den ersehnten Brief von seinem Vater hat mein Freund gestern nach langem Harren erhalten.

Դիտուածնեաւ: Ծըշման գեռ ուրիշ շատ տեսակներ ալ կան,  
որոնք բաղրովին կամացական են եւ աւելի բանաստեղծական լեզուի  
մէջ գործածական:

### 9. ՄԻԶԱՆՆԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

1. Վ'իշանիեալ նախադասութիւններն ընդհանրապէս  
այն բառէն անմիջապէս ետեւ կը դրուին, զար կը մեկնեն կամ  
կը լրացընեն: Ասոնք հասարակօրէն welcher, e, es; der, die, das  
յարաբերականով կը սկսին, որ դէմաւոր բայը նախադասութեան  
վեճը կ'ուզէ: — Եւ կամ անկատար նախադասութիւններ են,  
այսինքն՝ իրմէ յառաջ ինդիր ունեցող կամ անփդիր աներեւոյն  
ք չոով: Օր.

Der Knabe, welcher den Brief gebracht hat, ist mein Sohn.

Der Wein, welchen ich von Ihnen kaufte, ist nicht gut.

Իշ հայ ծանութեան է կամ ոչ բառը կայ, միջան-  
կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջան-

կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջան-

կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջան-

կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

3. Եթէ գլխաւոր նախադասութեան բայը բաղադրեալ  
ժամանակ է, միջանկեալ նախադասութիւնը կրնայ այս բաղա-  
դրեալ ժամանակը կազմող ընդունելութիւն անցեալէն կամ  
աներեւութէն թէ յառաջ եւ թէ վերջը գրսուիլ: Օր.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջան-

կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջան-

կեալ նախադասութիւնը ոչ, ոչ մեր կամ ոչ բառերէն  
վերջը կը դրուի: Օր.

4. Եթէ գլխաւոր նախադասութեան բայը բաղադրեալ ժամա-  
նակը զԱռվ աներեւութ ունի, պէտք է միտ դնել, որ այս վեր-  
ջինս խնդիր ունի թէ չէ, եթէ խնդիր ունի, լաւագոյն է անե-  
րեւութն իւր խնդրովը մէկտեղ, մանաւանդ եթէ քիչ մը երկայն  
է, ընդ անցեալէն վերջը դնել: Այսպիսի գիտաց մէջ ընդ ան-  
ցեալէն վերջը ստորակէս մը կը դրուի: Օր.

Մեine Mutter hat mir erlaubt, auszugehen; — hat mir auszugehen erlaubt.

Man hatte mir befohlen, zu Hause zu bleiben; — zu bleiben befohlen.

Ին մուգը ժխտական է կամ ոչ բառը կայ, միջանկեալ նախա-  
դասութեանց կանոնները տես յաջորդ դասին մէջ, ուր բաղադրեալ  
նախադասութեան վերջը կը հօսուի:

### Շարադրութիւն. 176.

Դեր հայրը երբ պիտի հասնի: Ստակն ործւն տուիք: Հոն  
գացէք: Մի վախնաք: Հաղիւ թէ նախակն ընդունեցաւ, ան-  
միջապէս (ալ) դէպ ի լոնտոն ճամբայ ելաւ: Աստուած ինծի  
կեանք(ն) ու առողջութիւն(ը) տուած է. զանոնք օր մը ինծմէ

պիտի բառնայ (er wird sie mir . . . nehmen): Անիկա զմեղ կը սիրէ, զմեղ (ամենքնիս) ստեղծած է, զմեղ կը կերակրէ<sup>1</sup>, սակայն եւ այնպէս զինքը չենք սիրեր՝ ինչպէս որ պէտք էինք զինքը սիրել։ Զեր տղոցմէ որնն պիտի տաք այս պարզեւը<sup>2</sup>: Շատ անուններ կը դործածուին, միեւնյն բանը ցուցընելու<sup>3</sup> համար: Վերջապէս կալիփսէին քովը (չև Եալիպժօ) դարձան, որ իրենց կը սպասէր: Յաւերժահարսունք<sup>4</sup> բերին<sup>5</sup> նախ եւ յառաջ պարզ, բայց համեղութեան եւ մաքրութեան կողմանէ<sup>6</sup> ընտիր՝ կերակուր<sup>7</sup> մը: Ի վախճանի (խօնան) բերին (man-է) կողղաներով<sup>8</sup> [այն] ամէն պատշները, զսրոնք դարսոնը կը խոստանայ եւ (զո՞նք) աշունն երկրի վրայ կը սփոռէ<sup>10</sup>.

<sup>1</sup> երանել. <sup>2</sup> Belohnung. <sup>3</sup> ausdrücken. <sup>4</sup> die Nymphen. <sup>5</sup> auftragen. <sup>6</sup> hinsichtlich des Geschmacks und der Reinlichkeit. <sup>7</sup> ausgesucht. <sup>8</sup> Mahlzeit. <sup>9</sup> in den Körbchen. <sup>10</sup> verbreitet.

### ՀԱՅԹԵՐԾՈՒԱԾ:

#### Die badischen Jäger in Hersfeld.

Das Jahr 1807 war eine schwere Zeit für unser Vaterland. In Folge des Friedens zu Tilsit wurde das Kurfürstentum Hessen von französischen Truppen besetzt. In die Stadt Hersfeld wurde ein Regiment badischer Jäger verlegt (*սեղաւորել*), denn damals mußten deutsche Truppen den Fahnen des Großerers folgen und für ihn streiten. Den Hersfeldern gefiel die fremde Besatzung<sup>1</sup> nicht; sie wären lieber unter ihrem deutschen Fürsten geblieben. Da gab es natürlich Widersehlichkeiten<sup>2</sup>, bei welchen unter andern ein französischer Offizier ums Leben kam. Um ähnlichen Vorfallen vorzubeugen<sup>3</sup>, wollte nun der französische Kaiser ein abschreckendes<sup>4</sup> Beispiel aufstellen, und befahl deshalb, die Stadt Hersfeld zu plündern, dann an vier Orten anzuzünden und in Asche zu legen<sup>5</sup>.

Dieses Hersfeld ist ein Ort, der viele Fabriken, und daher auch viele reiche und wohlhabende Einwohner hat, und ein Menschenherz kann wohl empfinden, wie es<sup>6</sup> nun den armen Leuten, den Vätern und Müttern zu Mute<sup>6</sup> war, als sie die Schreckenspost vernahmen<sup>6</sup>. Der reiche Mann, dessen Gut nicht auf hundert Wagen weggeführt werden konnte, war jetzt eben so übel daran<sup>7</sup>, wie der Arme, der alles auf einmal auf dem Arme wegtragen

<sup>1</sup> պահապան զօրք. <sup>2</sup> գիմագարձութիւն. <sup>3</sup> առջեւն առնել. <sup>4</sup> զարհուրելի, ահաւոր. <sup>5</sup> մոխիր զարձնել. <sup>6</sup> wie es . . . zu Mute war . . . ինչ զայցին . . . զարհուրելի լուրն առնելով. <sup>7</sup> դառն դժնդակ վիճակի մէջ ըլլալ.

konnte. In der Asche<sup>8</sup> sind die großen Häuser auf dem Platz und die kleinen in den Winkeln<sup>9</sup> ebenso gleich, als die reichen Leute und die armen auf dem Kirchhof<sup>10</sup>.

Es kam jedoch nicht zum Schlimmsten. Auf Fürbitte<sup>11</sup> des Kommandanten in Kassel und Hersfeld wurde die Strafe so gemildert<sup>12</sup>: Es sollen nur vier Häuser verbrannt werden, und das war glimpflich<sup>13</sup>; aber bei der Plünderung sollte es bleiben; und das war noch hart genug. Die unglücklichen Einwohner waren auch, als sie diesen letzten Bescheid<sup>14</sup> hörten, so erschrocken, so alles Mutes und aller Besinnung beraubt, daß der menschenfreundliche Kommandant sie selber ermahnen mußte, statt des vergeblichen Klagens und Bittens, die kurze Frist (~~wenige~~) zu benützen<sup>15</sup> und ihr Bestes noch geschwind auf die Seite zu schaffen<sup>16</sup>.

8 մօխիր. 9 անկիւն. 10 գերեզմանատուն. 11 միջամտութեամբը  
12 թեթեցաւ. 13 չափաւոր, մեղմ. 14 վճիռ, որոշում. 15 յօդուտ  
գործածել. 16 մէկ կողմը գնել:

Հարցմունք :

In welchem Jahre wurde der Friede zu Lüttich geschlossen?  
Welche Folge (*Sankt-Wil*) hatte dieser Friede für Hessen?  
Was für Truppen wurden nach Hersfeld verlegt?  
War die fremde Besatzung den Einwohnern angenehm?  
Was gab es da?  
Welches abschreckende Beispiel wollte Napoleon aufstellen?  
Was für ein Ort ist Hersfeld?  
Wurde dieser Befehl buchstäblich vollzogen?  
Wie wurde die Strafe gemildert?  
Als die Einwohner diesen letzten Bescheid hörten, wie waren sie?  
Wozu ermahnte sie der Kommandant?

ԳՐԱՆՔՈՐԴ ՀԱՐՐՈՐԴ ԴԱՍ

## ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Բաղադրեալ նախադասութիւնն կը սուի այն խօսքն՝ որուն  
մէջ շաղկապով իրարու հետ կապուած երկու կամ աւելի պարզ  
կամ յօդուածոյ նախադասութիւններ կը գտնուին։ Այս երկու  
տեսակ նախադասութեանց վրայ արդեն խօսած ըլլալով, կը  
մնայ խօսիլ զանոնք իրարու հետ կապելու կերպին վրայ՝ որ  
կրկին եղանակաւ կը լսայ, այսինքն՝ 1. համաչարբութեամբ եւ  
2. «արարակար հումքամբ»։

Ա. ՀԱՄԱԿԱՐԳԵԱԼ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՔ

Համակարգութիւնն չորս եղանակաւ կրնայ ըլլալ.

1. Կրնան երկու նախադասութիւնք պարզապես ետեւէ ետեւ դրուի առանց որ եւ է դօգի մը։ Օր։

Die Rossen wieherten, es schmetterten Trompeten.

Die Fahnen flatterten, die Fahrt ward angetreten.

Ich erzählte ihm alles; er wußte nichts davon.

2. Ցուցական դերանուամբ մը կը կապուին իրարու հետ.

Karl der Große und Napoleon waren zwei mächtige Krieger: jener verband die größte Weisheit mit der größten Tapferkeit; dieser eroberte fast ganz Europa.

Glück und Tugend sind nicht immer verbunden; dies wird durch die Geschichte aller Zeiten bestätigt.

3. **Համակարգող շաղկապով մը** (մես Ա. Ման, Եր. 137, Ա.), «բ ե՞ն» und, oder, aber (allein), denn, nämlich, sondern, so wohl — als, weder — noch.

Der Winter verging (*wügwa*) und der Frühling kam.

Ich verlasse Sie jetzt; aber ich werde bald wiederkehren.

Karl wurde Soldat, denn er war der Mißhandlung überdrüssig.

4. Մակրայական շաղկապով մը (տես Ա. Մասն, եր. 137).

Die Feder ist zu hart, daher taugt sie nicht zum Schreiben.

Bergnügen sind für den Menschen notwendig; jedoch dürfen sie nicht mit Unmäßigkeit genossen werden.

**Բ. ԱՏՈՐԱԿԱՐԳԵԱԼ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԵԴԱՍՈՒԹԻՒՆՔ**

1. **Ասոնք** մէկ գլխաւոր նախադասութենէ եւ մէկ միջնանկաց կը կազմուին, որոնք յեղակարգ (տ. Ա. Մասն, եր. 139.) եւ յարաբերական շաղկապովմը (տ. Ա. Մասն, եր. 141.) իրարու հետ կապուած են: Բոլոր ստորակարգեալ նախադասութիւնք հետեւեալ յատկութիւնքն ունին.

ա) Բայց նախադասութեան վերջը կը դրուի.

Es war Nacht, als ich in London ankam.

բ) Բաժանական բայերու մէջ մասնիկը բայէն չի բաժնուիր :Օր .

Er erfuhr es nicht, weil er nicht ausging.

գ) Բաղադրեալ ժամանակներու մէջ օժանդակ բայն ընդանդական վեցին կը դրուի: Օր:

Er wurde freigelassen, nachdem er seinen Paß vorgezeigt hat.

դ) Երբ երկու աներեւոյթք կամ մէկ աներեւոյթ եւ մէկ ընդ. անցեալ գտնուին, հայու օժանդակը երկուքէն ալ յառաջ կը դրուի: Օր.

Naßdem ich ihn dreimal hören hatte, gab ich ihm Antwort.

2. Միջանկեալ նախադասութիւնը կրնայ գլխաւորէն յառաջ ալ դրուիլ. բայց այս գեպքիս մէջ գլխաւոր նախադասութեան անուն բային բայէն վերը կը դրուի: Այսպիսի շրջմանց ատեն զլեաւոր նախադասութեան սկիզբը շատ անգամ ին բառն ալ կը դրուի, (որ հայերէն չի թարգմանուիր.) մանաւանդ եւ անգամ օճշուի ակսող նախադասութեանց մէջ: Օր.

Da ich kein Geld habe, kann ich keine Bücher kaufen և այս Իch kann keine Bücher kaufen, da ich kein Geld habe.

Weil er geizig (աղաց) war, (so) gab er den Armen nichts.

3. Շատ անգամ գլխաւոր նախադասութեան անուն բային իրեն նախադաս մէջնիւուն մէջ կը դրուի, եւ էլեաւոր նախադասութեան մէջ անոր տեղ դէրանուն մը կը դրուի: Օր.

Der Mann ist doch recht glücklich, obgleich er sehr arm ist.  
Ich habe Ihren Bruder nicht wieder gesehen, seitdem er bei mir war.

Այս երկու նախադասութիւնք կրնան այսպէս շրջուիլ.

Obgleich der Mann sehr arm ist, ist er doch recht glücklich.  
Seitdem Ihr Bruder bei mir war, habe ich ihn nicht wieder gesehen.

### Հրահանգ. 177.

1. Ich wollte nach England reisen, aber ich hatte nicht Geld genug. — Er konnte nicht kommen, denn er war krank. — Vergnügen sind für den Menschen notwendig; allein sie dürfen nicht mit Unmäßigkeit (չափազանցութիւն) genossen werden. — Die armen Reisenden hatten nicht nur kein Geld, sondern was noch schlimmer war, die Lebensmittel waren ihnen auch ausgegangen. — Er hat mich zwar schwer beleidigt; dessen ungeachtet will ich ihm verzeihen. — Der Mensch muß sich selbst beherrschen (հնգ իրեն տէր ըլլալ) können, sonst wird er beherrscht.

2. Obgleich der Angeklagte seine Unschuld beteuerte (հրապարակաւ յայտնեց), so wurde er doch zum Tode verurteilt. — Als man ihn fragte, wodurch (durch was յըք.) dies geschehen sei, antwortete er nichts. — Was mir befohlen worden ist, das werde ich pünktlich (ճշիւ) thun. — Mein Oheim ist aus Amerika gekommen, um seine Familie zu holen. — Dadurch, daß wir das

Laster hassen, bestärken (*SuuuuuuuL*) wir uns in der Liebe zur Tugend. — Weil ich Sie gestern nicht zu Hause antraf, so hinterließ ich eine Karte. — Wenn Sie mir binnen acht Tagen nicht bezahlen, was Sie mir schuldig sind, so werde ich Sie verklagen (*uusuuuuuuuL*). — Weil diese Schüler sehr fleißig sind, so werden sie belohnt.

Ծարադրութիւն. 178.

2. Իրեն վստահացած գաղտնիքը մատոնդը<sup>12</sup>, կարող է զիս ալ մատնելու՝ եթէ առիթը պատահի<sup>13</sup>: Կոլոմբոսին ճամշ բրոդութեան ընկերները<sup>14</sup> սպառնացին զինքը մեռցնելու եւ Սպառնիա ետ գառնալու, եթէ երեք օրունան մեջ իրենց փնտուած նոր աշխարհին չհասնեին: Ակսար եւ Աղեքսանդր Մեծի հնութեան<sup>15</sup> ամենամեծ աշխարհակալներն<sup>16</sup> եղան, մեկն Եւրոպայի մեջ եւ միւսն Ասիայի մեջ: Ժամանակը բաւական երկայն է զայն յօգուտ գործածել<sup>17</sup> գիտցողին համար: Ստախօսին չեն հաւատար, այն ժամանակն ալ (իշխտ ծառ), երբ ծշմարտութիւնը կը խօսի: Եպամինոնդաս չուզեց թշոյլ տալ որ նեալը<sup>18</sup> իւր վերքէն դուրս քաշեն, յառաջ քան (ehe) յաղթութեան (νοιν...) լուրն ընդունելու (սոր. գրչ.): Թթէեւ այս մարդը շատ հարուստ չէ, բայց առատածեռն (freigebig) է:

<sup>1</sup> gründen. <sup>2</sup> sich streitig machen. <sup>3</sup> beobachten. <sup>4</sup> bestimmen. <sup>5</sup> wird  
nie müde. <sup>6</sup> ausgeschütteln. <sup>7</sup> der Wohnort. <sup>8</sup> Zeitgenossen. <sup>9</sup> haben sich be-  
rühmt gemacht. <sup>10</sup> Rechtshaffnenheit. <sup>11</sup> Geistesgegenwart. <sup>12</sup> verraten. <sup>13</sup> wenn  
die Gelegenheit sich darbietet. <sup>14</sup> die Reisegärtner. <sup>15</sup> das Altertum.  
<sup>16</sup> Großerer. <sup>17</sup> benützen. <sup>18</sup> den Pfeil.

4. Ո՞ինանկեալ նախադասութիւնը կրնայ նաև զիւաւորին մշց մանել՝ առանց ասոր բառերուն դասաւորութեան վրայ փոփոխութիւն պատճառերու։ Օր.

Ich erfuhr sogleich, als ich in München ankam, das Unglück meines Freundes.

5. Երբ առ կամ ճամփակութերը զանց առնուին՝ դիմաւոր բայց խօսքին վերջը չէ դրսելիք։ Օր.

Hätte ich es gesehen, so würde ich es verboten haben.

Er sagte, er habe Kopfschmerzen (→ Lernzettel: Läßt er Kopfschmerzen haben?).

6. Եթէ մի եւ նոյն խօսքին մէջ գլխաւոր նախադասութենէն զատ երկու, երեք կամ աւելի միջնակեալներ գտնուին, բառերուն դասաւորութեան վրայ ամենեւէին փոփոխութիւն յառաջ չկ դար, ամէն մէկն իւր տեղը կը գրուի ըստ վերոյդեալ կանոնաց: Ահաւասիկ քանի մը այսպիսի օրինակներ, որոնց մէջ գլխաւոր նախադասութիւնք անջատեալ գրերով տպուած են, միւսները միջնակեալ են՝ որոնց ամէն մէկը պղտիկ թուանշան-ներով կը նշանակենք:

Հրահանգ. 179.

1. Heinrich der Löwe wurde in die Acht erklärt, (meinungswerte), 1 weil er seinen Kaiser verlassen hatte, 2 als dieser mit den Lombardischen Städten kämpfte, 3 welche sich der kaiserlichen Oberherrschaft zu entziehen strebten.

2. Eine Mailändische Gesandtschaft von sechzehn adeligen Männern, an deren Spitze die Konsuln der Stadt standen, begab sich nach Lodi, zum mit dem Kaiser über die Unterwerfung zu unterhandeln (*Woufli*).

3. 1 Was mir zu wissen frommt (*oq-wa-kw̄p L*), woran ich ohne Gefahr meiner Seele nicht zweifeln darf, das ist mit leserlicher (*lə-p̄-tə-nə-l̄k*) Schrift in mein Gewissen eingegraben.

4. Die Kluft zwischen Gott und dem Menschen ist so groß, daß der Mensch verzweifeln müßte, je zu dem Anschauen des Höchsten zu gelangen, wenn ihm Gott nicht selbst entgegen käme.

5. Philipp der Zweite konnte diejenigen, welche sich um ein Amt bewarben, auch ehe sie sich vorstellen ließen, so gut wie von Person.

6. Plato erzählt, <sup>1</sup> daß Sokrates auf einem Feldzuge, <sup>2</sup> den er mit Alcibiades gemeinschaftlich machte, von dem athenischen Heere gesehen worden sei, <sup>3</sup> wie er einst einen ganzen Tag und eine Nacht lang bis an den anbrechenden Morgen unbeweglich auf einer Stelle stand, mit einem Blicke, <sup>4</sup> welcher anzeigen, <sup>5</sup> daß er sehr angestrengt über einen Gegenstand nachdachte.

7. <sup>1</sup> Wenn auch einige Tiere an Gestalt dem Menschen ähnlich sind; <sup>2</sup> wenn andere ihn an Körperfraft, an Schärfe einzelner Sinne übertreffen; <sup>3</sup> wenn noch andere merkwürdige Beweise von Klugheit geben: so bleibt doch zwischen ihnen und dem Menschen eine unübersteigliche Kluft, <sup>4</sup> über welche die Tiere sich auf keine Weise anzunähern vermögen, <sup>5</sup> weil ihnen die Vernunft und deren Ausdruck, die Sprache, fehlt.

### Τωραηροιθήιν. 180.

Ἄλιν ζεποψίμωγκεσκερ ςωτη կը εωζδαյին (hätten gern) Գեր-  
մանիան իրենց տակը նուաճելու<sup>1</sup>, բայց այն երկրին քաջասիրտ  
բնակիչները չեին ուղեր անոնց լուծը<sup>2</sup> տանիլ: Մեր եւ մոլորա-  
կաց<sup>3</sup> մէջ հեռաւորութիւնն որշափ ալ մեծ ըլլայ, աստեղա-  
գէտք<sup>4</sup> զանոնք ծշդիւ (genau) կը շափեն: Տաճիկները սովորու-  
թիւն ունին, եթէ գետնի վրայ դրուած կամ տպուած<sup>5</sup> թղթի  
կտոր մը գտնեն, զայն վերցընելու<sup>6</sup> եւ պահելու, վախնալով՝  
որ չըլլայ թէ (es möchte) իրենց կուրանէն բան մը բովանդակէ:  
Մահմետականք (die Muselmänner) սոսուընին եւ ձեռուընին կը  
լուան (ֆախտաց ք.) մէկթի<sup>7</sup> մը մէջ մանելէն յառաջ: Մարդիկ  
կը տեսնենք, որոնք առատ<sup>8</sup> ստակ եւ ինչք ունին, եւ սրոնք  
սակայն եւ այնպէս միշտ նոր հարստութեանց կը բազդան:  
Մարդկան մեծագոյն մասն աւելի (աղէկ) իրենց ըրած ծառայու-  
թիւնները կը յիշեն, քան թէ իրենց ընդունածները: Զարերը  
ճանմերու պէս են, որոնք ամէն կողմ կը վազեն<sup>9</sup> մարդու մար-  
մայն վրայ եւ միայն վերըերուն վրայ կը կենան:<sup>10</sup>

<sup>1</sup> unterjocht. <sup>2</sup> das Joch. <sup>3</sup> Planet. <sup>4</sup> die Sternkundigen <sup>5-7</sup> Astro-  
nomen. <sup>5</sup> gedruckt. <sup>6</sup> aufzuheben, <sup>7</sup> Moschee, ք. <sup>8</sup> im Überfluß. <sup>9</sup> überall  
herumlaufen. <sup>10</sup> stehen bleiben.

### 181.

Պէտք չէ երբէք բարկութեան<sup>1</sup> վայրկենին բան մ'ընել.  
ասիկա փոթորկի մը մէջ (mitten in einem Gewitter) նաւարկելու<sup>2</sup>  
կը նմանի (das hieße ...): Ըստ անդամ կը պատահի որ շարերը

<sup>1</sup> Born, ար. <sup>2</sup> sich einflissen.

երկրիս վրայ երջանիկ կ'երեւան։ Ծատ անգամ մեղմէ կախում չունը<sup>3</sup> աղքատ ըլլան, բայց մեղմէ կախուած է մեր աղքատութիւնը<sup>4</sup> յարգել տալն։ Կարողու ժի՞ Ռուբանիս (in die Ukraine) մտաւ (drang — ein), թէպէտ եւ իւր զօրապետներն այս յանդուզն արշաւանց<sup>5</sup> կը հակառակէին։ Եկայ աւելի բազմածախ<sup>6</sup> եւ աւելի անհանգիստ բան մը, քան բնակարան փոխելը<sup>8</sup>։ Բազմալի էր (es wäre zu wünschen), որ գործելէն յառաջ մտածած ըլլայիք։ Անք պարտքերն կատարած ըլլալու գիտակցութիւնը<sup>9</sup> մեր հաճութիւնը կ'աւելցնէ եւ մեր վիշտը կը քաղցրացնէ<sup>10</sup>։ Եթէ ձեր ծնողքը սիրէք, եթէ ձեր ամեն պարտքերը ճշդիւ կատարէք, Ասուած զեղզ պիտի օրհնէ։ Քյորերս այգեկութի (յար Weinlese) հրաւիրուած կ'ըլլային, եթէ հիւանդեղած չըլլային։ Ծատ անգամ տգէտները կը ծաղրենք (man . . .), եթէ չեն դիտեր թէ ինչ պատասխանելու են ամենադիւրին հարցմանց։ Ոչ [թէ] հարստութեանց առատութիւնը<sup>11</sup> կրնայ զմեղ երջանիկ ընել, այլ անոնց գործածութիւնը<sup>12</sup> (գր. գործածութիւնն, զոր անոնցմէ կ'ընենք)։ Երբ մեր հայրը կորսնցնելու գիրախտութիւնն ունեցանք, մայրենիս ստիպուեցաւ մեր տունը ծախելու։

<sup>3</sup> abhängen. <sup>4</sup> Armut, կէ. <sup>5</sup> diesem verwegenen Schritte. <sup>6</sup> sich . . . widersehen. <sup>7</sup> kostspieligeres. <sup>8</sup> die Wohnung zu wechseln. <sup>9</sup> das Bewußtsein. <sup>10</sup> verfügt. <sup>11</sup> die Fülle, der Überfluss. <sup>12</sup> der Gebrauch.

### ՀԱՅԹԵՐՈՒԱԾ :

#### Die badischen Jäger in Hersfeld. (Արև.)

Die fürchterliche Stunde schlug; das Wirbeln der Trommeln<sup>1</sup> übertönte das Klaggeschrei der Unglücklichen; durch das Getümmel<sup>2</sup> der Flüchtenden, Fliehenden und Verzweifelnden eilten die Soldaten auf ihren Sammelplatz<sup>3</sup>. Da trat der brave Kommandant, ein Herr von Lüngg, vor die Reihen (Կարդ, գաս) seiner badischen Jäger, stellte ihnen vor, daß ein braver Soldat nur gegen Bewaffnete Krieg führe, die hilflosen aber schütze, schilderte ihnen die traurige Lage der Familienväter, der Mütter und Kinder, das Wehklagen<sup>4</sup> der hilflosen Greise und der verschmachtenden<sup>5</sup> Kranken, und schloß hierauf mit den Worten: „Soldaten! die Erlaubnis zu plündern fängt jetzt an. Wer dazu Lust hat, der trete heraus aus dem Glied (գաս).“

<sup>1</sup> Թմբուկներու թնդիւն՝ գզրդիւն. <sup>2</sup> զզրդիւն. <sup>3</sup> զինանց.

<sup>4</sup> ողբ, հեծեծանք. <sup>5</sup> վան մարելք գալ, թալկանալ.

ՕՐԻՆԱԿ, ՏԵՐԵՆԻ. ԴԵՐԵՆԱԵՐԵՆ. Բ. ԲՈՅՆ

So sprach der Kommandant. Kein Mann trat aus dem Glied, nicht einer! Der Aufruf<sup>۶</sup> wurde wiederholt. Kein Fuß bewegte sich; und wollte der Kommandant, daß geplündert werde, so hätte er selber gehen müssen. Aber es war niemand lieber als ihm, daß die Sache so ablief<sup>۷</sup>; das ist leicht zu bemerken. Als die Bürger das erfuhren, war es ihnen zu Mute, wie einem, der aus einem schweren Traume<sup>۸</sup> erwacht. Ihre Freude ist nicht zu beschreiben. Sie schickten jogleich eine Gesandtschaft an den Kommandanten, ließen ihm für diese Milde und Großmut danken, und boten ihm aus Dankbarkeit ein großes Geschenk an. Wer weiß, was mancher gethan hätte! Aber der Kommandant schlug dasselbe ab und sagte, eine gute That lasse sich nicht mit Geld bezahlen. „Nur zum Andenken an euch“, zeigte er hinzu, „erbitte ich mir eine silberne Denkmünze<sup>۹</sup>, auf welcher die Stadt Hersfeld und der heutige Auftritt<sup>۱۰</sup> dargestellt ist. Dies soll das Geschenk sein, welches ich meiner künftigen Gattin aus dem Kriege mitbringen will“.

Einen bessern Empfehlungsbrief als solch' eine Denkmünze wissen wir nicht zu nennen. Wer bedenkt, daß der wackere Offizier in jenen traurigen Zeiten Gefahr lief, für seine Barmherzigkeit Jahre lang in eine Festung eingesperrt oder gar am Leben gestraft zu werden, der wird den Ehrenmann darum um so höher achten. Der Erzähler hat ihn recht gut gekannt. Er ist längst gestorben und hat im Himmel gewiß den Lohn für seine edle That gefunden.

<sup>۶</sup> Հրաւեր. <sup>۷</sup> այսպէս վերջ ունեցաւ. <sup>۸</sup> երազ. <sup>۹</sup> (յիշատակարար) շքադրամ. <sup>۱۰</sup> տեսարան:

### Հարցմունք:

Als die Soldaten auf dem Waffenplatz versammelt waren, welche Vorstellungen machte ihnen der Kommandant?

Wie hieß der Kommandant?

Mit welchen Worten schloß er?

Was geschah hierauf?

Als die Bürger dies erfuhren, was thaten sie?

Nahm der Kommandant das Geschenk an?

Was erbat er sich aber?

Welche Gefahr lief der Kommandant?

Lebt er jetzt noch?



# ՅԱԻԵԼՈՒԱԾ

## ՄԱՆՐԱՎԵՊ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՑ

ԳԵՐՄԱՆԻ ԵՐԵՆԻ ԹԱՐԴՄԱՆ ԵԼՈՒ

### 1.

Խվրիի<sup>1</sup> ճակատէն յառաջ Հենրիկոս Դ. իւր զօրացն<sup>2</sup> ըսաւ. “Ես ձեր թագաւորն եմ, դուք Գաղղիացի եք, հոն է թշնամին, ետեւէս եկէք<sup>3</sup>:” — Ուրիշ անդամ մ’ ըսաւ. “Որդեակը, եթէ ձեր գրօնները<sup>4</sup> կորսնցընեք սազաւարտիս<sup>5</sup> ձերմակ փետուրներուն<sup>5</sup> բալրտափիքը ժողվուեցէք. զայն միշտ պատույ եւ փառաց ճամբոն վրայ պիտի գտնէք:”

<sup>1</sup> bei Zvry. <sup>2</sup> die Truppen. <sup>3</sup> folgen. <sup>4</sup> die Fahne. <sup>5</sup> der Federbusch.

### 2.

Հենրիկոս Դ. Խվրիի ճակատին ժամանակ (in) իւր յառաջապահն<sup>1</sup> եւ [ուրիշ] քանի մը [հոգի] փախչելու պատրաստ [ութեան մէջ] տեսնելով, պոռաց. “Գլուխնիդ դարձուցէք, եւ եթէ չեք ուզեր պատերազմիլ<sup>2</sup>, դոնէ<sup>3</sup> իմ մեռնիլս (էք՞ զիս մեռնիլ) տեսէք:” Ասկէ աւելի բանի մը պէտք չկար<sup>4</sup> յազթութիւնը ձեռք բերելուն<sup>5</sup> համար:

<sup>1</sup> die Vorhut. <sup>2</sup> kämpfen. <sup>3</sup> wenigstens. <sup>4</sup> es brauchte nicht mehr. <sup>5</sup> verschaffen.

### 3.

Լյոբ Փոկիոն<sup>1</sup> ի մահ դատապարտուեցաւ, բարեկամներէն մէկն հարցուց իրեն, թէ [արդեօք] իւր որդւոյն ըսել տալու<sup>2</sup> բան մը չունի՞: “Ըսէք իրեն, ” պատասխանեց, “որ իրեն կաղաշեմ իւր հօրը եղած<sup>3</sup> անիրաւութիւնը<sup>4</sup> մոռնալու:”

<sup>1</sup> Phocion. <sup>2</sup> տեսեր. 17. Գ. 2. <sup>3</sup> չցըցից, տես եր. 49. § 1. <sup>4</sup> die Ungerechtigkeit.

### 4.

Այտենագիր մը, որ մեծ մատրութեամբ<sup>1</sup> բան մ’ օրինակած էր, ուրախութեամբ գոչեց. “Վախճան պսակէ զգործն<sup>2</sup>:”

<sup>1</sup> mit besonderer Sorgfalt. <sup>2</sup> Ende gut, alles gut; առաջ.

Այս խօսքերն ըսելու<sup>3</sup> ատեն (indem) կաղամարը<sup>4</sup> կ'առնու. փոխանակ աւազնոցի<sup>5</sup>, եւ իւր տաժանելի<sup>6</sup> աշխատութիւնն սեւ ծովով մը կը ծածկէ:

<sup>3</sup> aus sprechen. <sup>4</sup> das Tintenfaß. <sup>5</sup> die Sandbüchse. <sup>6</sup> mühsam.

### 5.

Տգետ մը իւր ընկերներէն<sup>1</sup> մէկուն ըստւ. “Մարդիկ (man) միշտ նոր լուսիններու վրայ կը խօսին, բայց երբ կը հիննան<sup>2</sup>, ըսէք ինձի, ի՞նչ կ'ըլլան<sup>3</sup>:” Միւր պատասխանեց. “Ի՞նչպէս, ասիկա չէք գիտեր: Աստուած զանոնք կտոր կ'ընէ<sup>4</sup>, առնոցմէ<sup>5</sup> աստղներ շինելու համար:”

<sup>1</sup> der Kamerad. <sup>2</sup> alt werden. <sup>3</sup> was aus ihnen wird. <sup>4</sup> in Stücke schneiden. <sup>5</sup> daraus.

### 6.

Երբ Պարսից բանակը Թերմուպիլէի<sup>1</sup> կը մօտենար<sup>2</sup>, Սպարտացոց<sup>3</sup> Լեւոնիդաս զօրապետին իմացուցին<sup>4</sup>, թէ թշնամեաց բանակն այնչափ բազմաթիւ<sup>5</sup> է (սո. անէ.), որ նետերու<sup>6</sup> եւ ուլաքներու<sup>7</sup> անձրեւէն<sup>8</sup> արեւը կը խաւարի<sup>9</sup> (Անէ.): “Աւելի աղէկ<sup>10</sup>, ըստւ Լեւոնիդաս, շքոյ մէջ կը կուսինք:”

<sup>1</sup> den Thermopylen. <sup>2</sup> sich nähern. <sup>3</sup> der Spartaner. <sup>4</sup> berichten. <sup>5</sup> zahlreich. <sup>6</sup> Pfeile. <sup>7</sup> Wurfspieße. <sup>8</sup> Hagel, -r. <sup>9</sup> verdunkelt werden. <sup>10</sup> desto besser.

### 7.

Յովսէփ երկրորդ կայսրն աղքատ այրւոյ մը, որ մայրաքաղաքին մէկ նեղ փողոցը՝ երրորդ գտափինը<sup>1</sup> պղտիկ նցի մը մէջ կը բնակէր<sup>2</sup>, այցելութեան զնաց<sup>3</sup>. երկու աթոռ, գէշ անկողին մը եւ եղեւնափայտէ<sup>4</sup> փոքրիկ սեղան մը կը կազմէին<sup>5</sup> (Եղ.). բոլոր կահ կարսակըը<sup>6</sup>. այս եր արդիւնալից<sup>7</sup> պաշտօնակալի<sup>8</sup> մը բովանդակ հարստութիւնն<sup>9</sup>: Կայսրն այսպիսի խեղճութիւն<sup>10</sup> մը աենելով, իրեն մշտնջենաւոր թոշակ<sup>11</sup> սահմանեց:

<sup>1</sup> der Storch. <sup>2</sup> bewohnen (հայ. ակ). <sup>3</sup> besuchen. <sup>4</sup> Tannenholz. <sup>5</sup> austrocknen. <sup>6</sup> das Mobilier. <sup>7</sup> verdientwoll. <sup>8</sup> Offizier. <sup>9</sup> das Vermögen. <sup>10</sup> das Elend. <sup>11</sup> eine lebenslängliche Pension.

### 8.

Վանթինէայի ճակատին մէջ Եպամինոնդաս սլաքէ մը մահացու կերպով<sup>1</sup> վիրապորեցաւ: Ինք զինքն իւր վրանը<sup>2</sup> տանել տուաւ եւ հարցուց՝ թէ արդեօք իւր վահանն ազատած է (անէ.): Զայն իրեն ցուցին: Ապա ճակատին վիճակը հարցուց<sup>3</sup>.

<sup>1</sup> tödlich. <sup>2</sup> das Zelt. <sup>3</sup> erkundigte er sich über den Stand.

իրեն պատասխանեցին, թէ (ծափ) թերացիք<sup>4</sup> յաղթող<sup>5</sup> եղան (անէ.): “Բաւական ապրեցայ, գոչեց, թերէն<sup>6</sup> յաղթող<sup>7</sup> է, ” եւ երկաթը վերքէն դուրս քաշելով<sup>8</sup> մեռաւ:

\* die Thebaner. <sup>5</sup> Sieger. <sup>6</sup> Theben. <sup>7</sup> siegreich. <sup>8</sup> indem er .. herausriß.

## 9.

(Օր մը գեղացի մը իւր դրացւոյն գնաց աղաչելու համար, որ իւր էշն իրեն փոխ տայ: Աս դրացին՝ որ զայն իրեն փոխ տալու միտք չունէր<sup>1</sup>, պատասխանեց իրեն [թէ] շատ կը ցաւի<sup>2</sup>, որ քիչ մը յառաջ<sup>3</sup> չխնդրեց (զայն), եւ թէ (ծափ) զայն ուրիշի մը փոխ տուած էր: Այսպէս ինք զինքը ջատագովելու<sup>4</sup> տաեն էշը զուլու<sup>5</sup> սկսաւ: “Ո՛չ, ըսաւ գեղացին, ահաւասիկ Զեր էշն, որ կ'ապահովէ<sup>6</sup> թէ զայն ուրիշի մը փոխ տուած էր: ” Դուք շատ զարմանալի<sup>7</sup> էք, ըսաւ իրեն գեղացին, որ աւելի (eher) իշուս կը հաւատաք քան թէ ինձի:

<sup>1</sup> nicht geneigt war. <sup>2</sup> es thue ihm sehr leid. <sup>3</sup> früher. <sup>4</sup> entschuldigen. <sup>5</sup> schreien. <sup>6</sup> versichern. <sup>7</sup> ich finde Sie sehr sonderbar.

10. Պոճարքարթ Արքոյի առմաննեն<sup>1</sup> ետքը:

Վաքովի (Արքու) առմաննէն ետեւ անխոնջ<sup>2</sup> գոյնաբարթն գիշեր տաեն բանակին մէջ ձիով կը չքջէր<sup>3</sup>: Նիրհող<sup>4</sup> պահանորդ մը կը նշմարէ: Կամացուկ մը (leise) առանց զինքն արթնցընելու հրացանը ձեռքէն կ'առնու<sup>5</sup>, անոր տեղ<sup>6</sup> պահանորդ կը կենայ եւ կը սպասէ մինչեւ որ զինքը փոխեն<sup>7</sup>: Վերջապէս զինուորը կ'արթննայ: Ո՛րչափ մեծ եղաւ (ներէ): Իւր շփոթութիւնը<sup>8</sup>, երբ իւր զօրապետն այս գիրքի<sup>9</sup> մէջ նշմարեց (ներէ.): Գոշեց (ներէ.), ի՞նչ կը տեսնեմ. Կորսուած եմ: — Հանդարտէ, բարեկամ, ըսաւ (պատասխանեց) իրեն զօրապետն, այսչափ աշխատութենէ (յ+).<sup>10</sup> Ետքը քաշի մը համար, ինչպէս դուռն ես, ներեալ է քնանալն. բայց ուրիշ անգամ (մը) աւելի յարմար ժամանակ ընտրէ.<sup>11</sup>:

<sup>1</sup> Eroberung էք. <sup>2</sup> unermüdlich. <sup>3</sup> durchreiten. <sup>4</sup> eingeschlossen. <sup>5</sup> er nimmt ihm .. weg. <sup>6</sup> an seiner Stelle. <sup>7</sup> bis man ihn ablöst. <sup>8</sup> Verlegenheit. <sup>9</sup> Stellung. <sup>10</sup> Anstrengung. <sup>11</sup> wähle deine Zeit besser.

## 11. Դիոգենեսի մարդ (մը) կը փնտո՞ւ:

Դիոգենէս<sup>1</sup> ցորեկ ատեն<sup>2</sup> (իւր) լապտերով<sup>3</sup> Աթենքի հրապարակ<sup>4</sup> կը պարաւէր: Հետաքրքիր<sup>5</sup> մ'իրեն հարցուց, [թէ] ինչո՞ւ լապտեր մը ձեռքը բռնած է (քը. կը տանի): Մարդ (մը)

<sup>1</sup> Diogenes. <sup>2</sup> bei hellem Tage. <sup>3</sup> Laterne, էք. <sup>4</sup> auf dem öffentlichen Platz. <sup>5</sup> ein Neugieriger.

կը փնտռեմ, ըսաւ։ Ասիկա Բ՞նչպէս կարելի է (Wie so ?), հարցուցին իրեն։ Բոլորտիքս, պատասխանեց, [այնպիսի] արարածներ միայն կը տեսնեմ, որոնք իրենց կըքերուն եւ բաղձանացը կը հետեւին, փոխանակ իրենց մտաց հետ խորհրդակցելու<sup>6</sup>, եւ ես չեմ կրնար<sup>7</sup> զիրենք 1զգեստով<sup>8</sup> Յարդկային կերպարանգը<sup>9</sup> 2անաստններ չչամարիլ<sup>10</sup>։ — Դուն շատ քաղաքավար չեմ, ըսին իրեն<sup>11</sup>։ Իմ կերպս այս է, պատասխանեց, թախանձողներուն<sup>12</sup> կոնակը գարճնելով<sup>13</sup>։

<sup>6</sup> befragen հց. - ալ. <sup>7</sup> ich kann nicht umhin sie für ... zu halten.  
<sup>8</sup> verkleidet. <sup>9</sup> unter einer menschlichen Gestalt. <sup>10</sup> warf man ihm ein.  
<sup>11</sup> den Zudringlichen. <sup>12</sup> indem ... + եր. 50, 3:

### 12. Մարդկային կեամբը։

Խմաստուն հայր մը իր որդւոյն հետ գեղեցիկ պարտիզել մը մէջ կը պարտէր։ Այս պարտիզը շատ մը<sup>1</sup> ծառերով եւ ազգի ազգի<sup>2</sup> ծաղիկներով զարդարուած էր։ Ժիր<sup>3</sup> պարտիզպան մը ինամով<sup>4</sup> կը հոգար այս տնկերը։ Կոռոզէր զանոնք, մոլախոտերը կը մաքրէր<sup>5</sup> եւ այսպէս զանոնք երկնառաք (երկնքէ եկող<sup>6</sup>) դանձերուն ընդունակ<sup>6</sup> կ'ընէր։ Հայրն ըսաւ իւր որդւոյն։ “Մարգուս (աժ.) կեանքը պարտէզ մըն է։ բարի գործքերն սիրուն<sup>7</sup> ծաղիկներ եւ պտղաբեր ծառեր են։ եւ զանոնք տնկող<sup>8</sup> ու հոգացող<sup>9</sup> պարտիզպանն մարգուն բարի կամքն է։ Լեր իմաստուն, որդեակի իմ։”

<sup>1</sup> mit einer Menge. <sup>2</sup> allerlei. <sup>3</sup> fleißig. <sup>4</sup> sorgfältig. <sup>5</sup> jätete das Unkraut aus. <sup>6</sup> zugänglich. <sup>7</sup> lieblich. <sup>8</sup> + եր. 49, § 1.

### 13. Մաղորդանիմ<sup>1</sup>։

Պլոտիկ Գէորգը գեղեցիկ հասուն պտուղներով ծածկուած սալորենի մը անյագ<sup>2</sup> աչօք կը նկատէր։ Շատ կը բաղձար<sup>3</sup> քանի մը [հատ] անոնցմէ (δανον) քաղելու<sup>4</sup>, բայց հայրը (զայն) իրեն արդիած էր. եւ (անիկա) սկսաւ ինք իրեն ըսել (գրմ. կ'ըսէր ինք իրեն)։ “Հոս ոչ որ կայ, որ զիս կարենայ (առ. անէ) տեսնել։ ոչ հայրս եւ ոչ պարտիզպանն հոս է. եւ ես կրնամ (առ. անէ) շատ դիւրաւ (wohl) այս սալորներէն քանի մը [հատ] փրցընել<sup>5</sup> առանց իմացուելու<sup>6</sup>. բայց հնազանդ կ'ուզեմ ըլլալ. չեմ ուզեր քիմքս հաճելու համար<sup>7</sup> ինծի տրուած<sup>8</sup> պատուէրն ոտնակոխ ընել<sup>9</sup>։ Եւ կ'ուզեր Գէորդ [անկէ] հեռանալ<sup>10</sup>։ Հայրն՝ որ ծառի մ'ետեւելն իրեն մտիկ ըրած էր, իւր դիմացը վազեց եւ

<sup>1</sup> der Pslaumenbaum. <sup>2</sup> gierig. <sup>3</sup> er hätte gute Lust gehabt. <sup>4</sup> pflücken. <sup>5</sup> abbrechen. <sup>6</sup> ohne dass man es bemerkte. <sup>7</sup> um die Nachhaftigkeit zu befriedigen. <sup>8</sup> + եր. 49, § 1. <sup>9</sup> das Verbot übertreten. <sup>10</sup> sich entfernen.

ըստ իրեն. “Եկուր, սիրելի գէորգս, եկուր որդեակո, երթանք (wollen) հիմոյ սալոր (յ+.) քաղելու:” Հայրն սկսաւ ծառը թօթուելու (իջնութելու), եւ գէսրդ իւր բարի գործքն առատապէս վարձատրուած տեսաւ:

#### 14. Փրեդերիկոս՝ Յրուսահայի թագաւորը:

Իրուսիայի Փրեդերիկոս թագաւորը տղաք շատ կը սիրէր, եւ թոյլ կու տար՝ որ թագաւաժառանգին<sup>1</sup> տղաքն իւր խուցը (bei ihm) մտնեն որ եւ իցէ ժամունն<sup>2</sup>: Օր մը իւր ներքին սենեկին<sup>3</sup> մէջ գործելու ժամանուի<sup>4</sup>, այս իշխաններէն երիցագոյնը իր բոլորտիքը փետրագունդ կը խաղար<sup>5</sup>: Փետրագունդը թագաւորին սեղանին վրայ ինկաւ, որ զայն առաւ, տղուն նետեց<sup>6</sup> եւ գրելը յառաջ տարաւ: Պղտիկ իշխանն իւր խաղը կը շարունակէ, եւ փետրագունդը գարձեալ սեղանին վրայ կիյնայ: Թագաւորը զայն կրին անգամ<sup>7</sup> կը նետէ, պղտիկ խաղացողին երեսը ծուռ ծուռ նայելով<sup>8</sup>, իսկ անիկա (Քրմ. ծեր) կը խոստանայ՝ թէ մէյ մ'ալ նոյն բանը (ըֆ) պիտի չպատահի: Վերջապէս՝ երրորդ անգամ փետրագունդը միշեւ Փրեդերիկոսին կրած թղթին վրայ կիյնայ: Նոյն ժամանակ (ՃԱ) թագաւորը գունդն առաւ եւ (զայն) գրպանը խոթեց: — Պղտիկ իշխանը թողութիւն (սով Վերշինգ) կը ինտրէ եւ կ'աղաւէ, որ իւր փետրագունդն իրեն ետ տրուի: Թագաւորը զայն կը զլանայ: Տղան իւր աղաչանքը<sup>9</sup> կը կրինապատկէ: Իրեն միտ չի գրուիր<sup>10</sup>: Վերջապէս՝ աղաչելէն ձանձրացած (տնօք), պղտիկ իշխանն անվեհերութեամբ թագաւորին առջեւը կու գայ<sup>11</sup>, իւր երկու կոռուփները կողերուն վրայ կը յենու եւ սպառնացող գէմքով<sup>12</sup> կ'ըսէ. “Զեր Վեհափառութեանը կը հարցընեմ, թէ արդեօք փետրագունդո կ'ուզէ<sup>13</sup> ինծի ետ տալ, այս կամ ոչ:” Թագաւորը սկսաւ ծիծաղիլ, փետրագունդը գրպանէն հանեց եւ իրեն տուաւ ըսելով<sup>14</sup>. “Դուն քաջասիրտ մանուկ մըն ես, քու ձեռքէդ (dir) Շլեզիան<sup>14</sup> պիտի չկարենան դարձեալ առնուլ:

<sup>1</sup> der Kronprinz. <sup>2</sup> zu jeder Stunde. <sup>3</sup> das Kabinet. <sup>4</sup> ուստիք. 49. § 2. <sup>5</sup> mit dem Federball spielen. <sup>6</sup> zuwarf. <sup>7</sup> wieder. <sup>8</sup> indem er mit einer ernsten Miene...ansah. <sup>9</sup> Bitten. <sup>10</sup> man hört sie nicht an. <sup>11</sup> tritt...stolz vor den König. <sup>12</sup> Miene, կէ. <sup>13</sup> mit den Worten. <sup>14</sup> Schlesien.

#### 15. Անձնասիրիկն ծառացութիւնը:

Պղողս. Բարի լսյս, գրացի Սիմոն: Այսօր երկու կամ երեք ժամ [ճամբորդութիւն] ունիմ (սոք. անէ.) ընելու, չէք (անէ.) կրնար ինծի ձեր ձին փոխ տալ:

<sup>1</sup> der Eigennützige.

**Սիսննեան.** Ամենայն սիրով կուզէի, դրացի Պօղս, բայց պէտք եմ շուտով երեք պարկ ցորեն տանիւ ջաղացքն<sup>2</sup>. կինս այս իրիկուն ալեր պէտք ունի:

**Պօղոս.** Այսօր ջաղացքը չի գործեր (geht . . . nicht): Դեռ հիմայ ջաղացպանին<sup>3</sup> յոյր (dick) թովմասին ըսելը լսեցի՛ թէ ջերը շատ ցած են (առ. անկ.):

**Սիսննեան.** Ճշմարիտ է: Ասիկա զիս վարանման մէջ կը թողւ<sup>4</sup>: Եթէ այդպէս է (in diesem Falle) պէտք եմ սանձարձակ<sup>5</sup> [ձիավարելով] քաղքէն ալիւր բերել: Կինս շատ պիտի զայրանայ<sup>6</sup>, եթէ զայս զանց առնեմ:

**Պօղոս.** Այս աշխատովթենէն կրնամ զձեղ ազատել<sup>7</sup>: Պարկ մ'ազնիւ (gut) ալիւր ունիմ պատրաստ. կրնամ ձեզի պէտք եղածին շափ ալիւր փոխ տալ:

**Սիսննեան.** Ոչ, գոյցէ թէ (vielleicht) այդ ալիւրն կնոջս հաճայ շգայ<sup>8</sup> (նե-ա-ի.): Ինքը (sie) զարմանալի [մէկն] է:

**Պօղոս.** Թող ըսածեղ հարիւրապատիկ աւելի զարմանալի ըլլայ<sup>9</sup>: Զեր ինծի ծախած ցորենն է. ամէնէն լաւն [է], կ'ըսէիք, դոր ձեր կենացը մէջ երբեք ունեցած էք:

**Սիսննեան.** Միշտ ազնիւ<sup>10</sup> են իմ ծախած ցորեններս (եղ.): Դրացի, գիտեք թէ ոչ ոք ինծի չափ կը բաղձայ ուրիներուն ծառայելու<sup>11</sup>. բայց ձին այս առոտու յարդ չէ կերած<sup>12</sup>: Կը վախնամ թէ չի կրնար քալել:

**Պօղոս.** Անհոգ<sup>13</sup> եղէք, ես իրեն առատ վարսակ կուտամ<sup>14</sup>:

**Սիսննեան.** Վարսակը շատ սուղ է, դրացի:

**Պօղոս.** Ճշմարիտ է. բայց ի՞նչ կ'ըլլայ<sup>15</sup>: Եթը մէկն (man) աղէկ գործքերու համար կ'երթայ, անոր չի նայիր<sup>16</sup>:

<sup>2</sup> die Mühle. <sup>3</sup> der Müller. <sup>4</sup> das kommt mir ungelegen. <sup>5</sup> mit verhängtem Zügel. <sup>6</sup> würde übler Laune sein. <sup>7</sup> diesen Gang kann ich Ihnen ersparen. <sup>8</sup> anstehen, genehm sein. <sup>9</sup> wenn sie es hundertmal mehr wäre. <sup>10</sup> vortrefflich. <sup>11</sup> Dienste leisten. <sup>12</sup> hat sich . . . geweigert das Häcksel zu fressen. <sup>13</sup> unbeforgt. <sup>14</sup> ich werde es ihm nicht an Hafer fehlen lassen. <sup>15</sup> was liegt daran? <sup>16</sup> kommt es Einem nicht darauf an.

## 16. Չարունակողիթինեան:

**Սիսննեան.** Մշուշ<sup>1</sup> պիտի ունենանք. ճամբայները լպրծուն<sup>2</sup> պիտի ըլլան: Զըլլայ թէ (wenn) սրունքնիդ կոտրէք<sup>3</sup>:

**Պօղոս.** Վտանգ չկայ. ձեր ձին ապահով է: Քիչ մը յառաջ անոր վրայ չէիք խօսիր, որ գուք իսկ կ'ուզէք (անկ.) սանձարձակ ձիավարել:

<sup>1</sup> Nebel. <sup>2</sup> schlußfrig. <sup>3</sup> verrenken.

**Սիմոն.** Այս, բայց թամբս պատռտած է, եւ սանձա ալ նորոգելու տուած եմ:

**Պօղոս.** Բարեբախտաբար թամբ մը եւ սանձ մ'ունիմ տունը:

**Սիմոն.** ԱՇ, ձեր թամբն իմ ձիուս ամենեւին (ուժ) չի յարմարիր (աղու.):

**Պօղոս.** Լաւ, Պետրոսինը փոխ կ'առնում (աղու.):

**Սիմոն.** Ան ալ ձերինին պէս չի յարմարիր (աղու.):

**Պօղոս.** Տէր կոմին կ'երթամ (իւր տիրոջն ունեցած քսանին մէջէն յարմար մը կը գտնէ) (աղու.):

**Սիմոն.** Ապահովակս (gewiß), դրացի. գիտէք թէ ոչ որ ինծի շափ պատրաստակամ<sup>9</sup> է իւր բարեկամացը ծառայելու: Ըստ սիրով<sup>10</sup> ձիս ճեզզի կու տայի. բայց երկու շաբաթ<sup>11</sup> կայ՝ որ քորուած<sup>12</sup> չէ: Մազը չէ սանտրուած<sup>13</sup>: Եթէ այս գիրքի մէջ զինք տեսնեն, ծախել ուղած ժամանակս (wenn . . .), տասը թալեր չեմ կրնար (առ. անչ.): ընդունիլ:

**Պօղոս.** Չի մը շուտով կը քորուի: Ծառաս<sup>14</sup> (ունիմ, որ) դայն քառարդի մը<sup>15</sup> մէջ կ'ընէ (անց. աղու.):

**Սիմոն.** Այդ կրնայ ըլլալ. բայց հիմայ միտքս կ'իյնայ՝ [որ] լուսնուելու<sup>16</sup> («մէտիացը դայտ բեւեւելու») պէտք ունի<sup>16</sup>:

**Պօղոս.** Լաւ. պայտարն<sup>17</sup> ասկէ երկու քայլ անդին է:

**Սիմոն.** Ի՞նչպէս<sup>18</sup>. ձիուս համար գեղի պայտար մը: Իրեն եւ ոչ էշս կը վստահիմ (նեակ.): Աշխարհքիս վրայ արքունի պայտարէն<sup>19</sup> զատ ոչ ոք կրնայ զայն աղէկ լուսնել:

**Պօղոս.** Ճիշդ (gerade) քաղքին մէջէն [ընելու] ճամբաս իւր գրան առջեւէն է<sup>20</sup>:

\* Sattel. <sup>5</sup> ausbessern. <sup>6</sup> der Stallknecht. <sup>7</sup> wohl. <sup>8</sup> passend. <sup>9</sup> bereitwillig. <sup>10</sup> von Herzen gern. <sup>11</sup> 14 Tage. <sup>12</sup> striegeln. <sup>13</sup> kämmen. <sup>14</sup> Knecht, առ. <sup>15</sup> eine Viertelstunde. <sup>16</sup> es muß beschlagen werden. <sup>17</sup> Schmied, առ. <sup>18</sup> ei! warum nicht gar. <sup>19</sup> Hofschiied. <sup>20</sup> führt mich.

## 17. Շարունակողթիւն:

**Սիմոն.** (Իւր ժաման հետաքնն ուժուելով իը իտնէլ.) Անտոն (Anton), Անտոն:

**Անտոն.** (Տօքենալով.) Ի՞նչ կ'ուղէք աէր:

**Սիմոն.** Նայէ. դրացի Պօղոսն հոսէ, (որ) ձիս փոխ առնելու կը բաշխայ: Գիտես՝ թէ կոնկին վրայ ձեռքիս շափ մեծ վերը

մը<sup>1</sup> ունի: (Աշովն էրեն նշան ի՞նձէ), գնա՛, շուտով (ու) նայէ, թէ արդեօք բժշկուած է. (Անդոն ի՞երելոյ էրեն նշան մ'ընելով նէ զինէն հասիցած է): Կը յուսամ թէ այնպէս է<sup>2</sup>: Այս, այս. ձեռուընիդ<sup>3</sup>, դրացի: Վերջապէս ձեզի ծառայել կարենալու հաճուքը պիտի ունենամ: Աշխարհքիս վրայ (im Leben) իրարու պէտք ենք օգնել: Եթէ ես բացէ ի բաց և ձեզի զայն զլացած ըլլաշի, ուրիշ առթի մը մէջ դուք ալ իմ աղաչանքս պիտի զլանայիք (թեակ. ուն). այդ շատ պարզ է: Իմ բարի կողմն այն է<sup>5</sup>, որ բարեկամներս ինծի պէտք ունեցած ժամանակին<sup>6</sup> զիս միշտ պատրաստ[ակամ] կը դանեն: (Անդոն եր իը դառնայ, ) Ուրեմն (ուն!), Անտոն, վերքն (,), ի՞նչ վիճակի մէջ է (wie ist es damit?):

**Անոն.** Ի՞նչ վիճակի մէջ է, [կ'ըսէք] տէր: Դուք ձեր ձեռքին շափ լսյն կ'ըսէիք. — պէտք էիք ըսել կռնկիս<sup>7</sup> շափ լսյն: Խեղճ անասունը քայլ մ'առնելու (ընելու) ի վիճակի չէ: Բաց ասկէ ձէր Պլասիսս կնքահօրը<sup>8</sup> խոստացած եմ զայն, (իւր) կինը տօնալաճառ.<sup>9</sup> տանելու<sup>10</sup> համար:

**Միմն.** ԱՇ, դրացիս, շատ կը ցաւիմ՝ որ իրերն այսպէս են (ſtehen): Աշխարհքիս վրայ ամէն բան կու տայի ձիս ձեզի փոխ տալու համար: Բայց առ Պլասիսս կնքահայրն չեմ կրնար տմարդի<sup>11</sup> գտնուուիլ: Զիս ձեզի նկատմամբ յուսահատեալ<sup>12</sup> կը տեսնէք, սիրելի Պօղոսս:

**Պօղոս.** Ես ալ ձեզի նկատմամբ յուսահատեալ եմ, սիրելի Սիմն: Պետք էք գիտնալ՝ թէ գեռ հիմայ կոմին անտեսէն<sup>13</sup> տումակ մ'ընդունեցայ, որ շուտով զինք տեսնելու երթամ (joll): Մէջերնիս<sup>14</sup> քանի մը գործք ունիք (wir machen): Ինծի կը ծանուցանէ, որ եթէ կէսօրէն (ժամը տասուերկուրէն) յառաջ հասնիմ, անտառի մէկ մասին կտրելը<sup>15</sup> կրնայ ինծի յանձնել<sup>16</sup>: Գրեթէ 2000 ֆրանք (է, որ) պիտի վաստիմ այս գործքիս մէջ (bei), եւ 150 մինչեւ 200 [ֆրանք ալ] դուք պիտի վաստիկիք<sup>16</sup>, վասն զի կտրելու ժամանակ<sup>17</sup> զձեզ գործածելու միտք ունէի: Բայց ...

1 eine handbreite Schwiele. 2 ich denke es muß es sein. 3 schlagen Sie ein! 4 kurzweg, rundweg. 5 das Gute bei mir ist. 6 wenn sie mich brauchen. 7 Schulter, էք. 8 Gevatter Blasius. 9 auf den Markt. 10 fahren. 11 unhöflich, ungesäßig sein gegen... 12 in Verzweiflung. 13 der Verwalter. 14 zwischen uns beiden. 15 er kann mir das Fällen... zuschlagen էս erteilen. 16 wären für sie dabei zu verdienen gewesen. 17 beim Umhauen.

## 18. Վերջ:

**Սիմոն.** Ի՞նչպէս, 150 մինչեւ 200 ֆրանք կ'ըսէք:

**Պօղոս.** Այս, թերեւս աւելի. այսուամենայնիւն՝ որովհետեւ ձեր ձին երթալու ի վիճակի չէ, կ'երթամ գեղին միւս աստաղձագործին՝ ձին ուղելու:

**Սիմոն.** Զիս կը վշտացընէք. ձիս բոլորովին ձեր ծառայութեանը կ'ենթարկեմ (նեհի): Անտո՞ն, գնա՞ Պլասիոս կնքահօր ըսէ՞ թէ (իւր) կինն այսօր չի կրնար ձիս առնուլ (hekommen), եւ թէ Պօղոս դրացւոյն պէտք է, (եւ թէ) իմ ամենասիրելի բարեկամիս չեմ ուղեր զայն զանալ:

**Պօղոս.** Բայց ալիւրն (mit dem Wehl) ի՞նչպէս պիտի ընէք:

**Սիմոն.** Ա՛հ, կիս կրնայ գեռ երկու շաբաթ համբերել<sup>2</sup>:

**Պօղոս.** Իսկ ձեր թամբն, որ պատուտած է:

**Սիմոն.** Ես հնոյն վրայ կը խօսէի. ուրիշ բոլորովին նոր մ'ունիմ, ինչպէս նաեւ սանձ [ալ]: Հատ ուրախ եմ որ առաջին անդամ դուք պիտի գործածէք<sup>3</sup>:

**Պօղոս.** Ուրեմն ձին քաղքին մէջ լուսնել կուտամ (աղու):

**Սիմոն.** Յիրաւի, մոռցած էի՞ որ մէկան օր դրացին զայն լուսնած էր փորձելու համար: Ճշմարիտն ըսելու համար (զայն) շատ աղէկ ըրած է:

**Պօղոս.** Բայց խեղճ անսունն այնշափ մեծ վէրք մ'ունի կռնիին վրայ, ինչպէս կ'ըսէ Անտոնը:

**Սիմոն.** Ա՛հ, կը ճանշամեն նենդաւորն<sup>4</sup>, միշտ շարիքը մեծցընելով (աներ.) կը զուարձանայ<sup>5</sup>: Կ'ապահովեմ<sup>6</sup> որ պղտիկ մատիս չափ լայն չէ:

**Պօղոս.** Ուրեմն ըիշ մը զանիկա քորելու պիտի ստիպուի, վասն զի երկու շաբաթէ ի վեր . . .

**Սիմոն.** Զայն քորել: Անդամ մը տեսնեի շաբթուն մէջ օր մը (զայն) զանց առնելը:

**Պօղոս.** Գոնէ անոր ուտելու բան մը պէտք է տալ: Ինծի շըսէք, թէ յարդը չէր կերած:

**Սիմոն.** Որովհետեւ չոր խոտով կշտացած էր: Մի վախնաք ամենելին, զձեզ թռչնոյ մը պէս պիտի տանի: Ճամբան չոր է. մշուշ չունինք: Չեզի բարի ճանապարհ<sup>7</sup> եւ աղէկ դարձք (յու.) կը մաղմեմ: Եկէք, եկէք, հեծէք. ժամանակ (Augenblick) չկորսնցընենք: Ասպատանը<sup>8</sup> (պիտի) բռնեմ ձեզի:

<sup>1</sup> Zimmermann. <sup>2</sup> es entbehren. <sup>3</sup> den ersten Gebrauch davon machen.

<sup>4</sup> den Burschen. <sup>5</sup> er findet Gefallen daran. <sup>6</sup> ich wette. <sup>7</sup> glückliche Reise. <sup>8</sup> den Steigbügel.





## ՑԱՆԿ

	Եթես
ԽԲ. ԴԱՍ. Յօդի գործածութիւնք . . . . .	3
Հսթերցուած. Montauſier . . . . .	8
ԽՄ. „ Դոյականաց իոարու հետ յարաբերութիւնը . . . . .	9
Հսթերցուած. Alſons der Fünfte . . . . .	15
ԽՄ. „ Եղանակաւը. օժանդակներուն վրայ դիտողութիւնք . . . . .	16
Հսթերցուած. Die sechs Wörtlein . . . . .	21
ԽԾ. „ Դմբանուանց զարծածութեան վրայ դիտողութիւնք . . . . .	22
Հսթերցուած. Das doppelte Verbrechen . . . . .	28
ԽԶ. „ Սամանականի ժամանակաց գործածութիւնք . . . . .	29
Հսթերցուած. Ein Zug aus dem Leben Heinrichs IV. . . . .	32
ԽԷ. „ Սոտրադասականի գործածութիւնը . . . . .	33
Հսթերցուած. Die geprüfte Treue . . . . .	39
ԽԸ. „ Աներեւութիւ եւ ընդունելութեանց գործածութիւնք . . . . .	41
1. Աներեւոյթ . . . . .	41
2. Ըսդունելութիւն նմրկայ . . . . .	46
3. Ըսդունելութիւն անցեալ . . . . .	46
4. Ըսդունելութիւն ապառնի . . . . .	46
Հսթերցուած. Die geprüfte Treue. (Անը) . . . . .	48
ԽԹ. „ Հայերենի դերքայք . . . . .	49
Հսթերցուած. Kindliche Liebe. . . . .	53
Ժ. „ Համաձայնութիւն ածականաց . . . . .	55
Հսթերցուած. Der Mann mit der eisernen Maske . . . . .	60
ԺԱ. „ Բայերու ինսդրառութիւնք . . . . .	61
Ա. Ողջական հոլով ինդիր առնողներ . . . . .	61
Բ. Տրական հոլով ինդիր առնողներ . . . . .	62
Գ. Սեռական հոլով ինդիր առնողներ . . . . .	64
Դ. Նախադրութեամբ ինդիր առնողներ . . . . .	67
Հսթերցուած. Der Mann mit der eisernen Maske. . . . .	73



Ախենան, Միոհթարելու Տպարան